



H.U.G.L.U.

ՀԱՅ ՄԱՐՄԱԿՐԹՎԱՆ ԸՆԴԲԱՆՈՒԲ ՄԻՈՒԹԻՒՆ

• ԱՐՄԵՆԻԱ 1918 ԻՆ •



HOMENETMEN — Haï Scout —

REVUE MENSUELLE DE SCOUTISME
ET DE CULTURE PHYSIQUE

Organe de l'U. G. Arménienne



Թիվ 4-5 Յուլիս - Օգոստ - 1946 — Juillet - Août N° 4-5



S.U.C.U.

ՀԱՅ ՄԱՐՄԱՐԱՐՁՎԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ
• ՀԻՄՆԱԼ 1918 Խ.



HOMENETMEN — Haï Scout —

REVUE MENSUELLE DE SCOUTISME
ET DE CULTURE PHYSIQUE

Organe de l'U. G. Arménienne



թիվ 4-5 Յուլիս - Օգոստոս - 1946 — Juillet - Août N° 4-5



ԲՈՎԱՆԴԱԿԱՌԻԹԻՒՆ



ՄԵՐ ԽՕՍՔԸ

Հ.Մ.Լ.Մ.ը վահան չէ

Գ. ՇԱՀԻՆԵԱՆ

Հ.Մ.Լ.Մ.Է՞ն թաշնակցուքենէն

Երեկն ու Այսօրը

Ա. ԿԱՊԵՆՑ

Սկառւտիթ Առաջնորդը

Պէտքն Բառովի կեանին ու գործը

Բնախօսական ցուցատախտակ

Ժ. Ա. Մ.

Մեր բարեկամ կրակը

Գ. ԺՊՏՈՒՆԻ

Ի՞նչպէս ազնուացնել մեր ցեղը

Գ. ՄԵՐՃԱՆՈՑ

Դասընթացք անմիջական խնամքներու

Ֆուրպաօլ

ԳՆԴԱՍԵՐ

Սկառւտական ժայլերգ մը

ԺՊՏՈՒՆԻ

Հայստանէն լուրեր

Հ.Մ.Լ.Մ.ի Յուշատետրէն

Գրախօսական

Հ.Մ.Լ.Մ.ի ծրագիրը

ՊԱՏԿԵՐՆԵՐ

ՄԱՐՍԵՅԼԻ ՍԿԱՌԻՏՆԵՐԸ

Սէն ՎիռափուՄէրի բանակումէն
ուեսարաններ

Տիկին Միարքա Տիապէֆիրեան

Սէրժ Կարէն Տէր Ստեփանեան





Հ.Մ.Լ.Մ.Բ ՍՈՒՐԻՈՅ ԵՒ ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷՋ

Մեր ընթերցողները ծանօթ ըլլալու են Հ.Մ.Լ.Մ. ի լիբանուսուրիական շրջանին շուրջ յարուցուած աղմուկին, որուն խառնուած ատելութեան կանչերը՝ պէտք է լուրջ խորհրդածութեան մղեն ամէն անկեղծ հայրենասէր :

Ամուր հիմերու վրայ դրուած լայն շրջանէ մը, որ կրնայ իրաւամբ պարձենալ իր մարզական բեղուն գործունէութեամբ, յանկարծ կը բարձրանայ խժալուր աղմուկ մը, ուր, Հ.Մ.Լ.Մ. ի երկարամեայ պատմութեան ծանօթ մը, չուշանար յըտակօրէն զանազանելու, իր բաղմաթիւ եւ եւէջներուն մէջ՝ խորք ճայներ...

Դուրսէն՝ Հ.Մ.Լ.Մ. ի հետ թել ու կապ չունեցող մարդիկ են դարձեալ, որ կը փորձեն քանդել, ինչ որ չեն կրնար իրենց կալուածը դարձնել :

Իրօք, գործուած են սխալներ, Հ.Մ.Լ.Մ. ի ընդհանուր ուղղութեան, հայրենասիրական հանրածանօթ սկզբունքին դէմ շեղումներ, որոնց հանդէպ անդամներու արդար բողոքը ուրիշ համեմատութիւններ կ'առնէ, խառնուելով դիտումնաւոր դըրգութիւններու :

Եւ այդ գրգութիւնները, իրենց բովանդակութեամբ, ոգիով եւ թելադրութիւններով, մէկ նպատակ կը հետապնդեն, — քանիք Հ.Մ.Լ.Մ. Սուրիոյ շրջանին մէջ, — վերջին բռնադատեալ տարագրութենէն հայ ժողովուրդին աւանդ մնացած ՄիԱԿ ՀԱՄԱԳՐԱՑԻՆ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ՝ Հայ Մարմնակրթական Ընդհ.

Միուրիւնը փոշիի վերածել :

Այս է բարձրացող աղմուկին յետին միտքը :

Եւ այս տեսակ միտք մը միայն կուսակցական կիրքը կրնայ յղանալ:

Գիտենք այդ՝ տարիներու փորձառութեամբ, գիտենք մանաւանդ, մինչեւ այսօր՝ օրինակներ ունինք մեր աչքերուն առջև, թէ կուսակցական ազդեցութեան պայքարը ի՞նչ քայլայիչ հետեւանք կրնայ ունենալ Հ.Մ.Լ.Մ. ի ընդհանուր գործին ունաւ կաղմին վրայ :

Ահա թէ ինչո՞ւ, չպիտի դադրինք անվարան յայտարարելէ :

— Ոճիր կը գործեն Հ.Մ.Լ.Մ. ի, այսինքն՝ հայ նորահաս սերունդին մարմնական ու բարոյական առողջութեան դէմ, բոլոր անոնք որ Հ.Մ.Լ.Մ. ի մէջ՝ իրենց դիրքը կը շահագործեն՝ պատուանդան պատրաստելու համար իրենց քաղաքական հակումներուն :

Ոճիր կը գործեն անոնք որ մնալով դուրս՝ իրենց կուսակցական հաշիւներուն հող կը չանան պատրաստել Հ.Մ.Լ.Մ. ի մէջ։ Բասծ ենք և չպիտի դադրենք կըրկնելի, քանի որ կը հարկադրուինք :

Հ.Մ.Լ.Մ. իրը հայրենասիրական կաղմակերպութիւն մը՝ որ իր ուժերը իսպաս կը դնէ հայ ժողովուրդին ամենէն կենսական մէկ պահանջին գոհացման, հակակուսակցական չէ :

Ազատ կը թողու իր անդամները ընդդրկելու որեւէ քաղաքական դաւանանք,

որդեղբելու որեւէ ընկերային վարդապետութիւն:

Բայց էապէս ամկուսակցական, իր նպատակին ու գործին բնոյթովն իսկ, կ'արդիլէ որեւէ անդամի կուսակցականութիւն մտցնել ու խաղալ իր մէջ:

Ներսէն, մեր եղբայրները որոնք որեւէ կուսակցութեան կը պատկանին (ու բազմաթիւ են անոնք, համայնավարէն մինչեւ ռամկալարը, հնչակեանն ու զաշնակցականը) գիտեն թէ այս է ճշմարտութիւնը:

Գիտեն նաև դուրսէն՝ մեր կուսակցական բարեկամներն ու հակառակորդները:

Գիտեն բոլորը:

Կը մեկնինք այս կէտէն, յանդիլ փորձելու համար անաշառ եղբակացութեան մը՝ չափանիշ ունենալով Հ.Մ.Լ.Մ. ի հիմնական սկզբունքները:

Ի՞նչ մեղադրանքներ կ'ուղղուին Սուրբոյ մեր շրջանին դէմ:

Որ Եռագոյն դրօշ պարզուած է մարդական ելոյթի մը ընթացքին:

Որ, ինկած՝ դաշնակցական դեկալարութեան մը ձեռքը, հակահայաստանեան ուղղութիւն կը վարէ:

ԵՌԱԳՈՅՆԻ ՄԱՍԻՆ

Երբ Սփիւրքի հայկական կարծիքը առաջնորդելու եւ վարելու յաւակնութիւնն ունեցող անձնաւորութիւններ սորվին Աստուծոյ տալ ինչ որ Աստուծոյ կը պատկանի եւ կայսեր՝ ինչ որ կայսեր կը պատկանի, այն ատեն միայն՝ կրնանք վստահ ըլլալ թէ հայութեան մէջ բարի փոփութեան մը դարաշընանը բացուած է:

Երկու տասնեակ տարիներու ընթացքին, չէ մնացած գաղութ մը որ չարձանագրէ ցաւալի պատմութիւն մը՝ Եռագոյնի շուրջ:

Անաշառ միտքը պիտի փորձէ այդ պատմութեան խորքը թաղուած տեսնել թաքուն ըղձանք մը: Հայը տարտղնուած աշխարհի չորս անկիւնները, իր աղդային ամրողջութիւն՝ կորսնցուցած միջադ. իրաւական, քաղաքական թէ ընկերային անհրաժեշտ ստորոգելիները, գուրգուրանքով. կը սնուցանէ յաւակնութիւն մը, որ

մէծ չափով նպաստած է ցարդ՝ զինքը փրկելու՝ օտարութեան ամենակուլ ձուլարաններու արագ ազգեցութենէն: — Սփիւրքի Հայը՝ այդ յաւակնութեամբ ազգ է տակաւին, ինքզինքը դեռ կը նկատէ ազգ, ինչպէս որեւէ օտար ազգ որ կ'ապրի ու կը գործէ իր սեփական սահմաններուն մէջ:

Եւ իրը այդպիսին, ունի ազգային հայրենասիրական կարօտներ՝ որոնց դոհացումը կը փնտուէ ինչ միջոցներով որ իրեն կը տրամադրուին տեղական պայմաններէն:

Այսպէս է որ իր հրապարակային ելոյթները՝ ներքին, թէ օտարներու առջեւ, կը փորձուի զարդարել ազգ՝ դրօչի մը վեհութեամբը, անկէ քաղելու համար աղդային հպարտութեան վշուր մը:

Ու կը պարզէ ինչոր իրեն թոյլատրուած է, ինչ որ այլեւս, որեւէ վտանգ չի սպառնար իրեն — Եռագոյնը...

Բայց, ահա՛, հոս է որ Ծուրը կը պըղտորի, հոս է որ քաղաքական կիրքը եւ ոմանց սնամտութիւնը կը խառնակեն գաղթական հայ հոգիին ջինջ ակունքը:

Պէտք է, քիչ մը դոնէ, իրատես ըլլալ, եթէ ո՛չ հեռատես:

Եռագոյնի դէմ այսօրուան պայքարը, որքան ալ մեկնի արդար նկատումներէ եւ դրուած ըլլայ ամուր հիմերու վրայ, չի կրնար զայն ջնջել Հայոց ժամանակակից պատմութենէն:

Որոշ շրջան մը կը յատկանչէ: Եւ այդ շրջանը՝ իր բոլոր առաւելութիւններով ու թերութիւններով էջեր արձանագրած է մեր պատմութեան մէջ:

Եռագոյնի հաւատաւորները, որքան ալ խանդով ու տենդով փորձեն անոր տալ կենդանի իմաստ մը, չեն կրնար իրականութիւնը փոխել:

Մեռածը մեռած է: Եռագոյնը իրեւ Հայոց ամենէն փոթորկարի, այլ եւ յուսատու երկունքին խորախորհուրդ շրջանին նշխարը, իր յատուկ տեղն ունի, յարգանքի եւ երկիւղած խորհրդածութեան տեղ մը:

Պէտք չէ մոռնալ թէ անոր չուքին տակ մղուցան ազատազրութեան եւ հայրենա-

կան վերակառուցման պայքարներ՝ ուր հայ ժողովուրդը, իր ամենէն առողջ ութարմ տարրերով՝ հերոսական արիստոտղուազներ արձանագրեց՝ յանուն Հայրենիքի:

Հայաստանը կերտուեցաւ այդ պայքարներով:

Եռադոյնի հակառակորդները՝ չեն կըրնար մոռնալ այս պարագան, ինչպէս անոր հաւատարիմները՝ առանց բան մը պակսեցնելու անոր պատմական վեհութենէն, չեն կրնար քաղաքական բովանդակութիւն մը տալու ելլել անոր:

Եռադոյնը պարզել ազատ օրէնքներու տակ ղեկավարուած երկիրներու մէջ, անշուշտ մեծ քաջութիւն մը չի պահանջեր:

Բայց, զայն դարձնել ուրիշ վարչաձեւի մը խորհրդանիշը եւ իրը այն պարզել, կուսակցութիւն մը միայն կրնայ ինքինքին թոյլ տալ նման արարք մը:

Եւ այսօք, պէտք է իրականութիւնը տեսնել բաց աչքով ու յայտարարել որքան ալ ախորժ չպատճառէ:— կուսակցական հակամարտութիւն ու սնամտութիւն Եռադոյնին տուած են նաեւ քաղաքական բովանդակութիւն:

Եթէ, կուսակցութիւն մը ուզէր իր բոլոր հաւաքոյթները սարքել Եռադոյնի շուրջին տակ, մենք մեզ թոյլ չպիտի տայինք խառնուիլ բովաքարկու կարաւանին: Բայց երբ Հ.Մ.Լ.Մ.ի որեւէ մէկ հաւաքոյթ կը դրուի անոր հովանիին տակ, վճռապէս կը յայտարարենք,

Ա.— Եռագոյնը ունի պատմական արժէք մը, որուն առջեւ կը խորնարհինք:

ԲԱՅՑ, ԻԲՐ ԱԶԳ. ԴՐՈՇ ԶԵՆՔ ԿՐՆԱՐ ՊԱՐԶԵԼ:

Բ.— Սխալ կամ ճիշտ, Եռադոյնին տըրուած է քաղաքական բովանդակութիւն մը որ ըլլալով հակահայաստանին, խորթէ մեզ համար:

ԽՈՐԹ՝ որովհետեւ, ճիշտ թէ սխալ, դժոհութեան ցոյցի խորհրդանշան դարձուցած են:

Գ.— Եթէ Սփիւռքի քաղաքական պայմանները թոյլատու ըլլային, ամբողջ հա-

յութեան հետ, Հ.Մ.Լ.Մ.ը պիտի պարզէր միակ դրօշ մը՝ իրերեւ ազդ. կազմակերպութիւն,— այն որ կը ծածանի Երեւանի պետական պաշտօնատան ճակատէն:

ՃԱՄԲԱՆ ԲԱՅՑ Է

Սուրիոյ հայ թերթերը հրատարակութեան տուին Հ. Մ. Լ. Մ. է բազմաթիւ հրաժարականներ:

Չպիտի ուզէինք մանրամասն քննութեան ենթարկել անոնց բովանդակութիւնը, որովհետեւ եզրակացութիւնը կրնայ շատ աննպաստ կարծիք մը ըլլալ հրաժարողներէ շատերուն նկարագրին ու դատողութեան մասին:

Ներողամտութեամբ կը նայինք այդ ելոյթներուն, որովհետեւ, կը զգանք թէ բարեմիտ հայրենասիրութիւն մըն է անոնց տուեն տուողը:

Կը ցաւինք միայն որ ուշ արթնցած գիտակցութիւն մը զերենք կը մղէ, սխալ ճամբու մը մէջ՝ Հ. Մ. Լ. Մ. ը թիրախ դարձնելու սպանիչ նշանառութեան մարզանքներու:

Եթէ, ինչպէս անոնցմէ շատերը կ'ըսեն, Հ.Մ.Լ.Մ.ի մէջ գործիք դարձած էին կուսակցութեան մը..., Հ. Մ. Լ. Մ.էն դուրս՝ նոյն գործիքները չէ՞ որ կը մընան... այս անգամ, ուրիշներու ձեռքին տակ...

Որովհետեւ, գործիք այս կողմէն թէ այն կողմէն՝ միշտ յանցաւորը իրենք են, — իրենք՝ գիտնալով թէ Հ.Մ.Լ.Մ.ը կուսակցական կազմակերպութիւն մը չէ, իրենք՝ (եթէ իսկապէս Սուրիոյ մէջ՝ Հ.Մ.Լ.Մ.ը կ'օժանդակէր կուսակցութեան մը, կամ ինկած էր անոր աղղեցութեան տակ) իրենց տարիներու երկարատեւ լուսութեամբ, եթէ ոչ յօժարութեամբ. իրենք նորէն՝ իրենց ուշացած ելոյթին բնոյթովը:

Պիտի ծանրանանք երկու գլխաւոր պարագաներու վրայ:

Եթէ դժոհութիւնը կ'ուղղուի Հ.Մ.Լ.Մ.ի վարիչներուն դէմ, բոլոր Սուրիոյ ՀՄԼՄ-ականներուն ծանօթ անձնաւորութիւններ եղած են անոնք, իրենց անցեա-

լով, իրենց զգացումներովն ու մտածումներովը : Միաձայնութեամբ եւ գրեթէ տեսակ մը բարոյական ճնշումի տակ, Պատղամաւորական Ժողովին ընտրուած են ո՞չթէ իրրեւ կուսակցական, այլ իր հին ու փորձառու, վատահելի ՀԱՅԼՄ-ականներ :

ՃԵՂԱ՞ծ ԵՆ ՀԱՄԱԼԻՄԻ Ի ՈՎՈՂՈՒԹԵՆՔՆ ,
անոր պարտադրելով հակազգային քաղա-
քականութիւն մը : Այդ պարագային բո -
ղոքի եւ նոյն խսկ քաւութեան վայրը՝ հը-
րապարակը չէ , ուր միմիթարող եւ գար-
մանող բարեկամը կը բացակայի եւ ուր
միմիխայն՝ հակառակորդին քրքինները կը
բարձրանան ի տես սպառնացող փլուզ-
ման , փլուզում՝ որուն համար նիթեր
էին երկար ատեն հաւանաբար եւ ահա-
ներկայացած պատրուակը այժմ կ'օգտա-
գործեն հրճուանքով :

Եւ այդ պատրուակը՝ ցաւալի է հաստատել, չ.Մ. Լ.Մ. ականներն են որ կը հայթայթեն...

Խակ առիթը .— Ներդադիմի նման համար ազգային կենսական ձեռնարկ մը , որում լիակատար յաջողութիւնը կը պահանջէ բոլորին մասնակցութիւնն ու օժանդակութիւնը :

Ներգաղթի պէտք էր ուրեմն, կոյքերուն
աչքը բանալու, տեսնելու համար որ Սու-
րբոյ Հ.Մ.Լ.Մ.ը ինկած է կուսակցական
զեկավարութեան տակ:

Ներգաղթի պատք էր արթնալու և աշխատելու համար՝ թէ Սուրբոյ մէջ՝ Հ.Մ.Լ.-Մ.ը կը վարէ հակահայաստանեան քաղաքականութիւն...

Եթէ կայ որեւէ հիմնաւոր մեղադրանք
այս վերապրումներուն մէջ, պարկելու-
թիւնը եւ անկեղծութիւնը կը պահանջէ-
ին ներդադթէն առաջ, շա՞տ առաջ, բողո-
քի եւ ներքին մաքրագործան ազդանշանը
տալ:

Ուշ արթնցած այս դիտակցութիւնը, կասկածելի կը դառնայ իր ապաժամ, կամ աւելի ճիշտը որոշ դէպքի մը կամ թուականի մը կապով եւ այդ կապով ալ կը մատնէ բարձրացող աղմուկին ամբողջ գաղտնիքը.—

ԱՅԴ ԱՐՄՈՒԿԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԿԸ ՀՈՏԻ

Կուսակցականութիւն որ քաջութիւն
չունի իր անունով եւ գէմքով հրապարակ
նետուելու, որ զիմակով եւ գողցուած
անձնադրով փողոց կ'իջնայ ու կը գործէ,
եւ յանուն նուիրական յայտարարուած
ոկրունքներու, չի վարանիր ամենէն
զարչէի սրբապիծութիւնը զործէլու:

Այն պարագան միայն որ Ներդաղթի նը-
ման սրբազն ձեռնարկ մը առիթ կուտայ
ոմանց զայն խափանել և լինելու կամ անոր
դէմ դաւելու, իսկ ուրիշներու ալ կու-
սակցական հաշիւներ մաքրելու, միշտ Հ.
Մ. Լ. Մ. ի անունով կամ անոր չուրջը, բա-
ւական է զաղափար մը տալու ամէն մէ-
կուն բարոյական տարողութեան ու խղճին
մասին :

Այդ խիզճը չլարանեցաւ կուսակցական հաշուեյարդարի բաժնին մէջ՝ քաւութեան նոխազ դարձնելու Հ.Մ.Լ.Մ.ը:

Անդրադարձա՞ւ գոնէ թէ խսկապէս հա-
կահայ հարուած մըն է որ կը փորձէ Հ-
Մ-Ը-Մ-ի դէմ, միակ կազմակերպութիւ-
նը տարագիր հայութեան, որ ծնունդ ա-
ռած հայ ժողովրդային զանդուածէն՝ ա-
նոր պատմական ամենէն խորհրդաւոր մէկ
պահուն, տարագրուած անոր հետ, կը
մնայ անոր խսկապէս եւ միակ համազգա-
յին կազմակերպութիւնը՝ իր նպատակով,
ոգիով, իր գործունէութեան դաշտով:

Քանդե՞լ կ'ուզեն Հ.Մ.Լ.Մ.Ը՝ կուսակցականինց կրթին յադուրդ տալու գոհունակութեան համար:

Դժուար թէ յաջողին : Հայ ժողովուր -
դին բոլոր խաւերուն մէջ ամբօրէն արմատ
նետած տիտանը մեռած չէ . մեռնելու
միտք ալ չունի : Փոթորիկներ կ'անցնին
իր դլիսէն՝ քանի մը վատուկ հիւղեր թափ-
թփելով : Ինքը կը մնայ կանգուն :

Կը յաջողին միայն, (կուսակցական մուլեռանդութիւնը լոկ ատիկա կրնայ ընել) քանի մը անվարժ խումբքեր կազմել. մարդել զանոնք. անոնց սորվեցնել վազք, լող, հետում, գնդակ, եւայլն, ճիշդ ինչպէս մեր տղաքը: Բայց ՈԳԻՆ որ Հ.Մ.Լ.Մ. իննէ, կը մնայ Հ.Մ.Լ.Մ. ինը: Այսոգին խո-

րութիւն դնել չի գիտեր Հայէ Հայ: Այդ
Ողին քանի մը Հայաստան չի ճանչնար :
Այդ Ողին կը սիրէ իր մայրը, որովհետեւ
իր մայրն է: Անոր զոյնին չի նայիր:

Աղանդաւորի ձեր հայրենասիրութիւնը
կրնայ վաղը զոյն փոխել, տաճկընալ,
անդիմանալ, չինանալ՝ նոյնիսկ:

Հ.Մ.Լ.Մ.ի Ողին, խառը Հայու Ողին,
կը մնայ միշտ նոյնը՝ այսօր եւ վաղը,
ինչ որ էր երէկ, Հայրենիքի եւ Հայ ժո-
ղովուրդին հրաւէրին պատասխանելու հա-
մար ամէն տեղ եւ ամէն ժամ:

— Մի՛շտ պատրաստ:

Քիչ անդին Սուրբոյ Շրջ. Վարչու-
թեան յայտարարութիւնը. կա՞յ հոն որե-
ւէ տող որ չհամապատասխանէ որեւէ Հա-
յու բաղձանքին, կա՞յ որեւէ տող զոր ո-
րեւէ Հայ չուզէ ստորագրել: Այդ յայտա-
րարութիւնը բացայայտ եւ վճռական ժի-
տումը կը բերէ Հ.Մ.Լ.Մ.-ուղղուած վե-
րագրումներուն, եւ ատով իմկ, կը պար-
զէ բարձրացած աղմուկին ներքին ծալ -
քերը:

Այդ գրութիւնը նաեւ, (եթէ հակառա-
կորդներուն մէջ կան իսկապէս անկեղծ,
անշահախնդիր Հայրենասէր տարրեր), ա-
նոնց առջեւ կը բանայ փոխաղարձ հաս-
կացողութեան ու գործակցութեան ճամ-
բան :

Ճամբաներէն ուրէկ անցանք իր Հայ
ժողովուրդ՝ վերապրելու բախտն ունե-
նալով, պայմաններուն մէջ, ուր իր ժո-
ղովուրդ՝ տոկալու դժբախտութեան մէջ
կը տուայտինք, կ'արդէ որ քիչ մը սորվինք
իրարու լեզու հասկնալ: Կ'արժէ որ ճիգ մը
կատարէնք, իրարու մօտենալու: Եւ այն
ատեն, յօդուտ Հայութեան եւ Հայրենի -
քին, պիտի տեսնենք թէ մեր ամէն զոյնի
Հայրենասէրները իրարմէ շատ չեն տար-
բերիր... , շատ ալ իրաւունք չունին թշ-
նամարար զիրար դիտելու... :

Հ.Մ.Լ.Մ.

Հ.Մ.Լ.Մ. ՍՈՒՐԲԻԱ. - ԼիբԱՆԱՆԻ Մէջ

ԽՄԲ. — Հ.Մ.Լ.Մ.ի Սուրբիա-Լիբանա-
նի Շրջ. Վարչուրիմը հետեւեալ շրջաբե-
րականը հաղորդած է մամուլին. —

Հ.Մ.Լ.Մ.ի Շրջանային Վարչութիւնը
ցաւով ականատես կ'ըլլայ եւ կը նկատէ
թէ Ներդաղթի առթիւ քաղաքական կու-
սակցութեան մը դէմ շղթայազերծուած
պայքարին մէջ Հ.Մ.Լ.Մ.ը թիրախ կը
հանդիսանայ կարդ մը անարդար եւ ան-
տեղի վերագրումներու: Իրեւն հետեւանք
ասոր, երկիր վերադառնալ վափաքող իր
և զրայրներուն կը պարտադրուին հրաժա-
րականներ, որոնց մէջ անընդունելի բա-
ռերով կ'որակուին Միութեանս իր ան -
դամներուն ջամբած Հայեցի կրթութիւնը,
եւ որոնք Ենթականներուն անհատականու-
թիւնը եւ արժանապատուութիւնը վիրա-
ւորելու հանդամանք ունին:

Մեր համոզումով, Մայր Հայրենիքը,
լայն բացած իր դռները բոլորին, նախան-
ձակնդիր պիտի ըլլայ իր զաւակները
տեսնելու նկարագրի և բարոյական ուժեղ
կազմակերպութեամբ:

Շրջանային Վարչութիւնս կուգայ ան -
գամ մը եւս հաստատել թէ Հ.Մ.Լ.Մ.ը
իր հիմնադրութեան թուականէն իսկ ե-
ղած է ու կը մնայ այսօր ալ հեռու բոլոր
քաղաքական հոսանքներէ եւ պայքարնե-
րէ, գերազանցապէս համազգային կազմա-
կերպութիւն մը եւ աղջապահպանման ան-
ժխտելի ու թանկապին աղջակ մըն է
Սփիւրքի մէջ, իր հիմնական առաջա -
դրութիւն ունենալով իր խնամքին վստահ
ուած Հայ երտասարդութիւնը կրթել Փի-
ղիքապէս եւ բարոյապէս, որպէսզի ան ա-
ռաւելազոյն հնարաւորութիւններով օժ -
տուի, ծառայելու համար Մայր Հայրե -
նիքին:

Կ'աւելցնենք նաեւ թէ, իր աղջային
մարմնակրթական կազմակերպութիւն, Հ.Մ.Լ.Մ.ը ոչ մէկ ատեն դէմ եղած է Ներ-
դաղթին եւ կընայ մտածել դէմ ըլլալ ա-
նոր: Մեր եղբայրներն ու քոյրերը արձա-
նագրուած են արդէն, ոմանք մեկնած եւ
ուրիշներ պատրաստ մեկնելու: Շրջանա -

Հ. Մ. Ը. Ը. Վ. ՎԱՀԱՆ ԶԵ

Հայ թերթերէն մէկ քանին, դարձեալ օրակարգի նիւթ դարձուցած են կուսակցութեանց զոյութեան հարցը, որ ըստ էութեան չի կրնար մեզ հետաքրքրել եւ խորհրդածութեան նիւթ դառնալ այս սիւնակներուն մէջ:

Բայց եթէ կուսակցութիւնները կը շարունակեն իրենց զոյութիւնը եւ կը յամառին իրենց զոյութեան անխախտ իրաւունքին վրայ, կ'ենթադրեմ թէ ատիկա չի կրնար ըլլալ ի վնաս ուրիշ ոչ-կուսակցական կազմակերպութիւններու:

Կը նշանակէ նաև թէ ունին իրենց որոշընելիքը, իւրաքանչիւրը իր զաւանանքին կամ իր տեսակէտներուն համաձայն, որոնց չուրջ, պարզ է որ պիտի ջանան համախմբել առաւելագոյն բաղմութիւնը հայ ժողովուրդին:

Մինչեւ հոս ոչինչ ունինք ըսելիք. բնական է որ, ընդունելէ յետոյ կուսակցութեանց գոյութիւնը, չենք կրնար մերժել անոնց հակամարտութեան իրաւունքը՝ նոյն ժողովուրդի ծոցէն՝ իրենց ապահովելու համար «Զայն բաղմաց»ը:

Իին Վարչութիւնս մեկնողներուն սրտանց բարի ճանապարհ և յաջողութիւն կը մաղթէ: Ան վստահ եւ համոզուած որ անոնք Մայր Հայրենիքին մէջ լիովին պիտի արժեցնեն իրենց չզլացուած խնամքը, որուն փոխարէն պիտի հատուցանեն իրենցմէ ակնկալուած բարոյական տուրքը աւելիով, հանդիսանալով տիպար քաղաքացիներ եւ առաւելագոյն չափով նպաստելով երկրին գեղեցիկ վերելքին:

Հարկ կը զդանք նաեւ աւելցնել թէ Հ. Մ. Ը. Ը. Ը. Պարզ անհաղորդ չէր եւ չուզեր մնալ ազգային որեւէ կարեւոր ձեռնարկի եւ իր մասնակցութիւնը բերել համապատասխան այն մեծ վարկին որ իրը եղած է գաղթաշարհին մէջ: Գաղափարի այս զուգորդութեամբ է որ Միութիւնս փափաքցաւ իր մասնակցութիւնը բերել ներգաղթի աշխատանքներուն ու դիմեց առ

Այդ «ձայն»երը կրնան իրենց կարգին միացած ըլլալ զանազան խմբաւորումներու մէջ՝ որոնք ոչ-կուսակցական թէեւ, բայց, իրենց նպատակին իսկ բնոյթով, կրնան կէս-քաղաքական հանգամանք ներկայացնել և իրը այն զօրավիզ կամ օժանդակ հանդիսանալ ի հարկին՝ այս կամ այն կուսակցութեան:

Կ'ընդունինք ուրեմն, նաեւ որ, կուսակցութիւններ կրնան իրենց աղղեցութեան պայքարը մղել նման կաղմակերպութիւններու չուրդ: Բայց, երբ կարգը կուգայ այն տեսակ կաղմակերպութիւններու, որոնք իրենց նպատակին իսկ բնոյթովը, ո՛չ կուսակցական կրնան ըլլալ, ո՛չ քաղաքական եւ ո՛չ իսկ որեւէ կերպով ընկերային-դաւանական, այլ լոկ կը ներկայացնեն մասնագիտական հանգամանք, կաղմակերպութիւն մը որուն նպատակին հետապնդումը կը պահանջէ ամենէն առաջ՝ համազգային գետին, ինչ որ ժխտումն է կուսակցութեան – հատուածին – կ'ենթագրենք թէ, կուսակցութիւնները պէտք է իրենք զիրենք պարտաւոր զղան յարգելու

որ անկ է, բայց, մեր այս փափաքին ընթացք չտրուեցաւ այն պատճառարանութեամբ թէ ներգաղթը արդէն իսկ կաղմակերպուած, լաւազոյնս կ'ընթանայ:

Վարչութիւնս սակայն իր առաքելութիւնը վերջացած չի նկատեր ու կը հաւատայ թէ, ժամանակի ընթացքին կը փարատի իրերամերժ պայքարին ստեղծած ծանր ու ճնշէ մթնոլորտը եւ հնարաւորութիւն կը տրուի ամէն անկեղծ հայրենասէրի իր մասնակցութիւնը բերելու ներգաղթի գործին: Ու այս անզամ եւս Հ. Մ. Ը. Պարզ իր եղբայրական ճիկերը ի սպասդնելով, թեւ ու թիկունք կը հանդիսանայ իր միւս եղբայրներուն, համերաշխ մթնոլորտի մը մէջ զլուխ հանելու համար սկսուած պատմական ու հայրենասիրական մեծ զործը:

նման կազմակերպութեան մը անկախութիւնը, պէտք է զգուշանան անոր չուրջ ստեղծելէ աղդեցութեան որևէ ձեւի պայքար, որմէ վնաս եւ վտանդ միայն կը ծնի:

Այս կարդէն է Հ.Մ.Լ.Մ.ը., որուն չուրջ Սուրիոյ մէջ բարձրացող աղմուկը, եւ Ֆրանսայի մէջ ալ կարդ մը երեւոյթներ՝ դարձեալ մեղ՝ հարկին տակ կը դընեն Հ.Մ.Լ.Մ.ը՝ կուսակցական նոր արշաներէ պաշտպանելու մտահողութիւններէն տարուելու, փոխանակ լծուելու արդիւնաւէտ աշխատանքի:

Երեւոյթը ուշագրաւ է անով մանաւանդ որ պայքարը՝ ծպտուած՝ կը մղուի յանուն Հ.Մ.Լ.Մ.ի, իսկ պայքարին հեղինակները կը մնան անուանապէս անյայտ: Քաջութիւնը կը պակսի իրենց անունը տալու հրապարակաւ: Կը վախնա՞ն իրենց հարազատ դիմագծով երեւան գալու: Եթէ կուսակցական կամ խմբակցական հաշիւ մը կայ մաքրելիք, չենք հասկնար թէ ինչո՞ւ Հ.Մ.Լ.Մ.ը կրկէս կը դառնայ, կամ ինչո՞ւ ամէն մէկը Հ.Մ.Լ.Մ.ը վահան կը ծառայեցնէ ինքինքին՝ ընդդէմ միւսին հարուածներուն:

Եւ յետոյ, ո՞վ ի՞նչ կը շահի: Պայքարէն որ կը մղուի, ո՞վ կը յաւակնի շահ մը արձանագրել իր տոմարին մէջ:

Կայ միայն վնասի եւ կորուսի գլուխ մը Հ.Մ.Լ.Մ.ի անուան:

Արդէն Սուրիոյ մէջ քանի մը հարիւր հոգի պակսեցան Հ.Մ.Լ.Մ.ի շարքերէն. վաղը վստահ ենք, նորեր կը լեցնեն անոնց պարապը, ինչպէս հոս Ֆրանսայի մէջ, վերջին մէկ քանի ամիսներու վերակազմութեան շրջանին միայն՝ աւելի քան 600 անդամներ արձանագրուեցան:

Կը հարցնենք սակայն, Սուրիոյ մէջ Հ.Մ.Լ.Մ.էն պակսած քանի մը հարիւր ո՞ր կաղմակերպութեան շարքերը դացին ստուարացնել:

Ո՞վ ինչո՞վ կօպտուի պառակտումէն՝ զոր կուղեն զարդացնել Հ.Մ.Լ.Մ.ի մէջ:

Պարզ է թէ ուրիշ ոչ մէկ կաղմակերպութիւն կրնայ Սփիտոքի մէջ կատարել դերը, զոր պատմական բոպէի մը մէջ վիճակեր է Հ.Մ.Լ.Մ.ին:

Նախընտրելի չպիտի՞ ըլլար ուրեմն — եթէ կը հաւատանք անոր համազգային դերին մեծութեան և օպտակարութեան — յարդել Հ. Մ. Լ. Մ. ի անկուսակցական դիրքն ու կազմակերպական անկախութիւնը, յօդուտ նպատակին զոր կը հետապնդէ, տոկալով հազար մանր ու մեծ զըժուարութիւններու:

Եւ նոյն իսկ, եթէ իրօք Հ.Մ.Լ.Մ.ը ինկած էր կուսակցութեան մը աղդեցութեան տակ, ինչպէս կը յաւակնին ոմանք, նախընտրելի չպիտի ըլլար սպասել որ ներսէն սկսի հակազդեցութիւնը — որովհետեւ Հ.Մ.Լ.Մ.ը էապէս անկուսակցական, երբեք չէ հանդուրժած որեւէ կուսակցութեան տիրապետութեանը իր մէջ — կամ քաջցրութեամբ, փոխադարձ համաձայնութեան հիման վրայ, ելք մը փնտըռուէր, փոխանակ հրահրելու պառակտում մը, որմէ միայն համազգային այս կաղմակերպութիւնը կը վնասուի եւ որմէ Ո՛Չ ՈՒ կրնայ օդուուիլ:

ՄԵՐ ՎՆԱՍԸ ՕԳՈՒՏ ԶԵ ՈՐԵՒԻ ՄԵԿՈՒՆ:

Պարագայ մը թերեւս կը վրիպի մըտածողութիւնէս: Կուսակցական չեմ եղած եւ եթէ կայ կուսակցական տրամարանութեան յատուկ եղանակ մը, անոր նըրութիւնները հաւանաբար կը խուսափին ինձմէ: Այդ է թերեւս որ իմ մտքիս համար անհասկնալի կը դարձնէ կուսակցական պայքարի անհրաժեշտութիւնը Հ. Մ. Լ. Մ. ի չուրդը:

Կը հասկնամ միայն թէ կան մարդիկ որ չունենալով քաջութիւնը երեւան գալու եւ դէմ դէմի կուսելու իրենց անունով, Հ.Մ.Լ.Մ.ը վահան կը ծառայեցնեն: Գիտեմ նաեւ թէ այդ պարոնները, ի՞նչ հոսանքի ալ պատկանին, կը սխալին չարաչար:

Հ.Մ.Լ.Մ.ը վահան չէ, չի կրնար ըլլար, չուղեր: Իսկ անոնք որ կը յամառին զայն գործածելու ելլել իրը այն, կրկին կը սխալին:

ՄԵՐ Մէջ եւ մէր չուրջ յարուցուած կոխէն, կը կրկնենք ոչ ոք կրնայ օդուուիլ:

Պէտք է մտածեն այդ կոիւներէն իրենք իսկ չվնասուելու մասին:

Որովհետեւ, Հ.Մ.Լ.Մ.ը որ երբէք չէ դպրած հաւատալէ իր առաքելութեան և կուլէ ամբողջովին նուիրուիլ միմիայն իր գործին, կրնայ ի հարկին կանգնիլ եւ ծառանալ անոնց դէմ որ կը փորձեն իր աւերակներուն վրայ բարձրացնել իրենց չէնքը:

Գ. ՇԱՀԻՆԵԱՆ



Հ.Մ.Լ.Մ.ՔՆ ԹԷ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵՆՔՆ

ԽՄԲ.— Սուրիոյ դեպքերուն անքրադառնով, մեր նախազարդ՝ Գ. Շահինեան, «Փողովուրդ»ի մէջ հրատարակութեան սուած է հետեւեալ գրութիւնը.—

«Փողովուրդ»ի մէկ քանի յաջորդական թիւերուն մէջ, Սուրիոյ թերթերէն արտատպուած շարք մը հրաժարականներու ընթերցումը, առհասարակ այն տպաւութութիւնը թողուց բազմաթիւ ընթերցողներու վրայ թէ հրաժարականներու տեղատարափը» ուղղուած է ո՛չ թէ Հ. Յ. Դաշնակցութեան, որուն դործիք ցոյց կը տրուի Հ.Մ.Լ.Մ.ը, այլ առաւելապէս այս վերջինին դէմ:

Կարդ մը հրաժարեալներ, առանց որևէ պատճառաբանութեան քաշուելով Հ. Մ. Լ. Մ. Ք. Ն., կը հրաւիրեն ուրիշները հետեւելու իրենց օրինակին:

Ուրիշներ՝ իրը պատճառաբանութիւն ցոյց կուտան կուսակցական ղեկավարութեան մը տիրապետութիւնը Սուրիոյ շրջանի Հ.Մ.Լ.Մ.ի վրայ:

Բացայայտ է թէ Հալէպի Հ.Մ.Լ.Մ.ին մէջ ծայր տուած հրաժարականները հետեւանք են դժոհութեան մը, որ կը բխի վերյիշուած իրողութենէն:

Սակայն, պատճառաբանեալ կամ ոչ, հրաժարականներու այս եղանակը կը դառնայ ոչ թէ Հ. Յ. Դաշնակցութեան կամ Սուրիոյ շրջանի Հ.Մ.Լ.Մ.ի ղեկավար դաշնակցական տարրերուն դէմ, այլ նոյնինքն Հ.Մ.Լ.Մ.ի դէմ:

Եւ այս՝ բազմաթիւ պատճառներով եւ

ամենէն առաջ, հարցին սխալ ըմբռնու մովը:

Նախ, որ եթէ հրաժարման հիմնական դրդապատճան է ներգաղթի կարաւան և ներու մասնակցութիւն ապահովելու մը-տահոգութիւնը, ոչ ոք պայման կը դնէ հրաժարել Հ.Մ.Լ.Մ.էն եւ ամենէն առաջ Խ. Զայաստանի կառավարութիւնը ուրուն Փիզկուլտուրայի վարչութիւնը մօտէն ծանօթ է Հ.Մ.Լ.Մ.ի անցեալ ու ներկայ գործունէութեան, իր բռն արժէքին մէջ զայն դնահատած ըլլալով մինչեւ այսօր:

Եւ յետոյ՝ Հ.Մ.Լ.Մ.ի համազգային առաքելութեան համոզուած անդամ մը, ինչ ալ ըլլայ.ինքնիրեն իրաւունք չի կրնար տալ անկէ հրաժարելու որեւէ պատրուակով: Հրաժարումը տեղատուութիւն է եւ տեղատուութիւնը՝ տկարութեան խոստովանութիւն գօրաւորին առջեւ: Նաեւ մանաւանդ՝ պայքարէ խուսափում:

Եթէ Հ.Մ.Լ.Մ.ը Սուրիոյ մէջ չեղած էր իր հարազատ ուղեգծէն, պարտականութեան գիտակից որեւէ անդամ, չպիտի ուղէր իր խիղճը հանդարտեցնել քաշուելով եւ մանաւանդ քաշուելու հրաւէր պուալով:

Կը մնան եւ կանոնաւոր պայքար կը մզեն՝ մինչեւ մարմինը վերագտնէ իր առողջութիւնը:

Եւ շատ պարզ տրամաբանութեամբ մը: Քաշուիլ կը նշանակէ իրաւունք տալ եւ ամէն աղատութիւն ձգել անոնց որոնք կը մեղադրուին թէ կազմակերպութիւնը կը հեռացնեն իր ճամբէն եւ դործիք կը դարձնեն կուսակցութեան մը:

Եթէ քիչ մը աւելի խորը դիտելու ըլլանք, պիտի չուշանանք մեր կարգին բացէ ի բաց եւ թերեւս շատ իրաւունքով մեղադրելու վերջին պահու հրաժարեալներէն շատերը, թէ տարիներ տեւող իրենց անդամակցութեան ընթացքին, իրենց լուութեամբ, յօժարութեամբ եւ հաւանութեամբ, եւ հաւանաբար իրենց իսկ գործակցութեամբ, նեցուկ կանգնած են բոլոր անոնց որ այսօր կը մեղադրուին մարդական միութեան մը մէջ՝ կուսակցա-

կան ոզի մտցուցած ըլլալու աշխատան - քով:

Մինչեւ հոդ շպիտի երթանք սակայն: Այլ պլիտի գոհանանք ըսելով թէ այսօրուան հրաժարեալները, երէկ եւ մինչեւ իրենց հրաժարման պահը՝ զիտէին թէ Հ.Մ.Լ.Մ.Ը. չէ, չի կրնար ըլլալ և պէտք չէ որ ըլլայ որեւէ կուսակցութեան դործիք եւ երէ եղած է, յանցանքին մեծադոյն բաժինը կ'իյնայ իրենց վրայ. թէ Հ.Մ.Լ.Մ.Ը. միշտ եղած է անկուսակցական կազմակերպութիւն մը ու պիտի շարունակէ մերժել կուսակցական որևէ աղղեցութիւն ու գերակշռութիւն իր դործունէութեան մէջ:

Չի նշանակեր թէ Հ.Մ.Լ.Մ.Ը. հակակուսակցական է: Կը յարգենք ամէն մէկ կուսակցութեան զոյութեան իրաւունքը և մեր ամէն մէկ անդամի ազատութիւնը՝ յարելու որեւէ կուսակցութեան, որդեռ գրելու որեւէ քաղաքական դաւանանք::

Մեր մէջ անկուսակցականին քով, հաւասարապէս տեղ ունին համայնավարն ու հնակեանը, դաշնակցականն ու ռամկավարը, լծուելու համար նոյն նպատակին հետապնդման, — հայ մանուկին ու երիտասարդին մէջ ներդաշնակօրէն զարգացնել հոգեկան կորովին հետ՝ մարմնական ուժը, զանոնք իրը ամբողջական եւ ո՛չ հատուածական հայեր պատրաստելու համար՝ ազգին եւ հայրենիքին ծառայութեան:

Պարզ է թէ այս նպատակը ինքնին իսկ կը ժխտէ որեւէ կուսակցական գերակըշուութիւն մեր կազմակերպութեան մէջ, եւ այդ է պատճառը որ մեր զիտակից զանդուածը ամէն առթիւ պայքարած է, նոյն իսկ իր կազմակերպական ամբողջութիւնը վտանգելու զինով, ընդդէմ կուսակցական որեւէ ոտնձգութեան...

Եթէ Սուրբոյ մէջ կամ այլուր, ոմանց կողմէ նշմարուած ու հաստատուած է նըման իրողութիւն մը, մենք չէ որ պիտի ուրանանք բողոքարկուներու արդար զիտողութեան եւ նոյն իսկ նման ոտնձգութեան դէմ՝ պայքարի իրաւունքը:

Բայց չենք կրնար նաեւ թոյլ տալ որ կուսակցական ոտնձգութեան դէմ բողո-

քը՝ զիտումնաւոր կերպով կամ նոյնիսկ պարզամտօրէն, ուրիշ համեմատութիւն - ներ առնէ, զառնայ նոյնինքն Հ.Մ.Լ.Մ.Ը. դէմ՝ զայն հակահայաստանեան ցոյց տալու կամ կուսակցութեան մը հետ նոյնացնելու ձեւով եւ ծառայէ Հ.Մ.Լ.Մ.Ը. բացայայտօրէն քանդելու ձգտող յետին մտքերու:

Որովհետեւ, ինչ որ կը կատարուի այս օր հո՛ղ կը ձգտի յանգիլ մարդոց կողմէ՝ որոնք իսկական հայու իրենց առաջին պարտականութեան — ամէն տեղ եւ ամէն ժամ հայրենիքի շահը գերազանել որեւէ կազմակերպութեան շահէն — նոր է որ կը զիտակցին, ընդդէմ կազմակերպութեան մը, որ ստեղծուած է ըլլալու համար համազզային-հայկական, — ուրիշ բան չի կրնար ըլլալ — եւ որ բոլորէն առաջ, էր, է եւ պիտի մնայ Հայաստանեան՝ բառին ամենէն մաքուր եւ լայն առումով:

Հ.Մ.Լ.Մ.Ը. կուսակցութիւն չէ. որեւէ կուսակցութեան օժանդակ կազմակերպութիւն ալ չէ և որևէ քաղաքական դաւանանքի ու նպատակի չի ծառայեր:

Իրմէ վեր եւ իրեն հրամայելու իրաւասու միակ հաստատութիւնը մեր կառավարութիւնը միայն կրնայ ըլլալ և որեւէ զիտակից Հ.Մ.Լ.Մ. ական չպիտի վարանի յայտարարելու թէ հաւասարապէս պախարակելի են անոնք որ Հ.Մ.Լ.Մ.Ը. մէջ կուսակցութիւն կը խաղան եւ անոնք որ տարիներ ամբողջ խաղալիք դառնալէ եւ դարձնելէ յետոյ՝ իրենց աչքը կը բանան ուշ, շա՞տ ուշ, զառնալու համար այն Միութեան դէմ, որուն անկեղծօրէն, առանց յետին մտքերու ծառայելու յանձնառու եղեր էին:

Այսօրուան իրենց ընթացքը կասկածելի կը դարձնէ իրենց անկեղծութիւնը եւ դիտակցութիւնը, եթէ ոչ, առաջինը պիտի ըլլային Հ.Մ.Լ.Մ.Ը. զանազանել զիտցող կուսակցութենէ:

Գ. ՇԱՀԻՆԵԱՆ



ԵՐԵԿՆ ՈՒ ԱՅՍՈՐԸ

Հ.Մ.Լ.Մ.ի կեդր. օրկանը վերահրա -
տարակողները՝ երէց սկառտաներ՝ իրենց
անմիջական մտահոգութիւնը ունին ան -
շուշտ, նախ՝ պատահներու համազգային
միացում մը՝ Սկառտիզմի խորիրդանշա -
նին տակ, և յետոյ՝ լծուիլ օտար հողե -
րու վրայ ցրուած մեր թանկադին տղոց
ֆիզիքական թէ բարոյական բարձրաց -
ման, պատրաստել տղաքը նախ իրենց՝ եւ
յետոյ՝ հայրենիքին համար:

Հ.Մ.Լ.Մ.ը իր մօտաւոր անցեալին ու -
նեցած է՝ այժմ ցանկացուղ համազգա -
յին միացումը: Ու երբ թափանցենք հոն
լրջօրէն, պիտի կրնանք դտնել տասնեակ -
ներո՞վ շինիչ օրինակներ՝ մանաւանդ մեր
սկառտական պատմութենէն:

●

Երէկը՝ միշտ հիմնաքարն է այսօրուան:
Բոլոր մարդկութիւնը կը հպարտանայ իր
անցեալի պատմութեամբ:

Վա՛յ այն ժողովուրդին որ իր «Երէկ»ը
չէ ունեցած:

Ու մենք ինչպէս որ ունեցած ենք — և
մեղ շրջապատող ազգերուն շատերէն ալ
առաջ — մեր մշակոյթի ոսկեղարը, ու -
նեցած ենք նաեւ ոսկեղարը հայ Սկառ -
տիզմի պատմութեան: Ու ասիկա՞իր հիմ -
նարկութենէն անմիջապէս յետոյ: Վկայ՝
1918էն 1922 Պոլսոյ մէջ ստեղծուած եղ -
րայրական խանդավառ մթնոլորտը:

Ու այս խորհրդածութիւնը մեղ կը մղէ
վերյիշում մը ընելու հոս: Ողեկոչում մը
յիշատակելի օրուան մը, որուն հպա՛րտ
արձագանդը՝ մինչեւ գերեզման քանդակ -
ուած մնայ պիտի մեր ուսանողական յու -
շատետրին անջնջելի էջերուն:

Ու ուրիշներ, նորեր մանաւանդ, որոնք
sportmanի ողի եւ սկառտի հոգի ունին
իրենց մէջ, պիտի դտնեն հոն իրական
համազգային միացում մը, որ ամէն բա -
նէն վեր, ամէն բանէն առաջ կիրարկումն
է սկառտի երդումին ամենաբարձր տո-

ղերուն, «Սկառտը կ'երդնու՝ ըլլալ հա -
ւատարիմ իր դաւանանքին, եւ ծառայել
հայրենիքին»:

Զինագաղաքարէն տարի մը վերջ, Պոլիս
են դեռ Համաձայնականները, ու Ֆրան -
սացինները պիտի տօնեն Յուլիս 14ը:

Յուլիս 14: Քանդումը Պասդիյլի բո -
նապէտական պարիսպներուն: Համաշ -
խարհային դաս մը՝ յեղափոխութիւննե -
րու, ազատագրութեան պատմութեան ա -
մենապանծալի էջերուն:

Ու մեր երէցները՝ վշրած վերջապէս
օղակները դարերու սուլթաններուն մեզ
կաշկանդող շղթաններուն, սնած մասնաւո -
րապէս Փրանսական մշակոյթի երակնե -
րէն, ուղած էին սկառտական համազգա -
յին տողանցքով մը մասնակցիլ Յուլիս
14ի ազատագրութեան տօնին համաշխար -
հային ժողովրդական երախտագիտու -
թեան բուռն արտայայտութեան:

Ու Կեդրոնը Հ.Մ.Լ.Մ.ի կը հրաւիրէ
իր բոլոր մամնաճիւղերը մասնակցի:
1919ի Յուլիս 14ի տողանցքին:

Զենք կրնար, անշուշտ, էջեր յատկաց -
նել այդ օրուան հանդէսի նկարագրու -
թեան, բայց ամէն անոնք, որոնք ներկայ
կամ ականատես են եղած յիշեալ տող -
անցքին, անկեղծ ըլլան պատմելու մեր
նոր սերունդին, թէ՝ Շիշլիէն թագսիմ
երկարող հազարաւոր սկառտներու հըս -
կայ բանակը Ալպիլեան Սերունդի, ի՞նչ
տպաւորութիւն էր ձղած մեր երեկուան
ջարդարարներուն, ու յաղթական... բա -
րեկամներուն վրան:

Տաճիկներ անդամ մը եւս ըմբռնեցին
թէ՝ «Հայոց ծառին» ճիւղերն էին միայն
կոտրտած, առանց արմատն անոր կարե -
նալ խորտակելու...:

Համաձայնականները հաստատեցին թէ՝
— պիտի դաւաճանէին սակայն մեզ, բայց
մեր դատը չէ վերջացած դեռ — մենք
ալ՝ զաւակները քաղաքակիրթ ազգի մը,
իրենց չափ կ'ըմբռնէինք արժէքը ազա -

տութեան, ու իրենց չափ արժանի՝ իրեւ ազգ, պետութիւն, ապրելու մեր մայր հայրենիքին մէջ:

Եւ ինչ որ է՞ն յատկանշական գիծն էր, եւ ներկայիս ընդօրինակելի երեւոյթ արդ օրուան տողանցքին՝ որուն մէկ ծայրը հասած էր Թագսիմի հրապարակը՝ երբ միւս ծայրը կը չարժէր դեռ Շիլիի գերեզմանատան առջև այն է թէ՝ «Քնար» նուազախումբին ու սկառուտական դրօշին ետեւ՝ որուն երկու կողմերուն կը ծածանէին Փրանսական եւ հայկական եռադրյները, (Օ՛, խնդրե՛մ, պատմութիւնը՝ պատմութիւն է»: Հ.Մ.Լ.Մ.ը կուսակցական կրկէս չէ՛, եւ պէտք չէ որ ըլլայ: Զի կրնար: Անոր ճամբան յստակ է եւ պարզ) հաւաքուած էին անխոտիր, առանց կուսակցական խորութեան — չունէինք այն ատեն կուսակցութիւններ — «զաւակունքը՝ ամենա՛յն Հայոց»:

Հո՞ն էին, կողք կողքի, Ապրիլեան ջարդերէն ճակատադրականօրէն ազատուած Պոլսահայ երիտասարդները, — զլիաւորուած մեր մշակութային լաւագոյն մտաւորականներէն — խառնուած՝ Անատոլուէն, Տէրզօրի անապատներէն, հայկական դատարկուած նահանգներէն հրաշքով ազատուած ազգային-սաններուն: Ուր՝ կազմուած իրակա՞ն «Ազգային Ճակատը» հայոց ազգին, հպարտութիւն՝ հայերուն, արժանաւորի զգացումը՝ Համաձայնականներուն, ու բարոյական ապտակ մը կուտար՝ ձեռքներուն արիւնը դեռ չչորցած՝ ջարդարա՞ր, բորենի՛, պարտուած Տաճիկին:



Մեր այսօրը՝ չա՞տ աւելի փայլուն, չա՞տ աւելի պայծառ է մեր երէկէն Ապամենք ուրեմն՝ անդամ մըն ալ մեր իրական համազային ճակատը:

Մարմնամարզի, սկառուտիզմի ոգին ոչ

մէն ունի եւ ոչ հաշիւ...: Այսօր՝ երբ յառաջացած է կեանքը, և իրեն հետ քշած անիւնները համաշխարհային պատմութեան, տեղ քայլ պէտք է ընենք մէնք: Կը յառաջանայ ժամանակը, ու ամէն անոնք, որոնք՝ չունին ճկուն, դիմացկուն, սրումքներ՝ թաւալումին ընկերանալու, կ'իյնան շարքին ետին, չնչասպառ գերիներու պէս, որոնց 99%ը դատապարտուած են... անողորմ մահուան, ըլլայ անիկարնական թէ անբնական...:

Երէկ՝ հաւաքուած էինք, կազմած էինք իրական հայկական ճակատը՝ եռագոյնի ետին. այսօր կազմենք նոյն ճակատը Կարմիր դրօշին ետեւ: Ինչ փո՞յթ գոյնը խորհրդանշաններուն, երբ անոնք կը ներկայացնեն զոյութիւնը բարձրացո՞ղ, ծաղկո՞ղ Հայաստանին: Մնացեալը, երկրորդական, ներքին, աննշան հարց մըն է, որուն միտք չի յոդնեցներ իրական սորտառը, իրական սկառուտը:

Ամէն բանէ առաջ՝ հայրենասէր է Սկառուտը: Պատանի, կազմութեան, բարձրացումի շրջանին մէջ է դեռ անիկա, ու ոչ ժամանակ եւ ոչ ալ ախորժակ ունի ան՝ գոյնիր վէճերով զբաղելու...:

Անիկա՝ կը ճանչնայ միայն օրուան հետքալող, չէնչո՞ղ, բոցավառո՞ղ Հայրենիքն իր, ու միշտ հաւատարիմ անոր՝ կ'երգէ ան՝ ազնիւ սիրտով, դատո՞ղ ուղեղով, ու առո՞ղջ թռքերով՝ քայլերզը մեր համակրելի ժամանակին. —

Յառա՞ջ, ով արի, հայ վլսեմ ցեղին, Յառա՞ջ կարօտովն հայրենի հողին, Միտքը մշտարքուն, կամքը կորովի, Սիրտը յորդ աղբիւր սիրոյ, գորովի, Տիպար կենցազով եղիր դու կերտող Պատիւ հայութեան դափնեզարդ կորոք թեզմով պարձենայ ցեղը Վարդանի, Երբեւ հայ ուժին վըկայ կենդանի:

Ա. ԿԱՊԵՆՑ

ՀԱՅ ՍԿԱՌԻՏԸ

ՍԿԱՌԻՑԻՆ ԱՌԱՋՆԱՐԴԵ

(Շարունակութիւն Թիվորդ քիւէն)

Գլուխ Բ.

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱՆԱԿՈՒՄ

Ափրիկէի հարաւը, Զուլու և Սուազի կոչուած վայրենի ցեղերուն մանչ զաւակները պղտիկուց կը վարժուին սկառու դառնալ: Եւ ահա թէ ինչպէ՞ս: Երբ մանչ մը 15 կամ 16 տարու կ'ըլլայ, գիւղին տարեցները զայն կը մերկացնեն բոլորովին, եւ ոտքէն զլուխը ճերմակով կը ներկեն: Տղուն կը յանձնեն վահան մը և նետ մը եւ զայն կը ճամբեն գիւղէն, յայտնելով իրեն թէ, քանի ճերմակ ներկը վրան կը մնայ, եթէ որեւէ մէկը զինքը տեսնէ, պիտի սպաննուի: Այնպէս որ մէր ստահակը ելք մը ունի — քաշուիլ անժամբարնակ, խիտ անտառները կամ լեռները, զգուշանալով որեւէ մէկուն հանդիպելէ, քանի ճերմակ ներկը չէ սրբուած վրայէն, ինչ որ առնուազն ամիս մը կ'ուղէ: Այս մէկ ամսուան մէջ, պէտք է որ միս մինակը գլխուն ճարը նայի, որսալ իր միակ նետով, որսը մորթել, կրակ վառել փայտ փայտի քսելով՝ միսը եփելու համար, անասունին մորթը առնել՝ անկից իրեն զգեստ պատրաստելու համար, ուտուելիք տերեւներ եւ արմատներ ճանչնալ: Եթէ չի կրնար այս բոլորը ընել, անօթութենէն պիտի մեռնի եւ կամ դազանի մը կեր ըլլայ: Եթէ ընդհակառակն, յաջողի ի կեանքը պահել եւ ճամբան դտնել՝ իր գիւղը վերադառնալու համար, երբ ներկը վրայէն սրբուած ըլլայ, այն ատեն, պիտի ըն-

դունուի մեծ խրախճանքով՝ իր ազգականներուն եւ բարեկամներուն կողմէ: Անկից յետոյ, ան յարդ կը վայելէ, քանի որ ապացոյցը տուաւ թէ կրնայ գլխուն ճարը նայիլ:

Իսկ Հարաւային Ամերիկայի մէջ, Բաթակոնիոյ ցուրտ եւ անձրեւոտ ըրջանները, եաղան կոչուած ցեղին տղաքը հազուստ չեն կրեր, եւ իրը արժանաւոր մարդ նկատուելու իրաւունքն ունենալու համար, պղրտաւոր են ենթարկուիլ քաջութեան փորձին, այսինքն՝ նիզակ մը միրմել իրենց զիստին՝ որքան կարելի է խոր եւ առանց ժպտելէ զաղրելու:

Անգութ փորձ մըն է. բայց ցոյց կուտայ թէ այս վայրենիները հասկցած են թէ տղոց համար որքան անհրաժեշտ է առնական եւ կորովի րլալ սորվիլ, թոյլ չտալ որ թշուառական դատարկապորտ ներ դառնան:

Մեղք որ մէր քաղաքակիրթ երկիրներու տղաքը չեն կրնար նման վարժութեան փորձերու ենթարկուիլ, իրենք զիրենք մարդ նկատելու իրաւունքը ունենալէ առաջ, եւ ճիշտ ու ճիշտ, այս պակասը գոցելու համար է, որ անոնց կը սորվեցնենք սկառուտութիւնը: Եթէ մէր տղաքը լաւ աշխատին, եթէ իրօք սորվին, ինչ որ կը ջանանք իրենց սորվեցնել, պիտի կրնան իրաւունքն ունենալ իրենք զիրենք կոչելու սկառու եւ մարդ, եւ աւելի յետոյ, երբ զինուորական ծառայութեան կանչուին, պիտի տեսնեն թէ դժուարութիւն չպիտի կրեն եւ իրօք, պիտի կրնան

օգտակար դառնալ իրենց երկրին:

Թուղթէլթ, որ փոխնախազահն էր Ամերիկայի սկառուներուն, ջերմօրէն կը հաւատար բացօթեայ կեանքի օգուտներուն, եւ առիթը չէր փախցներ ամէն անդամ որ իր պարտաւորութիւնները թոյլ կուտային: Ահա թէ ինչ կը զրէր — կը հաւատամ բաց օդին կատարուած մարդանքներուն եւ թոնչ փոյթ, այդ մարդանքները կրնան երբեմն սաստիկ ըլլալ եւ ոմանց ծալլըն ու ծիծալլը հրաւիրել: Որեւէ համակրանք չունիմ այն զգացումին հանդէս որ կը կայանայ տղաքը բամպակով մեծցնելու մէջ, կեանքի պայքարին մէջ՝ ազատ օդի մարդն է որ պիտի յաղթէ միշտ: Երբ կ'աշխատիք, աշխատեցէք եռանդապին, եւ երբ կը խաղք, խաղացէք եռանդապին: Բայց, թողձեր խաղը եւ ձեր մարդանքը չվնասեն ձեր աշխատանքին»:

Ծեր Պօէր մը ճանչցայ, որ պատերագմէն յետոյ, կ'ըսէր թէ չէր կրնար ապրիլ Անգլիացիներուն հետ, որովհետեւ, երբ իր հայրենիքը մտան, շատ անճարակ էին, չէին կրնար անտառին մէջ՝ իրենց զլիսուն ճարը նայիլ, վրանին տակ տեղաւորուիլ հանգստաէտ պայմաններ ստեղծելով, որսալ եւ որսէն կերակուր պատրաստել, կը կորսուէին խիտ անտառներու մէջ: Ընդհանրապէս, վեց ամիս յետոյ, եթէ ողջ մնացած ըլլային, անգլիացի զինուորները սորված կ'ըլլային դժուարութիւններու յաղթելու եղանակը, բայց շատերը կը մեռնէին՝ յաճախ իրենց անփորձութեան եւ գործուած սխալներու հետեւանքով:

Ճշմարտութիւնն այն է, որ քաղաքակիրթ երկիրներու բնակիչները երբեք չեն պատրաստուած անտառներու կեանքին: Հետեւանքը այն կ'ըլլայ որ երբ դաղթավայր մը կ'երթան կամ զաշտ, երկար ատեն, զինաթափ վիճակ մը ունին, մեծ զրկանքներու եւ դժուարութիւններու կ'ենթարկուին որոնցմէ պիտի կրնային խուսափիլ, եթէ իրենց պատանեկութեան ըթանին սորված րլլային:

Անոնք չեն վարժուած կրակ վառել կամ կերակուր պատրաստել: Որովհետեւ ու

րէշներ ըրած են իրենց համար ինչ որ պէտք է: Տան մէջ, երբ ծարաւ զգան, կը բաւէ որ ծորակը բանան: Երբեք գաղափար չունին թէ ինչ պէտք է ընել ջուր գտնելու համար ամայի վայրի մը մէջ, խոտը կամ թուփերը զիտելով, կամ աւազը փորելով, մինչեւ որ խոնաւութեան հետքեր երեւան ելլեն: Երբ իրենց ճամբան կրստցնեն, կամ ժամը գիտնալու պէտք ունենան, կը բաւէ որ քաղաքապահ ոստիկանին դիմեն: Տուն, տեղ, անկողին, ամէն ինչ պատրաստ գտած են:

Ահա թէ ինչո՞ւ նորեկ մը կը դժգոհի բանակավայրի «Դժնղակ կեանքէն»: Բայց վարժ սկառուտի մը համար, բանակավայրի կեանքը ծանր չէ: Ան հազար միջոց դիտէ իր չուրջ ստեղծելու հանդստաէտ պայմաններ, եւ երբ վերալառնայ քաղաքակրթութեան կեանքին, շատ աւելի կը գնահատէ հակադրաբար: Հոն եւս, բաղմաթիւ առիթներու մէջ՝ իր գերակշռութիւնը փայլուն կերպով երեւան կուտայ՝ անոնց վրայ որ չեն սորված իրենց պէտքերը գոհացնել իրենց միջոցներով: Մէկը որ վարժուած է ամէն զործ իր ձեռքով տեսնելու, ինչպէս սկառուտը բանակատեղին մէջ, երբ քաղաքակիրթ կեանքին կը վերադառնայ, կը նշմարէ թէ իրեն համար դիւրին է զործ մը ճարել, որովհետեւ ի վիճակի է որեւէ աշխատանքի ձեռնարկելու:

ՇՐՋԱԳԱՅՅՈՒԹԻՒՆ

Դիւրաւ կազմակերպելի մարդանք մընէ, սկառուտները խմբովին զրկել հետախուզական շրջագայութեան, կամ երկուական, ինչպէս օրինակ, ասպետները կ'ընէին, երբ ճամբայ կ'ելլէին երկրէ երկիր, օգնութեան հասնելու համար անոնց, որ իրենց պէտք ունէին: Այս կարդի շրջադայութիւնները կարելի է կատարել նաև հեծանիւով:

Այս շրջագայութեանց բնթագքին, որքան կարելի է, սկառուտները պէտք է րգուշանան տան մէջ պառկելէ: այսինքն՝ երբ գիշերը լաւ է, պէտք է բաց օդին պառկին ուր որ ալ ըլլայ, իսկ գէչ օդ ըրած պահուն, պէտք է թոյլտուութիւն

խնդրեն պառկելու խոսի դէզի մը տակ, հանգարի մը մէջ:

Ամէն պարագայի մէջ, քարտէս մը ունեցէք միշտ ձեր տրամադրութեան տակ եւ չանացէք ձեր ճամբան դտնել՝ առանց դիմելու անցորդներուն: Աւելորդ է ըսելթէ, ամէն անդամ որ առիթը ներկայանայ, չափաի խուսափիք ձեր առօրեայ բարի զործը կատարելու, ատկից զատ, մի մոռնաք ծառայութիւն մը մասուցանելու պարակատիրոջ կամ անոնց որոնք ձեզի թյլ տուին օգտուիլ իրենց մէկ անկիւնէն պառկելու եւ պատսպարուելու համար, իրենց այս կերպով չնորհակալութիւն յայտնած ըլլալու համար:

Ընդհանրապէս, այս բոլոր արշաւանքները պէտք է նպատակ մը ունենան, ինչպէս օրինակ, որուշ վայր մը քննարկել, ինչպէս լիճ մը կամ լեռ մը, կամ ուղմադաշտ մը կամ ծովեղերք մը:

Այս մասը՝ քաղաքի սկառուներու համար: Լեռնուտ վայրի մը սկառուները պիտի երթան մէծ քաղաք մը՝ անոր պատմական յուշարձանները այցելելու, կենդանարանական պարուէզը, թանգարանները, եւայլն: Զանացէք ամէն ինչ դիտել, ճամբուն վրայ՝ քալելով մէկտեղ: Զանացէք յիշել ձեր ամբողջ ճամբրորութիւնը, որպէսզի կարենաք օգտակար տեղեկութիւններ տալ անոնց որ յետոյ այդ ճամբաներէն պիտի քալեն: Դուք ձեզի քարտէս մը պատրաստեցէք: Աւելորդ է ըսելթէ, չըջաղայիկները օրատեար մը կը բռնեն, ուր իրենց ամէն օրուան կեանքը կը պատկերացնեն հակիրճ կերպով, տեսնուած կարեւոր եւ շահեկան բաներուն լուսանկարները կամ գծադրութիւններն ալ կցելով:

ՆԱԽԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Սկառուներուն համար յանձնարարելի է նաև նաւակով չըջաղայութիւնը: Բայց, որեւէ մէկուն որ լաւ լողալ չի գիտեր, պէտք չէ թոյլ տալ որ նաւարկէ, որովհետեւ, արկածները յաճախադէլ են: Եթէ բոլորը լողալ գիտնան, արկածը կը բռնայ վնաս չպատճառել որևէ մէկուն, ընդհակառակն, կրնայ լաւ փորձառութեան առիթ մը դառնալ:

ԼԵՐԱՆ ՎՐԱՅ

Լեռնային չըջաղայութիւնը հոյակապ զրու մըն է որ սկառուտին ամբողջ հարամտութիւնը շարժման մէջ կը զնէ: պէտք է որ լեռներու մանուածապատ արահետներէն իր ճամբան դտնէ եւ իր հանգիստը ապահովէ:

Լերան վրայ, մարդ չուտով կը կորսնցնէ իր ուղղութիւնը, որովհետեւ լերան մը կողերը ելլելով-իջնելով աչքէ կը փախին սովորական նշանակէտերը: Գիտնալու համար թէ ի՞նչ ուղղութիւն պէտք է բռնել, անհրաժեշտ կը զառնայ դիմել արեւուն կամ կողմնացոյցին:

Երբեմն մառախուղն ալ լերան վրայ գէշ գեր կը կատարէ: Յաճախ սխալի կը մատնէ մարզիկ, որոնք տեղը կը ճանչնան քայլ առ քայլ, ինչ որ անդամ մը պատահեցաւ ինծի: Լեռնականի մը հետ կը զտնուէի, որուն վստահեր էի: Շատ չանցած սակայն պէտք զգացի իրեն դիտել տալու թէ հովին ուղղութիւնը փոխուած էր: Մեկնումի պահուն, ձախէն կը փչէր, խոկ այդ պահուն՝ աջն: Մարդը առանց դիտողութիւնս վրդովուելու, շարունակեց քալել: Քիչ յետոյ՝ կը դիտէի թէ հովը մեր կոնակէն կը փչէր: կամ հովն էր, կամ լեռը, կամ մենք իսկ որ կը դառնայինք: Ինչ որ նախապէս ենթադրեր էի, հաստատուեցաւ: Ոչ հովը, ոչ ալ լեռը, այլ մենք էինք որ ամբողջ չըջան մը ըրած էինք եւ մէկ ժամ յետոյ՝ կը զըտնուէինք հոն՝ ուրկէ մեկներ էինք:

Լերան վրայ, սկառուները պէտք է վարժուին՝ պարաններով իրենք զիրենք կապելու, ինչպէս կ'ընեն լեռնական ուղեցոյցները՝ սառնարաններէն անցնելու համար: Երկու մարդու մէջտեղը, մօտ 5 մեղք պարան պէտք է: պարանը կը կապուի մէջքէն՝ հանգոյցով մը, զոր ամէն մէկ սկառուտ պէտք է դիտնայ. (տեսնել 8րդ բանակում). այս հանգոյցը պէտք է ձախ կողմէն ըլլայ: Ամէն մէկը պէտք է բաւական մը հեռու կենայ այն անձէն որ իր առջեւէն կը քալէ, որպէսզի պարանը պրկուած մեայ: Այսպէս, երբ մէկը սահելու ըլլայ, միւնները իրենց մարմնին


ամբողջ ծանրութեամբը քաշելով կը պրկեն պարանը, մինչեւ որ սահողը ոտքի ելլէ : Հանդոյց մը ընելու համար, մէկ ու կէս մեղք պարան պէտք է :

ԽՄԲԱԿԱՆ ՊՏՈՅՏՆԵՐ

Շատ քիչ կը պատահի որ նոյն խումբին սկառատները, չըջազայութեան պահուն, իրարու քով մնան, ընդհակառակն, կը ցրուին, որպէսզի աւելի մեծ տարածութիւն մը տեսնեն, ատկից զատ, եթէ թշնամին զիրենք անսակնկալի րերէ, բոլորը մէկ գերի չեն իյնար, մէկ քանիները կ'ազատուին եւ կը փութան լուր տալու ընկերներուն : Վեց հոգինոց սկառատական խումբ մը սովորաբար հետեւեալ կերպով կը քալէ —

ԽՈՒՄԲԸ ԲԱԱՑ ԳԱԾՏԻՆ ՄԵԶ

Թոռուցիկի ձեւ : Մէջտեղէն կը քալէ խմբապեաը : Փողոցին մէջը կամ ճամբուն վրայ, նոյն ձեւը կը պահէ . կողէն քալող սկառատները կը կենան ցանկապատերուն կամ պատերուն մօտ, թիւ 2 սկառատը առջեւէն, թիւ 3 և 4 աջն ու ձախէն, թիւ 5ը հանեւէն . իսկ թիւ 6ը՝ մէջտեղէն՝ խմբապետին հետ :



Վերի մասը — Խումբը բաց դաշտի մէջ գարի մասը — Խումբը համբու վրայ կամ փողոցին մէջ

Երբ խումբը ստիպուած է քալել բաց վայրէ մը, ուր կընայ նշմարուիլ թշնամիին կողմէ, պէտք է կարգադրէ որ կարելի արագութեամբ ինքզինքը պատսպարէ, մէկ պատսպարանէն միւսը՝ փոյն ի

Հ. Մ. Ա. Մ. — Հայ Սկառա

փոյն քալելով եւ վաղելով :

Երբ պատսպարան մը հաւաքուած է, կընայ հանգստանալ եւ չուրջը դիտել, ճամբայ ելլելէ առաջ : Եթէ յառաջապահ էք, կընայ պատահիլ որ աչքէ կորսնցնէք ձեր խումբը : Երբ թուփերու մէջէն կ'անցընիք, պէտք է որ ճիւղեր կոտրէք մէկ քանի մեղք իրարմէ հեռու, ուշաղը թիւն ընելով որ այս ճիւղերուն ծայրերը դէպի առաջ ուղղուած ըլլան, որպէսզի այդ կերպով ցոյց տուած ըլլաք ձեր քայլած ճամբան : Այս կերպով ալ կընաք վերադառնալ, եւ եթէ խումբը կամ ուրիշ որեւէ մէկը այդտեղէն անցնի, անպատճառ պիտի դանեն ձեր հետքերը եւ նայելով խոտին թարմութեան, պիտի կընան զիտնալ թէ ո՞ր պահուն այդտեղէն անցած էք : Միշտ օդտակար է ծառերուն վրայ նշան ընել, այսինքն՝ տապարով կամ դանակով՝ ծառէն կեղեւ մը քաշել, կաւիճով նշաններ զնել պատերուն վրայ, զծել աւազին վրայ, քարեր տեղափոխել, մէկ խօսքով՝ ձեր անցքին հետքերը ձգել :


ԳԻՇԵՐԱՑԻՆ ԳՆԱՑՔՆԵՐ

Սկառատները պարտաւոր են իրենց ճամբան գտնելու կարող ըլլալ՝ գիշեր թէ ցերեկ :

Բայց եթէ՝ երկար վարժութիւն մը կատարած ըլլաք, գիշեր ատեն կընաք գիշերաւ կորսուիլ : Եետոյ, գիշերային զնացքներու ընթացքին, ազմուկը աւելի յատակ կը լսուի, քարի կտորներու զարնուելով, կոտրած փայտերու վրայ կոխսկոտելով մեծ աղմուկ հանելու վտանգին կ'ենթարկուիք :

Երբ գիշեր ատեն, թշնամին կը լրտեսէք, ձեր աչքերէն աւելի, պէտք է վատահիք ձեր ականջներուն եւ նաեւ քիթին, որովհետեւ սկառատ մը որ մարզած է իր հոտառութիւնը և զայն չէ խաթարած ծխախոտի գործածութեամբ, կընայ յաճախ թշնամիին հոտն առնել՝ նոյնիսկ բաւական հանելուքն :

Գիշեր ատեն, հետախոյդ խումբին ըսկառատները իրարու աւելի մօտ կը քալեն քան թէ ցերեկին, եւ շատ մութ վայրե-



րու մէջ, անտառին մէջ, ամէն մէկը պէտք է բռնէ իր մօտի սկառատին գաւազանին ծայրէն:

Երբ սկառատը մինակ է, իր դաւազանը շատ մեծ օգուտ ունի իրեն, մութին մէջ ճամբան գտնելու համար, չոր ճիւղերը մէկդի քշելու համար, եւայլն:

Այս սկառատները որ գիշերը մինակ կը գործեն, իրարու հետ յարաբերութեան կը մտնեն, մերթ ընդ մերթ արձակելով իրենց խումբին խորհրդանիշ անասունին կանչը: Այս կեպով՝ թշնամիին կասկածները չեն արթնցներ:

Սկառատները պէտք է սրվին գիշերանց ճամբայ գտնել, աստղերուն նայելով:



ԻՆՉՊԷՍ ԳՏՆԵԼ ՃԱՄԲԱՆ

Կարմրամորթ Հնդիկները «ճամբայ գտնող» անունը կուտան այն յառաջապահին որ գիտէ անծանօթ երկը մը մէջ ուղեւորիլ եւ ատիկա, ամենէն պատուաւոր տիտղոսներէն մէկն է, որովհետեւ, սկառատ մը որ չի գիտեր ճամբան գտնել, շատ օդտակար չի կրնար ըլլալ:

Բազմաթիւ նորակոչներ կորսուած են խիտ անտառներու մէջ, պարզապէս անոր համար որ անհրաժեշտը չեն սորված պատանեկութեան ըրջանին, իրենց չէին սորվեցած աչք բանալ:

Մաթապէլէներու երկրին մէջ, որ մը, մէկը կառքէն վար իջաւ, քանի մը վայրկեան քալելու համար, մինչ ջորիները կը քակէին, անոնց տեղ նորեր լծելու համար: Եթիս մացաններուն մէջ քանի մը քայլ յառաջացաւ: Երբ կառքը պատրաստ եղաւ մեկնելու, ձայն տուին իրեն, ամէն կողմ փնտուցին զինքը, բայց ապարդիւն: Ի վերջոյ, որովհետեւ այլեւս չէին կրնար սպասել, կառքը շարունակեց իր ճամբան, բայց անհրաժեշտ կարդարութիւնները կատարուեցան, որպէսզի փնտուտուքները շարունակուին: Ոիտ անտառին մէջ, որքան ո՛ր կարելի էր, խուզարկուները հետե-

ւեցան մարդուն հետքերուն: բայց միայն շարաթները յետոյ գտան անոր դիակը՝ մօտ 20 քիլոմետր հետու այն կէտէն, ուրկէ յեկներ էր եւ ճամբրուն ճիշտ մօտիկը:

Յաճախ կը պատահէ որ, երբ մինակ կը թափառիք անտառին մէջ, կամ նոյն իսկ քաղաքին մէջ, ուշադրութիւն չէք ըներ թէ ի՞նչ ուղղութեամբ կը քալէք, կամ աւելի ճիշտը՝ յաճախ ուղղութիւն կը փոխէք, կը դառնաք արմատախիլ ծառի մը կամ ժայռի մը կամ ուրիշ արգելքի մը չուրջ եւ այդ արգելքը անցնելէ յետոյ, ճիշտ նոյն ուղղութիւնը չէ որ կը բռնէք (սովորաբար մարդիկ դէպի աջ կը հակին), եւ այսպէս է որ կարծելով թէ ուղիղ կը շարունակէք ձեր ճամբան, կը սխալիք եւ եթէ արեւը դիտելու սովորութիւնը չունիք, ձեր կողմնացոյցը եւ կամ նշանակէտներ չէք նկատի ունենար, շատ շանցած պիտի նշմարէք որ մեծ շրջանակ մը գծած էք:

Այս տեսակ պարագաներու մէջ, նորեկ մը որ յանկարծ ինքնինքը կը տեսնէ իր ընկերներէն բաժնուած, միս-մինակ անտառին մէջ, խելքը կը թոցնէ, կը չուարի եւ կը սկսի վաղել, մինչդեռ ամենէն օգտակար գործը ըրած պիտի ըլլար, նախ պաղարիւնը պահել եւ յետոյ պարզապէս ետքառնալ, իսկ եթէ այդ ալ անկարելի է, փայտ ճարել, մեծ կրակ մը վառել, որպէսզի այդ կերպով իմաց տրուի փնտուղներուն:

Բայց, անշուշտ, ամենէն լաւը, չկոր սուլին է:

Ամէն մէկ սկառատ, երբ առտուն դուրս կ'ելլէ, ամենէն առաջ կը նայի թէ հովը ո՞ր կողմէն կը փէք:

Երբ մինակ կամ խմբովին ճամբայ կ'ելլէք, նախ, կողմնացոյցի միջոցով, պէտք է ապահովէք թէ ի՞նչ ուղղութիւն կը բռնէք և նաւել թէ հովը ո՞ր կողմէն կը փէք: ատիկա ձեզի շատ պիտի օգնէ ձեր ուղղութիւնը պահերու, մանաւանդ եթէ կողմնացոյց չունիք եւ եթէ արեւն ալ չի փայլիր:

Յետոյ, պէտք է որ նշանակէտեր փնտուղը: Ուշադրութիւն դարձնել բլրան մը, աշուարակի մը, զանգակներու, յատկանը-

շական ծառերու, ժայռերու, կամուրջներու, եւ այլն։ Կարճ՝ ամէն բանի որպիտի նպաստէ ձեր ճամբան գտնելու, եւ կամ հրահանդներ տալու անոնց որ կ'ուղին ձեզմէ յետոյ՝ նոյն ճամբուն հետեւիլ։ Եթէ խնամքով նշանակէք այս կարդի նշանակէտները, ձեզի շատ դիւրին պիտի ըլլայ՝ վերադարձին գտնել ճամբան. բայց ուշադրութիւն ըրէք որ երբեմն ետ դառնաք զանոնք դիտելու, որպէսզի երբ վերադարձին հակառակ ուղղութեամբ կը քալէք, դիւրաւ ճանչնաք զանոնք։ Օդտակար է այս խորհուրդին հետեւիլ, երբ անձանօթ քաղաքի մը մէջ կը գտնուիք, կամ չոն կը հանիք ճեղլնթացով։ Անմիջապէս որ կայարանէն դուրս կ'ելլէք, նայեցէք արեւուն դիրքը եւ դիտեցէք թէ ծուխը ի՞նչ ուղղութեամբ կը բարձրանայ։

Ձեր մտքին մէջ պահեցէք նաեւ մէկ քանի նշանակէտներ, ինչպէս յուշարձաններ, եկեղեցիներ, դործարանի ծիննելոյներ, փողոցի կամ վաճառատան անուններ, եւ այլն, որպէսզի բազմաթիւ փողոցներէ անցնելի յետոյ, կարենաք վերադառնալ եւ առանց դժուարութեան գտնել կայարանը։ Շատ դիւրին է՝ քիչ մը վարժութիւն ձեռք ձեղելի յետոյ եւ սակայն, շատերը կը կորսուին անձանօթ քաղաքներու մէջ՝ քանի մը փողոցի անկիւններ դառնաւիլ յետոյ։

Երբ շատ թեթեւ կը փէք, հովին ուղղութիւնը ճշտելու համար, ոտին մէջ նետեցէք քանի մը չոր խոտի շիւղեր, քիչ մը բարակ փոշի վերցուցէք եւ վար թափեցէք եւ կամ ձեր բթամատը ծծեցէք, մինչեւ որ բոլորովին խոնաւ ըլլայ եւ ձեղցէք որ հովը փէք վրան. Մատին այն կողմը որ պաղէ, ձեզ պիտի ըսէ թէ ուրիէ կուդայ հովը։ Եթէ յանձն առած էք իբր առաջնորդ ծառայել շրջադայողներու խումբի մը, պէտք է զլուտիչն քաշէք եւ ձեր ամբողջ ուշադրութիւնը լարէք ձեր բարձին վրայ, որովհետեւ շատ տկար նշաններու հետեւելով է որ պիտի ուղղուիք եւ եթէ խօսակցութեան բռնուիք, կամ ուրիշ բաներով զրադիք, չպիտի կրնաք պէտք եղած կերպով նշանակէտներ ճշտել։ Հին սկառատները առհասպարակ

լուակեաց են, որովհետեւ սովորութիւն ըրած են լուրջ ուշադրութիւն դարձնելու իրենց ըրածին վրայ։

Յաճախ, կը տեսնենք որ նորեկները, երբ առաջին անգամ խմբովին կը քալեն, կը տեսնեն թէ խմբապետը մինակ է, կը մօտենան անոր, քովէն կը քալեն եւ կը սկսին խօսիլ, մինչեւ որ ստիպեն խմբապետը ըսելու կամ հասկցնելու թէ շատ ալ չի հետաքրքրութիր ինձմով։ Շողենաւերու վրայ յաճախ նշմարած կ'ըլլաք յայտարարութիւն մը՝ որով կ'աղդարարուի ճամբորդներուն որ չխօսին նաւուղիղին հետ, Նոյն պատուէրը պէտք է կիրարկել նաեւ սկառատին հանդէպ որ խումբ մը կ'առաջնորդէ։

Օ Դ Բ

Սկառատ մը պէտք է ճանչնայ օդին նըշանները, մանաւանդ երբ կը նաւարկէ կամ լեռ կը բարձրանայ։ Ան պէտք է կարդալ դիտնայ օդին հաւանական վիճակը ցոյց տուող գործիքները։

Կանոններ կան զոր պէտք չէ մոռնալ։

Արեւամուտին՝ վարդագոյն երկինք. — գեղեցիկ օդ։

Առուուն՝ կարմիր — գէշ օդ։

Արեւամուտին՝ փայլլուն դեղին — հով։

Մարած դեղին — անձրեւ։

Առուուն կանուխ՝ մառախուղ — աղուոր օդ։

Պայծառ տեսարան հորիզոնէն — անձրեւկած է կամ պիտի զայ։

Խառնակ, անորոշ շրջագիծով թեթեւ ամպեր — աղուոր օդ։

Թանձը ամպեր՝ յատակ շրջագծով — հով, եւ այլն։

ՈՒՂՂՈՒԹԻՒՆ

Սկառատները պէտք է զոց դիտնան կողմնացոյցին կէտերը։ Սկառատի մը համար որ իր ճամբան կը վնասոէ, շատ կարեւոր է դիտնալ թէ ո՞ւր կը գտնուի հիւսը։

Եթէ կողմնացոյց չունիք, արեւը ձեզ ցերեկ ատեն պիտի ըսէ թէ ո՞ւր է հիւսի-
սը։

սը: Առւսինը եւ աստղերը ձեզ հիւսիսը ցոյց կուտան՝ գիշեր ատեն:

Առտուան ժամը 6ին՝ արեւը ճիշտ արեւելքի վրայ է — ժամը 9ին, հարաւ-արեւելք, ժամը 3ին հարաւ արեւմուտք, երեկոյեան ժամը 6ին՝ արեւմուտք: Զմեռը՝ 6ին առաջ մարը կը մտնէ, բայց դեռ արեւմուտք հասած չըլլար այդ պահուն:

Փիւնիկեցիները որ Ափրիկէի շրջանն ըրին դարեր առաջ, նշմարեցին թէ իրենց մեկնած պահուն, արեւը կ'ելլէր իրենց ձախէն. դէպի հարաւ կ'երթային: Յետոյ պատմեցին թէ հասան տարօրինակ երկիր մը, ուր արեւը դէշ կողմէն կ'ելլէր, աջէն: Իրողութիւնն այն է որ անցած էին Բարեյուսոյ հրուանդանէն եւ կ'երթային դէպի հիւսիս արեւելեան Ափրիկէի ծովեղբերքին երկայնքին:

Արեւուն օգնութեամբը, ցերեկ ատեն, ուրեւէ ժամու, հարաւը գտնելու համար, ձեր ժամացոյցը տափակ րոնեցէք, թուանշաններու սկաւառակը դէպի վեր, այնպէս որ արեւը վրան զարնէ: Փոքր ասեղը ուղղեցէք արեւուն: Այն ատեն, առանց ձեր ժամացոյցը շարժելու թուղթի կոտորի մը եղերքը կամ մատիտ մը դրէք սկաւառակին վրայ, այն ձեւով որ ժամացոյցին 12 թուանշանին եւ պզտիկ ասեղին միջոցով կազմուած անկիւնը երկու հաւասար մասի բաժնուած ըլլայ: Այս միջին դիմը կ'երթայ հարաւէն հիւսիս:

Խմբապետը այս կերպով իր տղոց վարժութիւններ ընել պիտի տայ՝ հիւսիսը գտնելու համար:

ԱՍՏՂԵՐԸ


Գիշերը՝ այնպէս կը կարծենք թէ աստղերը կը դառնան մեր գլխուն վերեւ: Իրականութեան մէջ, մեր երկիրն է որ կը դառնայ ինքն իր վրայ՝ անոնց ներքեւ:

Բազմաթիւ հոյլեր կան որոնց անուններ տրուած են, որովհետեւ, անոնց մեր կը յիշեցնէ մարդկային կամ անասնական պատկեր մը:

Մեծ Արջը կարելի է դիւրաւ գտնել, իր երկար պոչով: Շատ օդտակար է ճանշնալ այս աստղախումբը, որովհետեւ անոր

առջեւի երկու թաթերը թոյլ կուտան ճիշտ ու ճիշտ գտնելու հիւսիսը:

Մեր ակնարկը երկարելով անոնց կաղմած դժին վրայէն կը հանդիպինք շատ փայլուն աստղի մը — թեւեռային աստղը, որ Փոքր Արջի պոչին վերջինն է: Բոլոր աստղերը եւ համաստեղութիւն:



Մեծ Արջ — Փոքր Արջ

ները շրջանաձեւ կը շարժին. բայց Բեւեռային աստղը կը մնայ անշարժ՝ հիւսիսի վրայ:

Ուրիշ համաստեղութիւն մը կայ, Որինը (Orion), որուն Հայերս տուած ենք մեր Հայկ նահապետի անունը: Գիշերը՝ առաջին ակնարկով՝ անմիջապէս կը տեսնենք անոր երեք աստղերը, որ կը կազմեն կամարը — Հայկայ կամարը — եւ ուրիշ երեք աստղեր, որոնք կը կազմեն իր թուրը: Յետոյ՝ աւելի վար ուրիշ երկու աստղեր՝ աջէն ու ձախէն — ոտքերն են: Ուրիշ երկու աստղեր մէջքէն վեր՝ իր ուսերը կը կազմեն եւ քիչ մը վերօք եւ երկուքին մէջտեղը երեք փոքր աստղերու խումբ մը՝ գլուխն է:

Որիոնը թոյլ կուտայ դիւրաւ գտնելու Բեւեռային աստղը եւ հարաւը: Ուր ալ գտնուիք, անոր չնորհիւ, միշտ պիտի գտնէք հիւսիսն ու հարաւը: Մեծ Արջը տեսանելի է հիւսիսային կիսագունտին մէջ, իսկ Հարաւային կազմը հարաւային կիսագունտին մէջ:

Եթէ մեր գաւազանը երկնքին դէմ բռնելով՝ դիմ մը քաշէք Հայկայ կամարին կեդրոնի աստղէն սկսեալ, գիծը անցնէք


դլիսուն մէջտեղէն, յետոյ երկու փայլուն
աստղերէն մինչեւ երրորդ մը՝ այս վեր-
ջինը բեռնայինն է:

Հակառակ ուղղութեան վրայ, եթէ մեկ-
նիք կամարին կեղրոնական աստղէն, անց-
նելու համար թուրին մէջտեղի աստղէն,
կը հանդիպիք նոր աստղախումբի մը. գի-


ԽՄԲԱՊԵՏՆԵՐՈՒԻ ՀԱՄԱԲ

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Զեր սկառատներուն սորվեցուցէք գտնել
Մեծ Արջը, Բեւեռային աստղը եւ Որիոնը,
ժամը գիտնալ արեւուն նայելով, ժամա-
ցոյցով հարաւը երեւան հանել: Վարժե-




Որիոնի թիւ թափանց կամաց արական միջնական դիմումը



ցուցէք զանոնք քարտէս կարդալու, քար-
տէսին նայելով՝ իրենց ճամբան գտնելու
եւ ճամբաներուն վրայ նշաններ դնելու՝
կոտրած ճիւղերով, կամ նշաններով:

Գետի մը լայնքը հասկնալու համար,
գետին միւս եղերքին վրայ՝ առարկայ մը



լնտրեցէք, ծառ մը կամ ժայռ մը: Մեկ-
նեցէք Ա. ուղղանկիւն կէտէն՝ օրինակ, եւ
օրինակ՝ քալելով չափեցէք 90 մետր: Երբ
վաթսուն մետր հաշուէք, գաւազան մը
անկեցէք: Երբ Գ. կէտին կը հասնիք, 30
մետր աւելի հեռուն ուղղանկիւն դարձէք
եւ ձեր քայլերը համբեցէք մինչեւ այն
պահը որ կը նշարէք թէ գաւազանը եւ
հեռաւոր առարկան նոյն գծին վրայ կ'իյ-

ծը երկարելով կը հասնիք հարաւային բե-
ռեռ, որ դժբախտաբար չէ նշանակուած
որեւէ աստղով:

Որիոնի սուրը (երեք փոքր աստղերը).
ուղղուած է հիւսիսէն հարաւ:


նան : Գ. էն Դ. կէտերուն հեռաւորութիւնը կ'ըլլայ ընտրուած առարկայէն մինչեւ Ա. կէտը հեռաւորութեան կէսը :

Մառի մը կամ շէնքի մը բարձրութիւնը չափելու համար, անոր ոտքէն սկսեալ՝ համբեցէք՝ օրինակի համար՝ 9 մետր։ Հող հողին միսեցէք գաւազան մը՝ երկու մետր բարձրութեամբ։ Յետոյ հեռացէք մինչեւ այն պահը որ, երբ հողին վրայ պառկիք, ծառին դադաթը և դաւազանին

եթէ ոտքով են։ Ամէն մէկը պարտաւոր է քարտէսին վրայ կարդալ ճամբան, ուրիէ պէտք է քալեն։ Ամէն մէկուն ճարպիկութիւնը պիտի գնահատուի նիշերով։

ԼերԱՆ Վ.ՐԱՅ ՀԻՒՍԻՍԲ ԳՏՆԵԼ,

Սկառատները կը կենան իրարմէ 20 մեղը հեռու, ամէն մէկը իր դաւազանը կը դնէ հողին վրայ, այն ուղղութեամբ որ



ծայրը պիտի տեսնէք նոյն դժին վրայ։ Այն ատեն, Ա. Գ. հեռաւորութիւնը այն է Ա. Բ. բարձրութեան համար, զոր կ'ուզենք դիտնալ, ինչ որ է Բ. Գ. հեռաւորութիւնը գաւազանին բարձրութեան համար։

Այսպէս, եթէ Ա. Գ. 9 մետր է եւ Բ. Գը 3 մեղը (քանի որ դաւազանը 2 մեղը է) ծառին բարձրութիւնն է 6 մեղը։

Կ'ենթադրէ թէ հիւսիսն է, առանց որեւէ գործիքի զիմելու, և իր դաւազանէն երեք մեղը հեռու կը քաշուի։ Իրաւարարը՝ գաւազանները կը բազգատէ կողմնացոյցին հետ։ Այն որ ամէնէն լաւ գուշակած է, կը շահի։

Այս խաղը շատ լաւ է դիշերային վարժութիւններու թէ ցերեկ ատեն, երբ օդը պայծառ ըլլայ կամ երկինքը ամպամած։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

ՔԱՐՏԷՍՈՎ

Պետք՝ իր խոռմբը կը տանի անծանօթ քաղաք մը, կամ վայր մը, իր հետ ունենալով նոյն վայրին ճամբանները ցոյց տըւող քարտէս մը։ Անոնց բացատրելէ յետոյ թէ ո՞ւր պէտք է երթալ, ամէն մէկ սկսուտի պաշտօն կը յանձնէ կարգով առաջնորդել խոռմբը եօթը վայրկեան, եթէ խոռմբը հեծանիւով է, իսկ քառորդ մը՝



ՆՇԱՆՆԵՐ ԵՒ ՀՐԱՄԱՆՆԵՐ

Սկառուտները շատ ճարպիկ են, հեռուէն իրարու հետ խօսելու նշաններով եւ իրարու տեղեկութիւններ հազորդելու մէջ:

Առաջին անգամ, նշաններով հեռախօսութիւնը փորձած է հարիւրապետ Ճօն Սմիթ, ասկից 300 տարի առաջ, երբ Աւստրիացիներուն հետ կը կոռուէր Թուրքերուն դէմ: Ան հնարեց ջահախօսութեան եղանակ մը: Գիշեր ատեն, ջահերը կը տեղաւորէր այն տեսակ ձեւով մը, որ որոշ բառեր կը նշանակէին:

Աւստրիական բանակէն շատ մը սպաներ ար նշանները սորվեցան եւ սկսան գործածել:

Այս սպաներէն մէկը՝ որ մը Թուրքերու յարձակման ենթարկուեցաւ: Ճօն Սմիթ խումբ մը զինուորներով անոր օգնութեան փութաց եւ դիշերը հասաւ քաղաքին մօտակայ բլրան մը վրայ: Այստեղէն իր ջահերով՝ բազմաթիւ նշաններ ըրաւ եւ սպան որ քաղաքին մէջ պաշարուած կը մնար, յաջողեցաւ հասկնալ այդ ջահերով տրուած նշանները, եւ դիտցաւ թէ ի՞նչ պարտաւոր էր ընել, այն պահուն որ Սմիթ թշնամիի բանակին յարձակում պիտի գործէր: Այս կերպով՝ թշնամին ըստիպուեցաւ նահանջել:

Ի հարկին նշաններով խօսելու եղանակը մէկ օրուան մէջ կարելի չէ սորվիլ: Բայց, օգտակար է սորվիլ: Շատ հաճելի է այս կերպով խօսիլ հեռուէն՝ բարեկամի մը կամ ընկերոջ մը հետ, առանց ուրիշներէն հասկցուելու եւ յետոյ՝ ամէնէն լաւ եղանակներէն մէկն է, մանաւանդ անձանօթ երկիրներու, լեռնային վայրերու եւ անապատներու մէջ:

Նշանով խօսելու բազմաթիւ եղանակ ներ կան: Նախ կրվել:

Ամէն երկիրներու սկառուտները կրակը կը գործածեն նշանի տեղ: Այսպէս մը կ'ընեն որ ցերեկին կրակը կը մխացնեն, իսկ դիշեր ատեն, կը բոցավառեն:

ԾՈՒԽԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԻ — իրարու յաջոր դող ծուխի երեք թանձր ծուէններ՝ կը նշանակէ — շարունակեցէք: Ծուխի անդադար բարձրացող սիւն մը կը նշանակէ: — կեցէք: Ծուխի մեծ ծուէններու յաջորդող փոքր ծուէններ կը նշանակէն: — վըտանդ կայ:

Կրակը մխացնելու համար, սովորականին պէս վառեցէք, եւերբ կրակը կը բռնկի, վրան դրէք կանանչ տերեւններ, թարմ խոտ, կամ խոնացած չոր խոտ:

Թաց ծածկոցով մը ծածկեցէք կրակը, յետոյ վերցուցէք ծածկոցը, որպէսզի ծուխի ծուէն մը բարձրանայ, յետոյ, նորէն ծածկեցէք կրակին վրայ: Որքան ուշ կամ կանուխ հանէք ծածկոցը, այնքան մեծ կամ փոքր պիտի ըլլայ ծուխի ծուէնը:

Կարճ ծուէնի մը համար, ծածկոցը վերցուցէք մէկ-երկու համրելով: Յետոյ ծածկեցէք՝ մինչեւ ութ համրելով. յետոյ դարձեալ վերցուցէք մէկ-երկու համրելով եւ շարունակարար:

Երկար ծուէնի մը համար, վեց երկվայրկեանի չափ ծածկոցը վերցուցէք:

ԼՈՒՍԱԿՈՐ ՆՇԱՆՆԵՐԻ —

Կարճ կամ երկար բոցի ժայթքերը նոյն իմաստն ունին ինչ որ մուխի նշանները, որոնց մասին խօսեցանք: Կրակը վառեցէք չոր փայտով եւ ճիւղերով, որպէսզի բոցը կարելի եղածին չափ երկար տեսէ:

Երկու սկառուտներ բոցին առեւ կը բռնեն ծածկոց մը, այսինքն ծածկոցը բռնած կ'ըլլան բոցին եւ անոնց միջեւ, որոնց հետ կ'ուղուի նշաններով խօսիլ, որպէսզի այս վերջինները բոցը տեսնեն ուղուած պահուն միայն: Կարճ ժայթքերու համար՝ ծածկոցը գետին կը ձգէք՝ «մէկ-երկու» համրելով, եւ վեց կը համրէք՝ երկար ժայթքերու համար՝ բոցը ծածկելով եւ ամէն մէկ ժայթքի միջեւ՝ 4 համբեկով:

Վայրենի ցեղեր կան որ թմբուկի հարուածներով կը խօսին իրարու հետ դիւղէ գիւղ՝ եւ յաճախ շատ աւելի մեծ հեռաւորութիւններու վրայ:

Բոլոր սկառուտները պէտք է սորվին
Մորսի այբուբէնին զործածութիւնը : Շատ
օգտակար է, ծովու թէ ցամաքի վրայ,
ամէն անդամ որ կ'ուղէք հեռաղբեր ու-
ղարկել՝ դրօշակներու միջոցաւ : Դժուար
չէ սորվիլ, եթէ փափաքով դործի լծուիք :

ԴՐՈՇԱԽՕՍՍՈՒԹԻՒՆ

Դրօշի մը չափերը եւ զոյները .— Գայ-
լիկներու համար՝ դրօշին ձողին երկայնքն
է 40 սանդիմեղը, տրամադիծը 4 սմ : Կեր-
պասը՝ 25×25, ձողին վրայէն անցնելիք՝
խողովակի ճեւ կարով :

Դրօշին զոյնը կ'ըլլայ կարմիր կամ գե-
ղին՝ երբ դրօշախօսութիւն կատարուած
վայրին կոնակը անտառուաւ է : Կանանչ
կամ չաղանակագոյն, բաց վայրերու վը-
րայ :

Սկառուտներու համար՝ ձողին չափերն
են 60×5 — դրօշը 40×40:

Դրօշախօսութեան պահուն ցուցամա-
տին առաջին մատնոսկը պէտք է հողի
դրօշին (կերպասին) : Ձողին վերջաւորու-
թիւնը ափին մէջտեղէն անցնելով՝ կը մը-
նայ նախարազուկին ուղղահայեաց : Դրօ-
շախօսին դիրքը «պատրաստ»ի դիրքն է
ոտքերուն, կուրծքին եւ գլխուն համար :
Գալով թեւերուն, պէտք չէ պրկել, այլ
թեթեւորէն ցցել միայն՝ շարժումները
դիւրացնելու համար :

Պայմանադրական նշաններ

Հինդ պայմանագրական նշաններ կան .

1 — Խոսիլ ուղել .— «Ա» դիրք :



Հեռաւոր, բայց աչքով կամ դիտակով
տեսանելի հեռաւորութեան մը վրայ՝
խումբ մը կ'ուղէ յարաբերութեան մտնել
ուրիշ խումբի մը հետ որեւէ պատճառով
մը (Հրահանդ, խաղ, սնունդ, տեղ, եւն) :
Դրօշախօսը անմիջապէս կը ներկայացնէ
«Ա» դիրք, ափը անդադար շարժելով դրօ-
շին հետ, մինչեւ որ դիմացէն նոյն կեր-
պով պատասխանին :

Այն ատեն կը սկսի իր հեռագիրը փոխ-
անցել դրօշով :


2 — Թիւ տալու համար «Բ» դիրք :

3 — Սխալ ըլլալը հասկցնելու համար
«Ե» դիրք :


Ա. շրջան




Բ. շրջան




Գ. շրջան




Դ. շրջան




Ե. շրջան



Զ. շրջան



Է. շրջան



4 — Կրկնել տալու համար «կ» գիրը,
այն պարագային որ հեռագիրը ստացող-
ները դիր մը չեն հասկցած. այն ատեն հե-
ռագիր ստացողները շարժուն «կ» գիրէն
յետոյ, անշարժ կուտան վերջին ստաց-
ուած գիրը, անկից յետոյ՝ հեռագրողնե-
րը կը սկսէն այդ գիրէն:

5 — Վերջաւորութեան համար «կ» գի-
րը:

Իսկ եթէ ստացողները ունին պատաս-
խան, անմիջապէս կուտան «Ա» գիրը,
միշտ սկսելով պայմանագրական նշաննե-
րէն, այսինքն դրօչներուն հետ միասին
շարժելով:

Դրօշախօսութեան փորձերը որպէսզի
աւելի կենդանութիւն ստանան, կը կա-
տարուին որոշ հեռաւորութեան մը վրայ՝
100 կամ 200 մեդր, երկու խումբերու մի-
ջև, որոնք փոխն ի փոխ՝ տուող կամ
ստացող կը լայ:

Տուող եւ ստացող կը բաղկանան երկու-
ական հոգիէ, պատախանատուի մը հըս-
կողութեան տակ, այդ երկու հոգիէն մէ-
կը կ'ըլլայ զրոյ կամ կարդացող:

Ինչ որ պիտի հեռագրուի, նախապէս կը
զրուի թուղթի մը վրայ: Կարդացողը
թուղթին վրայէն կը սկսի կարդալ բառե-
րը, որոնց գիրերը հատիկ հատիկ կուտայ
դրօշախօսին, որ կը փոխանցէ. ամէն բա-
ռէ վերջ, կարդացողը 5 երկվայրկեան կը
սպասէ՝ յաջորդ բառին անցնելու համար:

Կէտաղբութիւն ըլլալով՝ միայն վերջա-
կէտ կը զործածուի, որով ըսել կ'ուղէք
թէ առաջին հեռագիրը վերջացած է եւ
տարբեր նիւթի մը մասին, ուրիշ մը կը
սկսիք փոխանցել: Այս նշանը կը տրուի
երկու դրօչները գլխուն վերեւ բռնելով:



Մ Օ Ւ Ս . —

Հակոսնեայ

· —	ա
— · ·	ր · փ ·
— · —	գ · ք ·
— · ·	դ · թ ·
·	ե · է ·
· · —	զ
— — · ·	թ
· · — —	ի
· — · ·	ւ
— · —	իւ · դ
— · — —	ծ
— — ·	զ
— —	ն
— — — —	շ
— — —	ո · օ
— — —	չ · ջ
— — —	պ
— — ·	ռ · ր
· · ·	ս
· · · —	վ
· — —	ւ
—	տ
· · — ·	ֆ
· · — —	եւ
· — · —	ու
— · ·	ն
· — — —	ժ
· — · —	ու
· — —	ւ
—	ս
— — ·	կ
· — — —	եւ
— · · ·	բ · փ
— —	մ
— · — —	ծ
— — ·	ռ · ր
· — · ·	ւ
— — —	զ
— — — —	շ
— — — ·	պ

· · — .	Փ	
· ·	ի	
· —	ա	
· · · ·	զ . յ	
· · ·	ս	
· · · —	կ	
— — · —	ց . ձ	
— — · —	իւ . դ	
— — — —	ո . օ	
— — — ·	չ . ջ	
— — · ·	դ . թ	
.	ե . է	
— — · —	ճ	
— — · ·	ը	
— — · ·	դ . ք	
	ԿԵՆԱՍՐԲՆԵՐ	
	ԵՒ ԳՃԱՍՐԲՆԵՐ	
.	ե . է	— ա
..	ի	— — մ
...	ս	— — — ո . օ
....	զ . յ	— — — չ
. —	ա	— . ն
... —	դ	— — . կ
.... —	կ	— — — . չ . ջ
.... —	եւ	— — .. ը
.... —	ժ	— ... բ . փ
.... —	ու	— . — . դ . ք
.... —	ւ	— ... դ . թ
.... —	լ	— . — .. ծ
.... —	ը . ու	— . — իւ . դ
.... —	սլ	— ... ձ . ց
.... —	Փ	— — . — ճ

1 . — — —
 2 .. — — —
 3 ... — —
 4 —
 5
 6 —
 7 — — ...
 8 — — — ..
 9 — — — —
 0 — — — —
ԿԵՏԱԴՐԸ

Անջատման նշան — ... —
 Խօսակցութեալ սկսիլ —
 Հասկած — .
 Սխալ
 Վերջ խօսակցութեան — . . .
 Սպասել մէկ կողմէն
 Վերջ

ՇԱՐՔԻ ՀՐԱՄԱՆԵՐ

Աւշաղը բութի՛ւն :
Կարդի՛ :
Ցրուեցէ՛ք :
Պատրաս'ստ :
Հանդի՛ստ :
Հանդա՛րտ :
Աջէն ուղղութիւն ա՛ռ :
Աջէն թիւ տոռ'ւր :
Աջէն 1—2 համբէ՛ :
Աջէն 1—4 համբէ՛ :
Աջէն 1—8 համբէ՛ եւն .
Աջ դա՛րձ :
Ետ դա՛րձ :
Զախ դա՛րձ :
Կէս աջ դա՛րձ :
Կէս ձախ դա՛րձ :
Երկ շարք կազմէ՛ :
Մի շարք կազմէ՛ :
Երբեակ կազմէ՛
Աջէն չորս շարք :
Զախէն մէկ շարք :
Ճակատ կազմէ՛ :
Քայլ յառաջ օ՛ն :
Խմբակներով ճակատ կ
Խմբակներով շարքի՛ :
Խումբ, աջ կամ ձախ դ
Խումբ, Ե՞տ կա՛ց :
Պատոս'ւի ա՛ռ :
Դէմքերը ա՛ջ կամ ձամ'ի

ՍՈՒԼԻԶՈՎ, ՀՐԱՄԱՆԵՐ

Ուշադրութիւն	—	• • • • •
Հաւաքըում	· · · · ·	
Ցրուեցէք	— — — — —	
Տասնապետներ	· · · · ·	
Խմբապետներ	, — — —	·
Քայլ յառաջ օ'ն	, — — ,	
Խումբ կա'ց	— ,	
Վտանդ	. — . — . —	(3 անգամ)

ՊԵՏԾՆ ԲԱՌԻԼԻ ԿԵԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԸ

Բ.

ՄԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ

ՊԵՏԸՆ ԲԱՌԻԼԻ Բ Ա Խ Տ Ը

ՊԵՏԸՆ ԲԱՌՈՒ Խոր սէր կը տածէր իր մօրը հանդէպ: Կարելի է ընթագրել թէ մօր ու զաւկին վարած կեանքը որ բոլորովին կը տարբերէր, աւելի պիտի նպաստէր զիրենք բաժնեռու: Ընդհակառակն:

ՊԵՏԸՆ ԲԱՌՈՒ իր կեանքին ընթացքին, մեծ զժուարութիւններու հանդիպեցաւ, որոնց ստիպուեցաւ յազթել իր սեփական միջոցներով, առանց որեւէ մէկուն օգնութեան: Ծնորհիւ իր արժանիքներուն, յաջողեցաւ ամէնէն բարձր աստիճաններուն հասնիլ, մեկնելով ստորոտէն: Իրը Մէֆթինկի պաշտպան, չնորհիւ իր յամառութեան, Անդլիոյ մէջ ազդային հերոսի անուին արժանացաւ, վայելեց բացառիկ չնորհ մը՝ ընդունուելով թագաւորէն, իր մտածումը խրախուսանքով ընդունուեցաւ եւ զործադրութեան զրուեցաւ բոլոր երկիրներուն մէջ: Իր խանդավառ ու եռանդուն աշակերտներուն թիւը միլիոններուն հասաւ: Հասաւ պատուի եւ փառքի զագաթնակէտին եւ հակառակ այս բոլոր յաջողութիւններուն, որոնք կրնային զինքը զինովցնել, իր «մայրիկ»ին առջեւ կը մընար տղու պէս խոնարհ:

Մասնաւոր զգացումով մը կապուած էր իր մօրը. երախտագիտութեան կամ որդիկան սիրոյ պարզ արտայայտութիւն մը չէր, ինչ որ շատ ընական պիտի ըլլար: Կատարեալ ամբողջական վատահութեան զգացում մըն էր որ զինքը կը կապէր իր մօրը եւ այդ զգացումը յաճախ, կ'արտայայտէր շատ յուզիչ ձեւերով:

Իր այցելուններուն ցոյց կուտար՝ իրեն համար շատ թանկագին բան մը: Տարիներ առաջ իր մօրը զբած նամակներն էին որ կազմել տուած էր բազմաթիւ հատորներով:

Այդ նամակներուն մէջ, ՊԵՏԸՆ ԲԱՌՈՒ իր մօրը կը պատմէր իր վարած կեանքին, իր մղած պատերազմներուն, իր արկած-

ներուն մանամասնութիւնները՝ անոնց կըցելով իր կողմէ գծուած նկարներ՝ որպէս զի աւելի հասկնալի ըլլան:

Եւ այդ նամակներուն տաք ու կենդանի շեշտը, պարզ ու մտերմիկ ոճը ցոյց կուտան թէ Պ. ԲԱՌՈՒ իր կեանքը պատմելով՝ իր սիրական մօրը հետ՝ երկար խօսակցութեան, սրտաց մտերմութեան կարօտն էր որ կ'առնէր, պղտիկ տղու մը պէս, որ ամէն ինչ իր մայրիկին ըսելու, անկէ ոչինչ ծածկելու պէտքն ունի:

Մեծ չափով, իր չնորհիւ է որ մայրերու տօնը այսօր մոռացութեան չէ մատնուած: Ինքն իսկ հաւատարմօրէն կը տօնէր զայն ամէն տարի, եւ եթէ պատահէր որ հեռունները գտնուէր այդ միջոցին, անպատճառ պարտք կը սեպէր, Մայրերու Տօնին առթիւ իր մօրը հասցնել նամակ մը կամ նուէր մը:

1914ին էր որ մայրը մեռաւ:

Աշխարհի բոլոր կողմերէն այդ առթիւ ստացաւ համակրանքի արտայայտութիւններ եւ մխիթարութեան մազթանքներ, որոնց պատասխանեց նամակով մը: Այդ նամակը ցոյց կուտայ յուղիչ կերպով թէ որքան կապուած էր իր մօրը, եւ զոր կը վերջացնէր հետեւեալ տողերով՝

— Զճանչցայ իսկապէս բարի մարդ մը, որ միեւնոյն ատեն, բարի զաւակ մը եղած չըլլար եւ հնազանդելով իրենց մօրը իդեերուն, շատեր հասած են սանդուղին զագաթը:



Ցանախ կը փորձուինք մէկու մը յաջողութեան զաղունիքը վերագրել բախտին:

Արդ, չէք կը արար ցոյց տալ մէկը որուն յաջողութիւնը միայն ու միայն բախտին կամ դիպուածին կապուած ըլլայ: Եթէ կան որ ըստ բախտի յաջողութիւն մը ունեցած են, ատիկա սակայն տեւական չէ եղած:

Յաջողութեան մէջ, անպայման, անձ - նական արժանիքի մէծ բաժին մը կայ: Եւ փորձառութիւնը ցոյց կուտայ թէ մարդ կրնայ իր ուղած բախտը ունենալ: Եթէ մարդ օժտուած չէ իրական յատկութիւններով և արժանիքով, երբեք լաւ արդիւնքի չպիտի համնի:

Այս է ճշմարտութիւնը Պետըն Բառովի համար:

Իր դիրքերուն մէջ, միշտ կը վստահեցնէ թէ լիուլի զոհ էր իր յաջորդական վիճակներէն: Ամէն անդամ որ նոր պաշտօնի մը կը կոչուէր, իր խօսքով՝ ճիշտ ու ճիշտ՝ իր փափաքներուն լրիւ զոհացումն էր որ դտած կըլլար:

Կը տեսնէ՞ք, պիտի ըսեն ոմանք: Ատիկա, իրօք, դիպուածին արդիւնքն է:

Բայց, բախտը չէր որ արտակարդ կանոնաւորութեամբ մը անոր կը վերապահէր ճիշտ ու ճիշտ ինչ որ ինքը կը փափաքէր, այլ ինքն իսկ էր որ սովորութիւնը ըրած էր միշտ ուրախութեամբ ընդունելու, ինչ որ բախտը իրեն կուտար:

Նոյն բանը չէ: Եւ այս ընթացքը, մեզ չի զարմացներ երբեք երր հարցը կը դառնայ Պ. Բառովի պէս մարդու մը վրայ, որ կը յանձնարարէ միշտ ամէն բանի լաւ կողմը տեսնել, ժամանակ երր դժուարութեան առջեւ կը դտնուինք:

Բայց, ան եթէ այսպէս կը զործէր, որովհետեւ, իրօք, ունէր ինչ որ «նկարագիր» կը կոչենք: Անոնցմէ չէր որ թոյլ կուտան որ մարդիկ իր քիթէն բռնեն ու տանին, կամ պատահարներու եւ դէպքերու խաղալիք կը դառնան: Յնդհակառակն, միշտ կը ջնանար ինքնիքը պարտադրել ոմանց եւ հրամայել միւսներուն:

Եւ այդ, իր փոքր տարիքէն սկսեալ: Հազիւ 13 տարու էր, երր յաջողեցաւ իրբեւ պետական թոշակաւոր Զէրթըրհառուզ մտնել: Մինչեւ այն տաեն, նախնական վարժարանի մը դասընթացքին հետեւածէր: Եւ այն պահուն որ այդ դպրոցը պիտի ձգէր, տնօքէնը կը յայտնէր անոր մօրը թէ շատ կը ցաւի որ պատանին կը հեռանայ դպրոցէն եւ թէ պատրաստ է առանց որեւէ վճարման զայն պահելու դպրոցին մէջ, այնքա՞ն մէծ եւ լաւ աղդե-

ցութիւն մը ունէր իր ընկերներուն վրայ:

Եւ իր ամբողջ կեանքին մէջ, Պետըն Բառու բարի օրինակներու եւ լաւ աղդե - ցութիւններու մարդն եղաւ:

Նիւթական շատ համեստ կացութիւն մը ունէր եւ հազիւ փոխառեղակալի աստի - ճանն ստացած, երբ դիմում կատարեց Հնդկաստան մեկնելու համար, չափով մը՝ արկածասիրութեամբ էր, բայց նաեւ նիւթական հաշուով ալ. դադթավայրերու մէջ՝ թոշակները աւելի բարձր են եւ հետեւարար, պիտի կրնար միմիայն իր դրա - մովն ապրիլ, առանց բեռ ըլլալու իր մօ - րը վրայ:

Ինչ ալ ըլլայ սակայն, մեղակալի մը թոշակը միծ բան մը չէ եւ «երկու ծայրերը իրար բերելու» համար, կը սկսի ինքնիքն պը զրկել կարդ մը քմահաճոյքներէ, զոր ուրիշ տարեկիցներ պիտի նկատէ - ին իրը անհրաժեշտութիւն:

Բոլորովին կը դադրի ծխելէ, որպէսպի կարենայ վճարել իր սնունդը: Կը դոհա - նայ պարզ ըմպելիով մը, երբ ուրիշներ սուզ գինիներ կը գործածեն:

Եւ չնորհիւ իր ժողովրդականութեան, որ իրեն կ'ապահովէ տեսակ մը անկախութիւն եւ թոյլ կուտայ որ իր ուղած ձեւով ապրի, իր ընկերները գէշ աչքով չեն նայիր իր իննայասիրութեան:

Սակայն առանց դժուարութեան չէ որ կը համնէ այս արդիւնքին՝ իրեն կը նպաստեն նաեւ իր զուարթ բնաւորութիւնը, իր անաշառ հունդը, դերասանի եւ երաժշտի իր տաղանդը. բոլոր անոնք որ զինքը կը ճանչնան, յաճախ զինքը կը հրաւիրեն իրենց տունը:

Իր աշխարհիկ յաջողութիւնները զինքը բնաւ չեն չեղեցներ իր զինուորական պարտաւորութիւններէն: Ան գիտէ հաճոյք եւ աշխատանք իրարմէ անջատել եւ շատ լաւ կը յաջողի զինուորական ասպարէզի մէջ: Ալպացոյցը այն է որ, ժամանակէն երկու տարի առաջ կը նշանակուի տեղակալ:

Բախտ թէ դիպուած: Ոչ մէկը, ո՛չ ալ միւսը: Անոնք որ զինքը ճանչցած են այդ միջոցին, իր այս յաջողութիւնը կը վերադրեն իր անդուլ աշխատանքին, իր յամառութեան որ երբեք կենալ չէր դիտեր:

Պէտք է մասնաւորաբար յիշատակել Պետըն Բառովի երեք զլիսաւոր յատկութիւնները, զոր մշակած էր ինքն իսկ մինչեւ կատարելութիւն, չորհիւ լուրջ ինքնալիքութեան:

Նախ որ օժտուած էր դիտելու կարողութիւնով, դիտել չի նշանակեր նայիլ կամ տեսնել: Բոլորովին ուրիշ բան է:

Դիտել, անչուշտ կը նշանակէ նայիլ եւ տեսնել, այլ նաեւ հասկնալ եւ բացատրել կատարուած գիտողութիւնները եւ մանաւանդ՝ խնամքով նշանակել զանոնք (տեսրակի մը մէջ կամ յիշողութեան մէջ) եւ աւելի, զանոնք նկատի ունենալ նիշտ յարմար ատենին:

Յետոյ, ան զիտէր խորհրդածել: Բայել չէ թէ վճռակամութենէ զուրկ էր, որոշում տալ չէր զիտէր: Ընդհակառակն պազմաթիւ պարագաներու մէջ ցոյց տուած է թէ քանի մը վայրկեան կը բաւեն իրեն զիտնալու թէ ի՞նչ պարտաւոր է ընել եւ ըստ այնմ հրամաններ տալ:

Ուշագրաւ է նոյնիսկ որ իր ամբողջ կեանքին մէջ, իր ամբողջ զործերուն մէջ շատ յստակ ուղեղձի մը կը հետեւէր եւ կը գործադրէր զործունէութեան ծրագիր մը զոր մշակած կ'ըլլար երկար խորհրդածութեամբ: Այդ էր որ յետոյ, իրեն թոյլ կուտար արագ զործել եւ ուժեղ զարնել:

Եւ վերջապէս Պետըն Բառու առտուան մարդ էր: Առտուն կանուխ կ'ելլէր՝ բոլորէն առաջ. օր մը մէկու մը տուաւ պատասխան մը, որ ցոյց կուտայ իր կորովը, թէեւ արդէն տարիքը առած ըլլար:

Իրեն կը հարցնէին թէ ժամանակ պիտի ունենա՞յ բաներ մը ընելու օգնելու համար սկառուտներու խութիւն մը:

— Անչուշտ, ըստ, ատոր համար անհրաժեշտ ժամանակը պիտի ունենամ, պատասխանեց: Բայց երբ ժամանակի պէտք ունենամ, կ'ընեմ չեմ ըներ կը դանեմ, սովորականէն քիչ մը աւելի կանուխ ելլերով:

Քանինե՞ր կան որ նոյնիսկ շատ երիտասարդ, ժամանակ շահելու համար նոյն բանը ընելու կորովը պիտի ունենան:

Այս տեսակ կորով մը պէտք է ի յայտ գայ մարդու ամէն մէկ գործին մէջ,

կեանքի ամէն պարագաներուն մէջ: Պարտաւոր է առողջ պահել իր մարմինը, լաւ վիճակի մէջ, մարզել բոլոր ուժերը զոր Աստուած մեղ տուած է, միշտ, կատարեալ ձեւի մէջ պահելու համար ինքնինքնիս:

Մնոնց որ չուտով կը յուսահատին (եւ որքա՛ն չատ է անոնց թիւը, Պետըն Բառու, իր սովորական ժպիտով եւ կատարեամբ, կը յանձնարարէ) — Դեռ չմեռած՝ մեռնելու խօսք մի ընէք:

Կարճ, եթէ կարելի է ըսել թէ Պետըն Բառու, յաջողութեան ճամբուն վրայ «բախտ ունեցաւ», փոխարէն սակայն, վճռապէս պէտք է ըսել թէ ան ըրաւ ինչ որ պէտք էր օգնելու համար բախտին, բախտը իրեն կանչելու, լաւ արդիւնքներ ապահովելու, յաջողութեամբ վերջացնելու համար:

Բայց, ինչ որ ամենէն աւելի կարեւոր է, եթէ մարդ իր կեանքին մէջ ամենէն աւելի կը ձգտի գոհ ու երջանիկ ապրիլ, իր յաջողութիւնները, իր ստացած ոլատիւններն ու աստիճանները չէին որ զինքը երջանիկ կը դարձնէին, կամ գոհունակութեամբ կը լեցնէին իր սիրտը:

Ինքն իսկ ըսած եւ յաճախ կրկնած է թէ հաւատարմօրէն իր պարտականութիւնը կատարած ըլլալու զգացումն է որ ամենէն աւելի գոհունակութիւն կը պատճառէր իրեն, իրը իր հայրենիքին և Աստուծոյ հաւատարիմ ծառայ մը, իրը մարդկութեան պարկեշտ եւ օդտակար անդամ մը:

Սկառուտին օրէնքները զոր մշակեց եւ ինքն իսկ զործադրեց ամբողջ կեանքին մէջ, կը վերջացնէր ծանօթ բնարանով. — Միշտ պատրաստ:

Այսինքն՝ ըստ իր իսկ բացատրութեան «Մարմինն ու հոգին միշտ պարտականութիւնը կատարելու վիճակին մէջ պահէլ»:

Եւ հաւանաբար, Սկառուտին օրէնքներուն եւ այս բնարանին զործադրութեան մէջ է որ կը դանենք «յաջողութեան» եւ աւելի՛, «երջանիկութեան» գաղտնիքը:



Յաջորդ քիւով՝
ԿՈՐՈՎ, ԵՒ ՅԱՆԴԳԱՌՈՒԹԻՒՆ

ԲՆԱԽՕՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՏԱԽՏԱԿԻ

ՊԱՏՐԱՍՈՒԹԻՒՆ

Մարմնակրթանքը, պատանին բնախօսական զանազան պրատումներով զբաղելէ զատ, պէտք է նաեւ այդ միջոցներուն քննական ուսումնասիրութեամբը ամրող ջացուի:

Հ.Մ.Լ.Մ.ը եւ Հայ Սկառտիզմը պարտականութիւնն ունին հետեւելու իրենց յանձնուած պատանիներու Փիզիքական աճումին: Այս պատճառով, անհրաժեշտ է որ Միութիւնս ամէն մէկ Մասնաճիւղի Վարչութիւն ունենայ եւ կանոնաւորաբար նորոգէ, պատանին եւ երիտասարդին բնախօսական աճումի քննական ցուցատախտակը: Բաւականին փափուկ հարց մըն է, որ Մասնաճիւղերու Վարչութիւնները կամ տեղական խորհուրդները պէտք է նկատի ունենան: Բնախօսականը չշփոթենք սակայն առողջապահական տախտակի մը հաստատման հետ, որուն՝ միայն թժէկ մը իրաւասու եւ լիազօր է, իր աշխատատեղին մէջ, իր գիտնականի պաշտովը և զանազան մասնագիտական դործիքներովը: Այդ մեծածախս աշխատանքը մերինին նման ցիր ու ցան կազմակերպութեան մը համար անհնարին է, բացի ներկայ Խորհրդային Հայաստանի պետական կազմակերպութէնէն եւ կամ մէկ քանի բախտաւոր Մասնաճիւղերէ (ինչպէս օրինակ՝ Փարիզը եւ Պէյրութի Մասնաճիւղը, ուր՝ բրօֆ. Մալումեան եւ Օննիկ իրենց հաստատութեան չնորհիւ, մեծապէս կրնան օդտակար ըլլալ Միութեանս): Առողջապահական ցուցատախտակը դադտնիք մէ, որ միայն ծնողաց եւ թժիչին կը պատկանի: Ուրեմն մեր պէտք ունեցած տախտակը առողջապահականը չէ, այլ բնախօսականը, որ պարզապէս կը բաղկանայ դիւրին եւ մեղ համար կարելի տեղեկութիւններէ եւ չափերէ: Մարդիչ մը կամ պատասխանատու սկառուտ մը կարող են յաջող կերպով զըլուխ հանել զայն: Այս տախտակները ընդ-

շանրապէս միօրինակ են եւ որոշ զաղափար մը կուտան մարզիչն ու խմբապետին, իրենց յանձնուած պատանիներուն Փիզիքական աճման վրայ, իրար յաջորդող եռամսեայ արձանազրութեանց բաղդատութեամբ: Խնդրոյ առարկայ տախտակին բաժանումներուն մանրամասնութիւնները տալէ առաջ, պարտք կը զգամ չեշտել որ զանազան պարագաներու առթիւ, նոյնիսկ առանց յոդնութեան եւ տկարութեան նշաններ տեսնելու, օրինակ, Երբ՝ լիո մալլցէլ, լողալ կամ ըմբշամարտ, կովամարտի նման ուժի մարզանքներու պարագային, անհրաժեշտ է, թշչկական քննութիւն եւ արտօնութիւն:

Աւելորդ է ըսել նաեւ որ, Մասնաճիւղային, Շրջանային թէ Կեղրոնական վարչութեանց մէջ, թժիչի մը ներկայութիւնը անհրաժեշտ է, որուն պէտք է յանձնուի, մեր անդամներուն՝ ոսկրակազմութեան, յօդուածներու, չնչառութեան, մարսողական, արեան չրջանի գործարաններու, աղեթափի (hernie), մէզի եւ այլն քննութիւնը, առանց զանցառութեան: Այս բոլորէն վերջ ահա՛ այն կարեւոր չափերը, որ պիտի կազմնեն բնախօսական տախտակը, եւ ինչպէս պէտք է առնել այդ չափերը:

I.—Կշիռ:— Նշանակել քիլօ եւ հէքթօկրամով: Ընդհանրապէս անօթի, եւ ըստ կարեւոյն մերկ:

II.—Հանակ:— Նշանակել սանթիմեդր եւ կէս սանթիմեդր, ոտքերը բռպիկի: ա. Գլուխէն-կրունկ, պատրաստ վիճակի մէջ. բ. Բարձրութիւն վերին մարմնի լանջուկրէն: գ. Բարձրութիւն ստորին մարմնին:

III.—Կուրծքի շրջագիծ:— ա. Առնել առաւելազոյն չնչառութեամբ: բ. Առաւելազոյն արտաշնչումով, կրծոսկրի (sternum) վարէն: գ. Հանդարտ վիճակի մէջ,

բնական շրջագիծը : Ուշադիր ըլլալ չափանիշի ուղղահայեացութեան : Վստահ ըլլալու համար մի քանի անդամ կրկնել չափառութիւնը : Նշել նաև՝ չնչառութեան եւ արտաշնչումի տարրերութիւնը, ունենալու համար կուրծքին առանձգականութիւնը :

IV. — Շնչաչափութիւն (*պործիքով*) (spirométrie). — Արձանագրել ստացուած թիւը, որ կ'որոշէ թոքերու առանձգականութեան կարողութիւնը (լաւ վարժեցնել պատանիներուն փշելու կերպը) . կրկնել 4—5 անգամ, եւ նշանակել այդ փորձերէն ստացուած միջին թիւը : Ամէն մէկուն համար, զատցատ չիչեր ունենալ եւ կամ ամէն անդամ հականեխել չիչեր :

V. — Շնչառութեան տեսդութիւն . — Համրել եւ նշել թէ՝ պատանին մէկ վայրկեանի մէջ քանի՞ անգամ չունչ կ'առնէ . ա) Նստած եւ հանդիսատ . — բ) Բաւական յոդեցուցիչ աշխատանքէ մը վերջ :

VI.— Բազկերակի զարկը . — Նշել վերջիշեալ կերպով : (Զախ նախարազուկի բթամատի կողմէն) :

VII.— Զափել . — ա) Ստորին անդամները, կոնքոսկրի (iliaque) ներքին եւ արտաքին կողմերէն մինչեւ դետին, առանց կօչիկի, պատրաստ դիրքի մէջ : բ) Վերին անդամները ուսուկըին ծայրէն (l'acromion), մինչեւ միջնամատին ծայրը : Զափել նաև, վիզ, բազուկ, նախարազուկ, դաստակ, մէջք, դիստ, ազդր և դնդերներ, պրկուած եւ հանդարտ (թէեւ պատանիներուն մօտ մեծ տարրերութիւն մը չունի) :



Գործնական չափանիշերը կապ ունին, արագութեան, ճարպիկութեան, ուժի և դիմացկունութեան հետ, որոնցմով ամէն պատանի, առանց չափանիշ կոտրելու մտադրութեան, պէտք է տար պարողապէս իր կշիռ, կարողութիւնը : Առաջութեան համար 8-11 տարեկան գայլիկները, պէտք է վագեն 30 մեթր . 11-14 տարեկան սկառուները՝ 50 մեթր եւ 14էն անդին՝ 80

մէթր : Ճարպիկութիւն . — (նետել) 90 կրամնոց գնդակ մը նշանառութեամբ նետել տալ, մէկ մետր տրամագիծով ուղղահայեաց շրջանակի մը վրայ՝ 8—11 տարեկաններու համար 6 մետր հեռաւորութեամբ . 11—14՝ տասը մետր, եւ 14էն վեր՝ տասնըհինգ մետր հեռաւորութեամբ, եւ նշանակել 10 փորձի վրայ յաջողած կէտերը :

Գունետ . (կշիռ, ուժ) . — 9—14 տարեկաններու համար երկու քիլօ՝ աջ եւ ձախ ձեռքերով . 14—17 տարեկաններուն՝ 5 քիլօ . 17 տարեկանէն վեր 7քիլօ 250 կրամ (կանոնական չափ) :

Ծանօթ . — Սկառուտական գնացքէն զատ, երկար վաղքերը, բժիշկին արտօնութեամբ միայն կատարել, յամենայն դէպս, կրտսերներու համար (Junior) 1200 մետրը չ'անցնել :



Նուազագոյն, տարին երկու անգամ վերաքննել բնախօսական տախտակը : Ամէն տարի կրաֆիկ թուղթի վրայ գծաւոր կերպով նշել՝ հասակի, կուրծքի եւ կշիռի յաւելումները : Այսպէսով՝ մարզիչը և սկառուտ խմբապետը ամէն ատեն հայելիի նման իրենց առջեւ կ'ունենան իրենց խընամքին յանձնուած պատանիներու պատկերը, եւ կը տեսեն թէ, մարզական ի՞նչ փորձեր, ո՞ր տեսողութեամբ օգտակար կրնան ըլլալ պատանիին : Պէտք եղած պարագային ծնողքներուն ալ ցոյց կուտան եղած յառաջդիմութիւնները, ատեն ատեն այցելելով անոնց, բնախօսական տախտակի եւ կրաֆիքի ընկերակցութեամբ :

Ժ. Ա. Մ.

Փարիզ

Բնախօսական տախտակի օրինակը

տեսմել յաջորդ էջը

ԲՆԱԽՈՍԱԿԱՆ ՏԱԽՏԱԿԻ ՕՐԻՆԱԿ

(ԹՈՒԽԱԿԱՆ, Վայր)

Մականուն
Անուն
Մենիքան քուական
Մուտքի քուական
Մենիդավայր
Հասցէ
Մասնաճիւղ
Արհեստ
Խմբապետ

Թուական
Հասակ
Կշիռ
Կուրծքի պարզ չափ
Կուրծքի չնչառ չափ
Շնչաչափ գործիքով
1 վրկ. չնչառ հանդիսաւ
1 վրկ. չնչառական աջև վերջ
Բազկերակ, հանդիսաւ 1 վրկ.
Բազկերակ, աշխատանքէ վերջ 1 վրկ.
Վերին անդամներ
Վարի անդամներ
Վիզ, բազուկ, նախարազուկ
Դաստակ, մէջք
Զիստ, ազդը
Ծանօթ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԶԱՓԱՆԻՇԵՐՈՒԻ ՕՐԻՆԱԿ

(ԹՈՒԽԱԿԱՆ, Վայր)

Մականուն
Անուն
Մենիքան քուական
Մուտքի քուական

Հասցէ
Մասնաճիւղ
Արհեստ
Խմբապետ

Մանրամասնութիւն .

1946	1946	1947	1947	Ծանօթ.
Ա. Յամսեայ	Բ. Յամսեայ	Ա. Յամսեայ	Բ. Յամսեայ	

Վազք, 30.50 80 մեդր.
Երէց 100 մեդր.

Կէս երկար վազք (բժշկ. արտօնութեամբ)
Կրտսեր 1200 մ.
Երէց 3000 մ.

Երկար վազք (կրտսերներու արդիլուած)

Արդելարչաւ 83 ս.մ. կրտսեր
120 ս.մ. Երէց

Գունատ 2—4 քիլօ, կրտսեր
7.250 քիլօ, Երէց

Գնդակ 90 կրամ

Եւ այլն Եւ այլն.

ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ ԿՐԱԿԸ

Բնութեան կողմէ մարդոց տրուած պարզեւներուն ամէնէն օգտակարներէն և միեւնոյն ատեն ամէնէն վտանգաւորներէն մին է կրակը: Ճշմարիտ սկառուտ մը պէտք է լաւ ճանչնայ անոր ամէն յատկութիւնները եւ զայն ընտելացնելով օգտուի անոր բարիքներէն և ամէն վայրկեան պատրաստ ըլլայ սանձելու անոր պատճառած վտանգաւոր աղէտները:

Կրակը սկառուտին կը ծառայէ շատ մը կերպերով: Անոր կերակուրները կ'եփէ, զայն կը տաքցնէ, բանակումի խարոյիկի ձեւին տակ հաճոյք եւ անսահման զուարճութիւններ կ'առթէ ու նաեւ անոր ծուխովն ու բոցովը հեռուէն իր եղբայր սկառուտներուն նշաններ տալու եւ «Մորս»վ խօսակցելու կը ծառայէ:

Կրակի մը պատրաստութեան համար ամէն սկառուտ պարտաւոր է նկատի առնել քանի մը կարեւոր օրէնքներ:

Պէտք չէ կրակ վառել, անտառի ծառերու քով, փայտէ հիւղակներու մօտ, խոտի խուրձերու կամ դիւրավառ առարկաններու առընթեր: Կրակի մը պատրաստութեան ատեն միշտ նկատի պէտք է ունենալ հովին ուղղութիւնը եւ ձեռքի տակ ունենալ բաւական քանակութեամբ ջուր: Պէտք է լաւ դիտնալ որ նոր սկսած հըրդեհի սկզբնաւորութիւն մը կամ հրավառ լուցկի մը մարելու համար, եթէ քանի մը կաթիլ կամ զաւաթ մը ջուր կը բաւեն, տասը վայրկեան վերջ արդէն դոյլերով ջուր եւ նոյնիսկ հրշէներու օգնութեան կը կարօտին սանձելու համար անոր անարգել յառաջնաղացումը:

Կրակ՝ մը վառելու համար երկու տեսակ նիւթ անհրաժեշտ է: Նախ փայտ, ածուխ, չոր խոտ եւ այլն, յետոյ հրձիկ նիւթեր, լուցկի, կայծքար եւայլն: Բնութեան ծոցին մէջ շատ տեղեր կարելի է հայթայթել փայտը, եւ փափառուած քանակութեամբ, ուստի կ'ուղենք փայտով կրակ վառելու մասին խօսիլ հոս:

Գալով լուցկիին կամ կայծքարին, ամէն սկառուտ որ նախատեսող է պէտք է միշտ








ձեռքին տակ ունենայ զանոնք եւ խոնաւութենէ հեռու, չոր թիթեղէ տուփերու մէջ զետեղէ զանոնք:

Կայ նաեւ կրակ վառելու երրորդ միջոց մը, նախամարդոց զործածած մէթոտը, այն է երկու փայտերը իրար քսելով կրակ հանելու միջոցը: Ատոր համար անհրաժեշտ է հուժկու դնդերներ եւ անսահման համբերութիւն: Ահա թէ ինչպէս կարելի է այս վերջին մէթոտը օգտագործել:

Առնել չոր կաղամախի (reuplier) տախտակ մը, որուն մէջ զմելիով փոս մը կը չինուի (պատ. 1), չուանէ լարով փայտէ աղեղ մը (պատ. 2), կարծր փայտէ ծայրերը սուր ձողիկ մը (պատ. 3), սունկի ձեւով մէջը ծակ մը փորուած ճնշիչ փայտի կտոր մը (պատ. 4) եւ չոր փայտի տաշուկներ: Տաշուկները զետեղել տախտակին փոսին մէջ ինչպէս նաեւ ձողիկին սուր ծայրը: Աղեղին լարը մէկ անդամ փաթթել այդ ձողիկին չուրջ, մէկ ձեռքով ճնշիչ փայտը սեղմել ձողիկին օդին մէջ մնացած ծայրին վրայ եւ միւս ձեռքով աղեղը բռնած կատարել արագ արագ երթալ զալու շարժում մը, թաւ ջութակ նուազողի մը նման: Եթէ յարատեւող ենք եւ համբերութիւն ունինք ի վերջոյ պիտի յաջողինք փոսին մէջի տաշուկները բռնկցնել (պատ. 5):

Հիմա տեսնենք թէ կրակ վառելու ինչ կերպեր կան: Լաւագոյն կերպով կրակ մը բռնկցնելու միջոցը մէկ է: Գետինը կը զետեղենք ճմոթկած թուղթի կտոր մը կամ չոր խոտը: Երբ բոցը լաւ մը կ'ելլէ հետղհետէ աւելի հաստ փայտեր կը շարենք բռնկած կոնին շուրջը, քառանկիւնի ձեւով, այսպիսով կ'ունենանք զեղեցիկ կրակ մը, լաւ կառուցուած, աղուոր քաշող, կեղրոնական փայլուն բոցով մը վառող:

Եթէ ձեռքի տակ թուղթ կամ չոր խո-



5

ձշտում.— 5 թիւը պիտի ըլլայ 7:

տեր չունիք, կրնաք կոնաձեւ շարել երկու երեք կտոր իւղոտ փայտի (օրինակի համար եղեւնի) շատ բարակ տաշուկ - ներ, որոնք լուցկիով մը դիւրութեամբ կը բռնկին, յետոյ կարելի է շուրջը աւելցնել հետզհետէ աւելի հաստ շիւղեր եւ ճիւղեր, վերը նկարագրուածին համաձայն: Հեռատես սկառւտ մը երր կը բանակէ, այդ փայտի տաշուկներէն իր հետ միշտ կ'ունենայ, չոր տուփի մը մէջ կամ celluloid պարկի մը մէջ փակուած:

Քարէ անցքի մէջ կրակ. — Կերակուրի ամաններ վրան զնելու համար կարելի է կրակը վառել երկու շարք 20 սանդիմեթր բարձրութեամբ իրարու զուգահեռական եւ իրարմէ 25—30 սանդիմեթր հեռաւորութեամբ քարէ պատեր շինել (պատ. 6): Այս պարագային պէտք է նկատի ունենալ հովին ուղղութիւնը եւ անոր դիմաց շինել քարէ անցքը, որպէսզի կրակը լաւ քաշէ: Եթէ հովը զօրաւոր է եւ կրակը շուտ կ'անցնի, կարելի է անցքերէն մէկ կողմը քարով մը կամ թիթեղի կտորով մը փակել կամ պղտիկցնել:

Խրամի մէջ կրակ. — Քարերու չգոյութեամ պարագային կարելի է 20 սանդիմեթր խորութեամբ երկար խրամ մը փորել եւ քարէ անցքի նման օդտագործել դայն (պատ. 7):


Ճանանչաձեւ խրամներ. — Եթէ հովը իր

ուղղութիւնը յաճախ կը փոխէ կարելի է կրակը վառել կեդրոնական փոսի մը մէջ եւ շուրջը ճաճանչաձեւ խրամներ փորել օդտագործելու համար հովը իր առած ուղղութեան համեմատ (պատ. 8):

Քանատական կրակ. — Հիւսիսային Ամերիկայի անտառներուն մէջ կ'օգտագործուի ցոլացնող կրակը: Այս կրակը կը վառուի վրանի մը մուտքին դէմ, ուղղաձիգ կերպով վրայ վրայի բարձրացուած հաստ փայտերու պատուար մը որուն առնեւ կրակը վառուած է, ջերմութիւնը կը ցոլացնէ դէպի վրանին մուտքը (պատ. 9):

Բոլինէզիական կրակ. — Բոլինէզիացիները խիստ հանճարեղ և նախնական կերպ մը ունին կրակ վառելու: Հողին մէջ 45 սանդիմեթր խորութեամբ ձագարաձեւ փոս մը կը հորեն, պղտիկ կողմը փոտին խորը: Յատակը կոնաձեւ կրակը կը վառն: Այս կրակը լաւ կը քաշէ ձագարին շրջապատին միջոցաւ առանց նայելու հովին ուղղութեան: Եթէ կրակին քովէն հեռանալու պէտքը զգան, կրակը կրնան վառ պահել ձագարին շուրջուրը ուղղաճայեաց փայտեր շարելով: Այս փայտերը քանի ստորոտէն վատին, չնորհիւ իրենց ծանրութեան վար կը սահին կամաց կամաց եւ այսպէսով կրակին չի ժարելու պատճառ կ'ըլլան (պատ. 10):

ԺՊՏՈՒՆԻ



ԿԱԶՄԵՑԵՔ Հ.Մ.Ը.Մ.Ի ԽՈՒՄԲԵՐ ՀՈՆ, ՈՒՐ

ԶԿԱՆ, ԽՍԿ ՀՈՆ ՈՒՐ ԿԱՆ ԱՐԴԻՆ, ՊԱՀԱՆՁԵՑԵՔ ՈՐ

ԿԱԶՄԵՆ ՍԿԱՌՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԵՐ:

ԱՌՈՂՋԱՐԱԿԱՆ ԸՆԺԻՆ

Ի՞՞ՉՊԻՍ ԱԶՆՈՒԱՑՆԵԼ ՄԵՐ ՑԵՂԸ

Նախ կ'ուզեմ ծնողքներու հետ խօսիլ:

Զաւակ մը աշխարհ բերելէ առաջ,
պէտք է լաւ մտածել, եթէ ամուսինները
հիւանդ են երբեք զաւակ ունենալու չեն,
վասնդի մեծ է իրենց պատասխանատուու-
թիւնը, կարող է պատահիլ որ իրենց ամ-
բողջ կեանքի տեսողութեան թէ իրենք տա-
ռապին եւ թէ աշխարհ եկած երեխան տա-
ռապեցնեն:

Նորածինը կարող է առողջ եւ կամ ա-
պառողջ վիճակի մէջ աշխարհ դալ: Ծնո-
ղաց առաջին դործը պիտի ըլլայ հետեւիլ
իրենց զաւկին առողջութեան եւ երբ կը
տեսնան որ նորածինը չի զարդանար բնա-
կանոն տուեալներու համաձայն, իսկոյն
բժիշկին օգնութեան դիմելու են: Ի՞նչ են
նորածիններու զարդացման նախնական
պայմանները: Ամենէն առաջ մաքրութիւն:
Մաքրութիւն առողջութիւն ըսել է. այլա-
պէս երեխան կը տառապի եւ չի զարդա-
նար: Քթին մէջ մասակոյտեր կ'ունենայ,
նոյնպէս կոկորդին մէջ նշիկներ, որով չն-
շառութեան արգելքներով երեխան չի
զարդանար: Որդ կ'ունենայ, ամենավտան-
գաւորը. որքան ալ լաւ ուտէ երեխան չի
զարդանար և երեսը տժոյն կ'ըլլայ: Այս-
պիսի պարագային երեխան անհանդիստ
կը քնանայ եւ միշտ բերանը բաց, չնչա-
ռութիւնը բերնէն կ'առնէ: Պէտք է իսկոյն
բժիշկի դիմել եւ կարելի եղածին չափ
չուտ զարմանել տալ, պառկեցնել օդաւէտ
սենեակ եւ պտտեցնել օրական առնուազն
երկու ժամ մաքուր տդի մէջ:

Երբ երեխան կը հասուննայ եւ կը սկսի
առաջին քայլերը փորձել, պէտք է զգուշա-
նալ որ ոտքերը չծոխին իր ծանրութեան
հետեւանքով:

Երբ երեխան 6—7 տարեկան կ'ըլլայ,
այն ատեն ծնողքը պէտք է զգոյշ կերպով
հետեւին անոր նստելու, քալելու և պառ-
կելու մէջ կատարած սխալներն ուղղելու
համար:

Ինչպիսի պարագաներու մէջ մենք սը-
խալներ կը գործենք:

Մաքրութիւն, — քալել, — նստիլ, —
պառկիլ, — ուտել, — նայիլ եւ չտեսնալ,
— լսել ու չհասկնալ, — պնդութիւն:

Առողջ մարմին ունենալու համար պէտք
է նախ մաքուր մարմին ունենալ: Մարդուս
մարմնին ծակոտիկները պէտք է մաքուր
ըլլան, որ ազատ չունչ առնելով, մարմի-
նը զարդանայ: Այլապէս մեքենան լաւ չի
գործեր եւ զանազան հիւանդութեանց
պատճառ կ'ըլլայ:

Օրինակ, եթէ ոտքերը մաքուր չըլլան,
աղտոտութենէ կոչկոռ կապելով, ու կոչ-
տեր կազմելով հանդարտ ու հանգիստ քա-
լելը կ'արգիլեն: Առնուազն շարաթը երեք
անդամ պէտք է որ ոտքերնիս լուանք:

Մեր ձեռքերը եթէ մաքուր չպահենք,
մանաւանդ եղունգները, կարող ենք շատ
մը մէքրոպներ տեղէ տեղ փոխադրել:
Պէտք չէ թոյլ տալ որ երեխան մատներո-
վը՝ աչքերը, քիթը և ականջները խառնէ:

Ակրաներու մաքրութիւն. — Գոնէ օրա-
կան երկու անգամ վշճինել վարէն վեր,

վերէն վար, իսկ լինտերը ուղղահայեաց, այսպիսով կրնանք մեր ակռաները առողջ պահել, երկար տաեն:

Ականջներու մաքրութիւն, — Եթէ ականջներու մաքրութեան չհետեւինք, ականջին մէջ դոյացած հիւթին կը խառնուի փոշին եւ ատկէ առաջ կուզայ խտացած մարմին մը եւ այդ ժամանակի ընթացքին խտանալով եւ չորնալով կրնայ մինչեւ խլութեան տանիլ:

Քալելու մէջ մեր գործած սխալները եւ այդ սխալները ուղղելու եղանակը:

Այս կանոն չնչառութեամբ կը քալենք. զլուխնիս ծուած, ուսերը առաջ բռնած, մէկ ուսը վեր, մէկ ուսը վար, փորերնիս տնկած, ոտքի ծայրերը դուրս կամ ներս, մտազրաղ եւ դանդաղ, ու ամենօրեայ մեր գործած սխալներով պատճառ կ'ըլլանք տղեղ եւ դանդաղ մարմին ունենալու:

Այս սխալները ուղղելու եղանակը, — քալելու ժամանակ մեր աչքերը 100 մետր հեռուն նետելու ենք, հարիւր մետր հեռուն դիտելով քալենք: Այդ վարժութեամբ կարող կ'ըլլանք 5—10 մետր հեռուն տեսնել նոյնիսկ ամենափոքր իր մը կամ փոս մը եւ կը դդուշանանք սայթաքելէ:

Մարմինը պէտք է հետեւի ոտքերու շարժումներուն, առանց աջ ու ձախ կամ այլանդակ շարժումներ ընելու, թեւերու շարժումները պէտք չէ որ չափազանցենք, արմուկէն վար պէտք չէ որ 30 սանթիմէն աւելի շարժենք եւ առաջ դացած ատեն թեթեւ մը դէպի ներս, այսինքն դէպի պղորտին ուղղութեամբ ծուելու է: Ընդհանրապէս մարդոց մէկ ուսը վեր, միւսը վար կ'ըլլայ, եւ ընդհանրապէս տեսնուած է որ ամենէն չափ գործածուած ձեռքին կողմին ուսը վար ծուած կ'ըլլայ: Այս ալ կարելի է ուղղել, թէեւ ուշ, բայց կարելի է: Վար ծուած ուսին թեւին տակը ծրար մը, նոյն իսկ լրագիր մը պահելով, ժամանակի ընթացքին կարելի է հաւասարեցնել միւս ուսին:

Ատքերը ներս կամ դուրս կոխելու խնդիրը. — Բաւական դժուար է ուղղել, բայց կարելի է, պայմանաւ որ ենթական իր միտքով իր ոտքին սխալը ուղղելու ջանայ: Հոս միտքն է որ ուղղութիւն պիտի

տայ իր ոտքերուն, ինչպէս առանց հայելիի ածիլուող մը մտքով պիտի հետեւի ածելիի շարժումներուն, որ սխալ շարժումով մը չկտրէ երկար:

Ոչ մէկ ատեն դանդաղ քալելու չէ. դանդաղ քալող մարդու մը միտքն ալ դանդաղ կը դործէ: Նմանելու ենք այն արարական նժոյգին որ իր առջեւը չի հանդուրժեր ուրիշ սովորական ձի ու միշտ կ'ուղէ առաջ անցնիլ:

Ննչառութիւն. — Նոյնիսկ սովորական քալուածքի մէջ պէտք է չնչառութիւնը քթէն առնենք եւ բերնով արտաշնչենք: Երեք քայլին մէկ շունչ առնելու ենք, բաց օդին մէջ, մանաւանդ խմբական քալուածքի ժամանակ չնչառութիւնը կարող ենք երկարել մինչեւ 8 քայլին մէկ շունչ առնելու եւ 4 քայլ արտաշնչել բերնէն, 4 քայլ առանց շունչ առնելու հանգստանալ եւ այսպիսով թոքերու ընդլայնուամի մարդանք ըրած կ'ըլլանք:

Նիստ ու կաց. — Մեր սովորական նըստուածքի դիրքն ալ գէշ է: Կը նստինք մարմինը դէպի առաջ, ողնաշարը ծուած, ծունկ ծունկի եւ մատները իրարու մէջ անցուցած: Պէտք է միշտ ողնաշարը շիտակ բռնել, ուսերը ետ, բնաւ ծունկ ծունկի վրայ, եւ մատները իրարու մէջ սեղմելու չենք, վասնզի արեան շրջառութեան արգելք կ'ըլլանք: Փորձեցէք մէկ վայր կեան ծունկ ծունկի կամ մատները իրարու մէջ անցած եւ յետոյ բաժնեցէք իրարմէ, պիտի տեսնաք թէ ինչպէս արիւնը սկսիլ: Եթէ օրուան մէջ մէկ ժամ արգելք ըլլանք մեր արեան կանոնաւոր շրջառութեան, որ չատերու մօտ սովորութիւն եղած է, ատկէ առաջ կուզայ երակներու ընդլայնուամ կամ ուրիշ հիւանդութիւններ:

Գրելու ատեն պէտք չէ որ դլուխնիս ծունք. առնուազն 30 սանթիմ հեռու պիտի պահենք մէր դլուխը, եւ կուրծքը դըպելու չէ դրասեղանին: Նոյնպէս կարդալու միջոցին, ուսերը ժամանակ նոյնպէս մենք մեղ պահելու ենք 30 սանթիմ հեռու սեղանէն, այսպիսով ծուած չենք ըլլար մեր ողնաշարը:

Պառկելու պարագային.— Պէտք է նախ օդասուն սենեակ. սենեակին պատուհանը վերի մասէն բաց պահել որ հոսանքէ հեռու ըլլանք, եւ ամառ ձմեռ կարելի եղածին չափ վարժուելու ենք մերկանալով պառկելու եւ կամ առնուազն ցորեկուան ներքնազգեստները հանել եւ գիշերանոց հաղնիլ, ոտքերը ուղիղ պառկելու ենք, զլուխը վերմակէն դուրս եւ կէս-աջ, թեւերը շիտակ բերանը դոց, քթէն չնչառութիւն: Ան որ բերանը բաց կը պառկի, քըթին մսակոյտէն կը նեղուի, անհանգիստ կը քնանայ, մղձաւանջներ կ'ունենայ. իսկոյն պէտք է բժշկական օգնութեան դիմելով զործողութեան ենթարկուի:

Ուտել գիտնալ՝ կենսական պայմաններէն մին է. չափազանց զգոյշ պէտք է ըլլանք ուտելու ժամանակ, շիտակ նստիլ, լաւ ծամել. մէկ պատառը մինչեւ 60—70 անդամ ծամելու ենք, մինչեւ լորձունքով լաւ մը թրծուի, վասնզի լորձունքն է որ մեծապէս կը նպաստէ մարսողութեան, այլապէս կը խանդարենք մեր ստամոքսը:

Կերակուրի ժամանակ, շատերը գաւաթներով ջուր կամ զինի կը խմեն. չափազանց վնասակար է. գաւաթ մը ջուրը ումատ ումատ խմելու է ամբողջ կերակուրի ընթացքին, այլապէս ստամոքսի խանդարումը անխուսափելի է:

Նայիլ եւ չտեսնալ: — Ճամբայ մը քալած ատենիս, մեր աչքը եւ միտքը միասին զործելու են: Պատկերահանի նման քաշելու ենք մեր չուրջ անցած դարձածը, մեր մտքին մէջ տալաւորելու համար: Շատերու կը պատահի որ չկարենան վերյիշել թէ ճամբուն վրայ ի՞նչ տեսած, ինչպիսի շրջաններէ անցած են: Ուրեմն աչքին հետ միտքը զործելու է որ կարելի ըլլայ տպաւորել տեսածը:

Նոյնպէս լսել եւ չհասկնալ, բնական է, անուշաղրութեան հետեւանքով. անուշաղրութիւն որ յաճախ կը բխի մարմնական ապառողջ վիճակի մը: Առած մը կ'ըսէ. «Մէկ ականջէն մտած, միւսէն ելած է»: Բնական է եթէ լարուած միտքով հետեւինք խօսակցութեան, կամ շրջապատին եւ անցուղարձին, յետոյ կարող կ'ըլլանք վերյիշելու: Ուրեմն ամէն մէկ շարժու-

մին մէջ մէր միտքը զործելու եւ հետեւելու է դէպքերուն:

Պնդութիւն

Մարդու մը առողջութիւնը պնդութեան հետ կապուած է, եթէ պնդութիւն ունիք, ըսել է մեքենան չի զործեր եւ մեր մարմինը չի կրնար ըլլալ:

Ընդհանրապէս պնդութիւնը գէշ սովորութեան հետեւանք է. այսինքն շտապել, ձանձրանալ եւ անժամանակ արտաքնոց երթալ, սխալ պրկումներ ընել, եւ այդպիսով սովորութիւն կը դառնայ անկանոնութիւնը եւ երեք չորս օրը անդամ մը կ'արտաքսենք, ինչ որ մարմինը թունաւորել ըսել է: Պնդութիւն չունենալու համար մարմինդ կարգապահութեան պիտի ենթարկես: Առաջին զործդ պիտի ըլլայ առոտուն կանուխ, վագել արտաքնոց եւ նոյն ժամուն ամէն օր: Եթէ մենք մեզ վարժեցնենք ամէն օր նոյն ժամուն անպայման դուրս կ'ելլանք, իսկ եթէ անկանոն երթանք եւ մանաւանդ ձանձրանանք զործը ուշանալուն պատճառաւ, մեր մեքենային անկանոն դործելուն պատճառաւ, կ'ըլլանք եւ որու հետեւանքով շատ մը հիւանդութեանց կ'երթարկուինք: Այն մարդը, որ օրը երկու անդամ դուրս կ'ելլայ երջանիկ է, բայց առնուազն մէկ անդամ անպայման: Շատ կ'օգնէ մարդումը առողջութեան: Աղիքներու դասաւորումը անէն ձախ ըլլալուն, պէտք է մարդումը ընել աջին ձախ, ամբողջ ձեռքին ափովը սողացնել աջին ձախ եւ ձախ ձեռքով քեզ կ'պի վար, այսպէս օրական 50—60 անդամ շարժումներ ընելով ծուլացած աղիքները շարժման մէջ դրած կ'ըլլանք, պայմանաւ որ ամէն առաւօտ նոյն ժամուն առանց ձանձրանալու ուզենք արտահանել:

Արտահանելէ յետոյ պաղ ջուրով լուալը շատ աղէկ է:

Իսկ մարզանք ընողները պէտք է առաւօտուն կանուխ մարզանքն ու մարձումը ընելէ յետոյ իսկոյն վաղեն արտաքնոց: Մարմնի մը առողջութեան պայմաններէն մին եւ առաջինն է պնդութիւն չունենալ:

Ցաղորդով կը ցուցնեմ թէ որ մարզանքները օգտակար են եւ որոնք վնասակար:

Գ. ՄԵՐՃԱՆՅՈՑ

ԴԱՍԸՆԹԱՑՔ ԱՆՄԻԶԱԿԱՆ ԽՆԱՄՔՆԵՐՈՒԻ

ՇՆՉԱՀԵՂՉՈՒԹԻՒՆ ԵՒ
ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹԻՒՆ

Երբեմն կը պատահի որ զգայազիրկ գետին փռուած մարդու մը առջև գտնուիք:

Եթէ մարդը չի չնչեր, չնչահեղձ ըլլալու մահացու վտանգին կրնայ ենթարկութիւն: Պէտք է լուրջ փորձ մը կատարել չնչառութիւնը վերահաստատելու, եթէ ոչ մէկ քանի վայրկեանի մէջ՝ կրնայ մեռնիւ:

Ահա պարագայ մը, ուր քիչ մը դործնական այս ծանօթութիւններուն վարժուելով, կրնաք կեանք մը փրկել:

1 — ԿՐՆԱՅ ՊԱՐՁ ՆՈՒԱՂՈՒՄ ՄԸ ԵՎԱԾ ԸԼԼԱԼ. — Քանի մը ապատակներ, կամ թաց սրբիչով քանի մը հարուածներ կրնան չնչառութիւնը վերահաստատել:

Եթէ նուազումը մէկ վայրկեանէ աւելի կը տեւէ, պէտք է փութով ի դործ դնել ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒՄ:

2 — ԶՈՒՐԸ ԻՆԿԱԾ ԸԼԼԱԼՈՎ՝ ՇՆՉԱՀԵՂՉ. — Նայեցէք ամենչն առաջ թէ խեղդուածը ՏԺԳՈՅՑՆ է (արիւնը կեցած է) թէ ԿԱՊՈՅՑՑ (շունչը կեցած է): Կրնայ նաեւ պատահիւ որ քանի մը վայրկեան մարդուն դլուխը ջուրին տակ մնացած ըլլալով, ինքինքը կորսնցուցած կ'ըլլայ:

Երեք պարագաներուն ալ պէտք է ի դործ դնել արուեստական շնչառութիւնը:

Բայց վերջին պարագային, պէտք է զդուշանալ չնչառութիւնը նեղելէ, որովհետեւ տակաւին, նուազածը կը չնչէ, միայն պէտք է մեղմօրէն օդնել անոր:

3 — ԱՐԿԱԾԵԱԼԸ ԵԼԵԿՏՐԱԾԱՐ ՄԸՆ Է ՈՐ ՄԵՌԵԱԼԻ ԿԵՐՊԱՐԱՆՔ ԿԲ ՆԵՐԿԱՅԱՑՆԵ. — Արկածը պատճառող առարկայէն հեռացնել զայն եւ յետոյ արուեստական շնչառութեամբ, կեանքի բերելու փորձ մը ընել, որովհետեւ ելեկտրահարումը շնչառական դնդերները կ'անդամալուծէ:

4 — ԵՐԲ ԹՈՒՆԱԽՈՐ ԿԱԶՈՎ, ՇՆՉԱՀԵՂՉ ԵՂԱԾ է. — Ինչպէս լուսաւորութեան կազզ զոր սովորութիւն ունինք կոշելու օդային կազ, կամ դէշ վառարաններէն արձակուած կազերը: Ինչպէս նաեւ վլուզումի եւ այլ արկածի մը հետեւանդով՝ օդէ զրկուած մնալով:

Հոս եւս պէտք է կիրարկել արուեստական շնչառութիւն, միանդամայն թթուածին չնչել տալով:

5 — ԲԱԽՈՒՄԻՄԻ ՄԸ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ, ՇՈՒՆՉԲ. ԿԲ ԿԵՆԱԾ. — (Ստամոքսին արուածածն հարուած մը, կամ արկածի մը հետեւանդով բուռն բախում մը) կրնայ մահ պատճառել, եթէ փութով արուեստական շնչառութիւն ի դործ չդրուի:

Ամէն անզամ որ որեւէ արկածով շնչահեղձ եղած մէկու մը կը հանդիպի, նոյն իսկ երէ մեռած կը քուի ըլլալ, պէտք է փորձել արուեստական շնչառութիւնը, փութով, կորավով եւ երկար ժամանակ:

Միայն մէկ պարագայի մէջ պէտք է զդուշանալ. — Երբ պատերազմական կազով թունաւորում կայ (հեղձուցիչ եւ կիզիչ կազեր):

Արուեստական շնչառութեան ձեռնարկելով մէկտեղ, պէտք է փութով իմաց տալ հրշէջ խումբերուն կամ քժիշկին:

Արուեստական շնչառութենէն զատ, ամէն մէկ առանձին պարագայի վերաբերեալ մասնաւոր խնամքներ կան զոր պէտք չէ զանց առնել. ատոնք յիշուած են քիչ անդին՝ արուեստական շնչառութեան միջոցներուն նկարագրութենէն յետոյ:


Ինչպէս կիրարկել արուեստական շնչառութիւնը:

Ստիպողաբար, արուեստական շնչառութեան ձեռական միջոցները ի գործ կը դրուին:




1 — Պէտք է արագօրէն ի գործ դնել այդ միջոցները, անմիջապէս որ արկածեալը ձեր ձեռքին տակ կը գտնուի եւ առանց վարանումի: Յաջողութեան հաւա-

նականութիւնը այնքան մեծ է, որքան
չուտ կը սկսիք գործի:

2 — Պէտք է կորովի շարժիլ — Այդ մի-
ջոցներուն զործադրութիւնն ուրեմն կը
սպահանջէ մարմնական ուժ, եւ որովհե-
տեւ յոդնեցուցիչ են, պէտք է փոխն ի
փոխ ուրիշներ յաջորդեն իրարու:



Շէֆէռի եղանակ



Սիլվէստերի եղանակ

3 — Երկար ատեն պէտք է ի գործ դբր-
ուին: Այս կերպով մեռած կարծուածներ,
իսկապէս յարութիւն առած են, Երկար
ժամերով՝ արուեստական չնչառութեան
միջոցներու զործադրութեամբ: Միայն
բժիշկին կողմէ, մահուան հաստատման
պարագային պէտք է լքել:


Արուեստական չնչառութեան երկու զլ-
խաւոր եղանակներ կան:

1. Շէֆէռի եղանակ


Ենթական կը պառկեցնէք փորի վրայ,
բազուկները դէպի առաջ երկարած, գը-
լուխը քովէն՝ օղին անցքը դիւրացնելու
համար: (Տեսնել պատկերը): Չեր երկու
ծունկերուն մէջտեղը կ'առնէք ենթակա-
յին սրունքները, ուրիշ խօսքով հեծնալու
ձեւով կը նստիք անոր սրունքներուն վրայ

եւ ձեր ափերը լայն բացած կը դնէք եղ-
նայարի սիւնին երկու քովկերը, կողերէն
վար եւ ոչ թէ կողերուն վրայ:

Առաջին ժամանակ. — Արուեստական
արտաչնչում. — Բազուկները պիրկ երկա-
րած կը կոխէք ձեր ձեռքերով, որպէսզի
առաւելադոյն ճնշումը ի գործ դնէք:



Շէֆէռի եղանակ



Երկրորդ ժամանակ. — Արուեստական
ներշնչում. — Երեք համրելէ յետոյ, կը
թուլցնէք ձեր ճնշումը, որպէսզի ենթա-
կային կուրծքը վերստանայ իր բնական
ծաւալը:

Դանդաղ չափով պէտք է ընթանալ. —
Մինչեւ չորս համրել երկու շարժումնե-
րուն համար (15 չունչ վայրկեանը):

Այս տեղական ճնշումը յաճախ կը բաւէ
չնչառութիւնը վերահաստատելու, բայց,
երկար ժամանակ յետոյ:

2. Սիլվէստերի եղանակ

Ենթական կը պառկեցնէք կոնակի վը-
րայ, ուսին տակ պլորելով ծածկոց մը:
Ազատարարը կը տեղաւորուի անոր գըլ-
խուն վերեւ (տե՛ս պատկերը):

Առաջին ժամանակ. — Արուեստական

արտաշմչում . — Կը բռնէք ենք ակային բա-
զուկներէն և զանոնք կը բերէք կուրծքին
վրան եւ այդ վիճակին մէջ, ուժեղ ճշն-
չում մը ի գործ կը դնէք կուրծքին վերե-
ւի մասէն, ինչ որ կը ձգտի տավակցնել
կողերու կազմը, որոնք իրարու կապուած
են :

Երկրորդ ժամանակ . — Արուեստական
ներշնչում . կը շարունակէք ուժով մը բա-
զուկները քաշելով վերէն դէպի ետ, զա-
նոնք իրարմէ հեռացնելով :

**Շէֆէրի եղանակին մէջ տրուած բացա-
տրութեան համաձայն, նոյն չափով**

պէտք է ընթանալ, 15 շարժում վայրկեա-
նի մէջ :

Այս եղանակներէն մէկը կամ միւսը յա-
ձախ բաւական են : Կարելի է այս եղա-
նակներուն խառնել նաև լեզուն քաշելու
եղանակը : Չոր լաթով մը կը բռնէք լե-
զուէն, որպէսզի չսահի . ներշնչումի ա-
տեն լեզուն կը քաշէք բերնէն, արտաշ-
չումի պահուն, թոյլ կուտաք որ ներս
մտնէ, բայց միշտ լեզուն բռնած պահե-
լով :

(Շարունակելի)



ՄԱՐՍԻՑԼԻ ՍԿԱՈՒՏՆԵՐ — Սէն Սիր Սիր Մէռի Սկաուտական բանակումէն

տեսարան մը (15—8—1946)

ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ ՄԸ

Խօսք՝ ԺՊՏՈՒԽՆԻ

Երաժշտուրիմ՝ ՆՇԱՆ Յ. ՍԵՐԳՈՅԵԱՆ

(Գրուած եւ Եղանակաւորուած 1920ին)

Ո՞վ հայ արի, - նախ բարձրացիր.
Մարմնով, մտքով հսկայ դարձիր:
Զիսնիք, նիզ քափէ դու ամէն օք
Գործադրելու բարիք մը նոր:

Հաւատարիմ նախ Ասութոյդ,
Թշուառութեան դէմ ո'չ անփոյր:
Ազգիդ համար միշտ աշխատէ.
Եղիք'ր քարի, ո'չ ոք ատէ:

Հընազանդէ՛ մեծերուդ միշտ.
Մի պատճառեր ո'չ ոքի վիշտ.
Ամուր պահէ՛ երդումըդ սուրբ
Քաղաքալար եղիք ու նուրբ:

Ո՞վ հայ ա րի նախ բարձր ճրա ցիր մեր մեռն
մրտ ցով հըս կայ դար ճիր ճանք ճիգ թա ցիտ
ցու ա մէն օք գոր ժա ցրե լու թա որի մը
նոր ճանք ճիգ թա ցիտ ցու ա մէն օք
գոր ժա որի լու թա միգ մը նոր

հա և առ ուս րիմ նախ մես տու ժողովը թշուալու ուտ
 քեսն դեմ ոչ ան գիւղ ազ պիդ հա մայ
 միշտ աշ խաս սէ է վիր բաս րի
 ոչ ով ա սէ ջիր բաս րի
 ոչ ով ա սէ



ՄԱՐՍԵԼԻ ՍԿԱՌԻՑՆԵՐ — Սէն Սիր Սիր Մէոի Ակադեմիական բանակումէն տեսարան մը (15—8—1946)



(Շարունակութիւն)

Սլսալներ եւ անտեղի արարքներ .— Խաղացող մը կը պատժուի, եթէ նպատակաւոր կերպով դործադրէ հետեւեալ սխալներէն մէկը .

ա) Հակառակորդ խաղացողի մը ոտքին հարուած տայ, անոր զարնէ կամ վրան ցատկէ :

բ) Հակառակորդ խաղացողի մը ոտքին կեռ անցնելով (օրու en jambe), այսինքն զայն վար ձգէ կամ ձգել փորձէ իր ոտքը անոր ոտքերուն մէջտեղ անցունելով կամ ծռելով անոր առջեւ կամ ետին :

գ) Գնդակին ձեռքովը դպի, այսինքն ձեռքը բռնէ, զարնէ կամ նետէ զնդակը ձեռքով կամ թեւով : (Այս օրէնքը չի կիրարկուիր բերդապահին համար, պայմանաւ որ հատուցումի մակերեսին վրայ գտնուի :

դ) Հրէ կամ բռնէ հակառակորդ խաղացողին՝ մարմնէն հեռու դիրքի մէջ գըտնուող թեւով կամ ձեռքով :

ե) Յարձակի ուժով կամ վտանգաւոր կերպով եւ կամ յարձակի եւ հրէ կռնակի կողմէն խաղացող մը որ իրեն արդելք չի հանդիսանար : (Դիտ .— Ասիկա չի նշանակեր թէ պէտք է պատճել ամէն յարձակում . յարձակումը ներելի է որքան ատեն որ դատաւորը զայն օրինաւոր կը նկատէ, այսինքն, երբ զնդակը հեռու կը գտնուի շահագրգուող խաղացողներէն եւ անոնց իւրաքանչիւրը կը փորձէ նախապատուութիւնը ձեռք բերել զնդակին դպչելու համար, ըլլայ յարձակելով, ըլլայ հրելով ուսովն ու մարմնովը իր հակառակորդը) :

զ) Յարձակի բերդապահին վրայ եթէ ան զնդակը ձեռքը չ'ունի, չի նեղեր խաղացող մը կամ թէ չի դառնուիր հատուցումի մակերեսէն դուրս :

ե) Ըլլալով բերդապահ պէտք եղածէն աւելի պահէ զնդակը ձեռքին մէջ, այսինքն չորս քայլէն աւելի առնէ, զնդակը ձեռքը բռնած առանց զայն ցատկեցնելու դետնին վրայ :

ը) Խաղը սկսելէն վերջ դաշտ մտնէ, կամ ոեւէ պատճառաւ մը դաշտէն զուրս ելած ըլլալով՝ առանց դատաւորին լուր տալու վերստին դաշտ մտնէ :

ը) Խաղայ դատաւորին կողմէ վտան դաւոր նկատուած կերպով մը :

ժ) Անտեղի վարմունքներով յանցաւոր նկատուի դատաւորին կողմէ : Պատիճ :

1. — Հատուցումի մակերեսէն դուրս, ամէն յանցանքի համար, որ կը պատկանի ա. բ. դ. ե. յօդուածներուն, հակառակորդ կողմին կը տրուի ուղղակի ազատ հարուածի մը իրաւունք, սխալը դործուած կէտին վրայէն :

2. — Հատուցումի մակերեսէն ներս .

Ա. — Ամէն յանցանքի համար, որ կը պատկանի ա. բ. դ. ե. յօդուածներուն, դործուած յարձակող խումբին կողմէ, պաշտպանող կողմին կը տրուի ուղղակի ազատ հարուածի մը իրաւունք, սխալը դործուած կէտին վրայէն :

Յօդուած է.ին անսաստումը կը պատժուի անուղղակի ազատ հարուածի մը իրաւունքը տալով հակառակորդ խումբին :

Բ.— ա. թ. գ. դ. ե. յօդուածներուն ամէն անսաստում, կատարուած պաշտ—պանող խումբին խաղացողներէն մէկուն կողմէ, կը պատժուի հատուցումի հարուածով մը: Հատուցումի հարուածի իրաւունքը կը տրուի, ինչ որ ալ ըլլայ զնդակին դիրքը, հատուցումի մակերեսին վրայ կատարուած սխալի մը ատեն, բաւ է որ գնդակը խաղի մէջ ըլլայ:

Գ.— Յօդուած գ.ի ամէն անսաստում կը պատժուի անուղղակի ազատ հարուածով մը:

3.— Հատուցումի մակերեսէն հեռու կամ դուրս. թ. եւ ժ. յօդուածներուն ամէն անսաստում կը պատժուի անուղղակի ազատ հարուածով մը, տրուած հակառակորդ խումբին կողմէ, սխալը դորուած կէտին վրայէն:

4.— Եթէ խաղացող մը անսաստած է ը. յօդուածին տրամադրութեան եւ կը գործէ դաշտին վրայ սխալ մը, կը պատժուի օրէնքին տրամադրութեան համաձայն, առանց նկատի առնելու որ օրինաւորապէս խաղին մասնակցելու իրաւունք չունէր:

Խաղացող մը կը ստանայ ազդարարութիւն մը.

1.— Եթէ խաղը սկսելէն վերջ մտնէ խաղին մէջ, կամ ուեէ պատճառաւ խաղին դուրս ելած ըլլալով վերադառնայ առանց դատաւորին հաւանութեանը:

2.— Եթէ ակամայ կերպով կրկնէ խաղի օրէնքներէն ուեէ մէկուն անսաստումը:

3.— Եթէ խօսքով կամ ձեւերով անհամաձայն դանուի դատաւորին որոշման:

4.— Եթէ անտեղի վարմունքով յանցաւոր նկատուի:

Տրուած ազդադարութենէն զատ եթէ այդ առթիւ խաղը դադրեցուցուած է հետեւեալ կերպով պիտի վերսկսի:

ա) Եթէ 1. յօդուածին անսաստում կայ, խաղը վերսկսելու համար գնդակը դեմինը կը դրուի դատաւորին կողմէ՝ սխալը դործուած կէտին վրայ:

բ) Եթէ 2, 3, 4 յօդուածներուն անսաստում կայ, հակառակորդ խումբին կը տրուի անուղղակի ազատ հարուածի իրաւ-

ունք, սխալը դործուած կէտին վրայէն: Խաղացող մը դաշտէն դուրս կը հանուի:

1.— Եթէ ազդարարութենէ մը վերջ դարձեալ անտեղի վարմունք մը կ'ունենայ:

2.— Եթէ անկրթօրէն կը վարուի, այսինքն անարդական եւ աղտոտ խօսքեր կ'ընէ, կամ ըստ դատաւորին կարծիքին, կոչտ վարմունք մը կ'ունենայ:

Եթէ խաղը դադրեցուցուած է անտեղի վարմունքով յանցաւոր խաղացող մը դուրս հանելու համար, առանց սակայն ուեէ ուրիշ անսաստում տեղի ունեցած ըլլալու, խաղը կը վերսկսի յանցանքը դործուած կէտին վրայէն, հակառակորդ խումբին կողմէ տրուած անուղղակի ազատ հարուածով մը:

Ազատ հարուածներ (Coups francs). — Ազատ հարուածները կը բաժնուին երկու դասակարգի: Ուղղակի ազատ հարուած, որուն միջոցին կարելի է ուղղակի կէտ մը նշանակել յանցաւոր խումբին դէմ, և անուղղակի ազատ հարուած որուն միջոցին կէտ մը նշանակելու համար պէտք է որ գնդակը, հարուածողէն ուրիշ մէկու մը ոտքին դպի նախ:

Երբ ուղղակի կամ անուղղակի ազատ հարուած մը պիտի տրուի, հակառակորդ խումբէն ոչ մէկ խաղացող իրաւունք ունունք ունի գնդակէն 9 մետր 15էն աւելի մօտ գտնուելու, բացի երբ զարնողը կը գտնուի իր անձնական բերդի գիծին վրայ, բերդի ձողերու միջեւ:

Եթէ հակառակորդ խաղացող մը գնդակէն 9 մետր 15էն աւելի մօտեցած է, դատաւորը պիտի սպասէ որ օրէնքին տրամադրութիւնը յարգուի, հարուածը տըրեւէն առաջ:

Գնդակը խաղացուած չի նկատուիր մինչեւ որ տրամադին երկարութեան չափ տեղ չի յառաջանայ գետնին վրայ: Ազատ հարուածի պարագային, գնդակը պէտք է անշարժ ըլլայ եւ հարուածը տուողը չի կընար երկրորդ անդամ զարնել մինչեւ որ ուրիշ խաղացող մը գնդակէն չի դպի:

Երբ պաշտպանող խումբին իր հատու-

ՀՈՒՐԵՐ ԱՎԱՍԱՆԵՆ

ՆՈՐԱՆՈՐ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Յուլիս 21ին, Երեւանի զանազան Մարդարաններուն մէջ եւ հրապարակներուն վրայ, տեղի ունեցան մարզի զանգուածային խաղեր եւ մրցումներ, որոնց մասնակցան աւելի քան 1500 մարզիկներ:

Մարզանքի զանազան ձեւերուն, թեթև ատլետիզմի, լողի, ֆութազոլի, պարանքաշերու եւ այլ ճիւղերու մէջ, հանդէս եկան Երեւանի զանազան դորժարաններու 500 լաւագոյն մարզիկները:

Այս մրցումներուն մէջ հաստատուեցան նոր մրցանիշներ: 100 մետր տարածութեան վազքի մէջ հանրապետական մրցանիշ սահմանած է Վ. Բաղդասարեան, կինը նոյն կարգի նոր մրցանիշեր սահմանած են Ս. Մուլեանը եւ Շողիկ Շեղիբեանը:

ԹԵԹԵԻ ԱՏԼԵՏԻԶՄԸ

Երեւանի մարզական կեանքին մէջ, մեծ հետաքրքրութիւն ստեղծած են Յուլիս 14ին եւ 15ին, Երեւան քաղաքի թերթեւ ատլէտիզմի 1946ի առաջնութեան մրցումները:

Առաջնութիւնը շահած է «Տինամօ» մարզական խումբը:

յումի մակերեսին մէջ ազատ հարուածի մը իրաւունք տրուած է, բերդապահը իրաւունք չունի ձեռքով առնելու դնդակը եւ նետելու, այլ պէտք է ուղղակի դետինէն ուժով տրուի հարուածը: Հակառակ պարագային հարուածը պէտք է վերականգնի:

Հակառակ կարգ մը աննպաստ պայմաններու, նախորդ տարիներու հետ բաղդատմամբ, այս մրցումները աւարտած են մեծ յաջողութեամբ: Թեթև ատլէտիզմի մէջ, սահմանուած են նոր մրցանիշներ: Մարմնակրթանքի ձևմարանի ուսանող Կ. Վարդանեան 1500 մետր տարածութիւնը կտրած է 4 րոպէ, 48.2 վայրկեանի մէջ: Լեռեղեւ 100 մետր տարածութիւնը 11.2 ժամանակի մէջ: Ա. Դաւթեան կատարեց 175 սանդիմետր բարձրութեան թոփչք եւ 24 մետր 02 սկաւառակի նետում: Մ. Վերիկիեան կատարեց 39 մետր 45 նիզակի նետում: Հայկական Մանկավարժական ձևմարանի դասախոս Ա. Մելիքսէթեան կատարեց 26 մետր 15 սկաւառակի նետում:

Խնչպէս Երեւանի, նոյնպէս Լենինականի, Կիրովականի, Ստեփանաւանի եւ ուրիշ վայրերու մէջ կը դործեն թեթեւ ատլէտիզմի բաղմաթիւ խումբեր:

ԾԱՆՐ ԱՏԼԵՏԻՑՆԵՐԸ

Հայաստանի մարզական գործունէութեան մէջ, նշանաւոր տեղ մը կը դրաւէ ծանր ատլէտիզմը: Այս ճիւղի մէջ, Հայաստան տուած է այնպիսի ախոյեաններ,

Պատիճ.— Եթէ ազատ հարուածը տուող խաղացող մը կրկն զարնէ զնդակին, սուանց սպասելու որ նախ ուրիշի մը սուքին դպի անիկա, հակառակորդ կողմին կը տրուի ազատ հարուածի իրաւունքը, սխալը գործուած կէտին վրայէն:

ԳՆԴԱՍԵՐ

որոնց համբաւը տարածուած է Ա. Միութեան մէջ և անոր սահմաններէն ալ անդին, ինչպէս Ս. Համբարձումեանը և Ռ. Մանուկեանը: Ասոնք սահմանած են թէ միութեական և թէ Համաշխարհային բազմաթիւ մրցանիշներ՝ ծանրութիւն բարձրացնելու մէջ: Ս. Համբարձումեանը 1938ին, ժամանք քաշի մէջ բարձրացուցած է 433,55 քիլոկրամ, իսկ Ռ. Մանուկեանը 1941ին, կիսածանը քաշի մէջ՝ 357,5 քիլոկրամ:

Այս տարուան սկիզբները տեղի ունեցած հանրապետական մրցումներուն մէջ, Հայաստանի ախոյնաններէն ի. Աշտարով թեթեւագոյն քաշի մէջ, երկու ձեռքով սեղմած է 82,65 քիլոկրամ, կիսաթեթեւ քաշի մէջ, 95 քիլոկրամ: — Գ. Գարանէլեան՝ թեթեւ քաշի մէջ՝ 107,5, իսկ Ս. Համբարձումեան՝ ծանր քաշի մէջ՝ 136 քիլոկրամ:

ԿՈՂԱԼՈՒ ՄԱՐԶԱՆՔԸ

Լողը հանդիսանալով մարդանքի կարեւորագոյն ձեւերէն մէկը, զարդացման խոչոր հեռանկարներ ունի Հայաստանի մէջ:

Ցուլիսի առաջին կիսուն, տեղի ունեցած են համարդարավային լողի առաջնութեան մրցումներ, բազմաթիւ խումբերու մասնակցութեամբ:

Կանաց մէջ առաջին տեղը դրաւեց Ա. Կովալենկօն, որ 400 մետրը կտրեց 7 րոպէտ 12 վայրկեանի մէջ, երկրորդ տեղը՝ Կ. Գասպարեանը՝ 8 րոպէտ 48, երրորդ տեղը՝ Վ. Եսայեանը՝ 9 րոպէտ 26:

ԵՐԵՒԱՆ - ՕՏԵՍԱԿ ՄՐՑՈՒՄ ՄԸ

Ֆութազոլն ալ իր կարգին մեծ զարկ ստացած է Հայաստանի մէջ, ուր ամէն մէկ վայրի մէջ, կը դործեն Փութազոլի բազմաթիւ խումբեր:

Աւելի քան մէկ ամիս, կը գրէ «Սովետ. Հայաստան», Խորհ. Միութեան զանազան բարձրաներուն մէջ, միութեական Փութազոլի «Բ.» երեք առաջնութեան մրցումներուն մասնակցելէն յետոյ, «Տինամօ»ի խումբը իր դաշտին մէջ՝ հանդիպնամ ու-

նեցած է Օտեսայի «Պիչչեւիկ» (վարպետներ) խումբին հետ:

Խաղէն դեռ շատ առաջ, մարզարանը լ'ի-լեցուն էր հանդիսատեսներով: Երեւանցիններու յարձակող թեւը սկիզբէն իսկ կը դիմէ անընդհատ զրոհներու և գնդակը պահէ հակառակորդին դարպասին առաջ, ուր կը ստեղծուի պաշտպանողական ամուր պատուարներ:

Այնուհետեւ, փոփոխակի յաջողութեամբ, հակառակորդը զնդակը կը բերէ տինամոյականներու դաշտը և կը ստեղծէ վերջները պաշտպանողականի:

Կոպիտ խաղի համար, դատաւորը կը ստիպուի քանի մը անդամ դիտողութիւններ ընել Օտեսացիններուն:

Խաղը վերջացած է ի նպաստ «Տինամօ»-յի 1-0ով:

Հ. Մ. Լ. Մ. Լ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Համամիութենական համբաւաւոր ախոյնանը՝ Սաքո Համբարձումեան, որ այս միջոցին Բարիկ կը դոնուի մէկ քանի օրուան համար, պատասխանելով Հարցումի մը ըստ:

— Հ. Մ. Լ. Մ. Լ շատ ծանօթ և շատ սիրուած է Հայաստանի մէջ: Սուրբայէն ներդադիմող Հ. Մ. Լ. Մ. ական Փութպոլիստներ, փոխանակ խառնուելու տեղական խումբերուն հախընտրեցին անջատ խումբ մը կաղմել եւ այդպէս ալ կը շարունակեն իրենց խաղերը:

ՄԱՐԶԱՆՔԻ ՀՆԴԱՄԵԱՅ ՆՐԱԳԻՐ

Ասոնք որ Սովետ. Միութեան մէջ պատասխանատութիւն ստանձնած են երկրին Փիզիքական բարօրութիւնը զարգացնելու և օգնելու մասնաւոր մարզիկներու որ իրենց ասպարէզ ընտրած մարզանքին մէջ յաջողութեան զարգաթնակէտին հանին, ջանքեր կը թափին որ մարզանքի իւրաքանչիւր խաղը կատարեալ գիտութեան մը վերածեն:

Փորձագէտներու, գիտնականներու, բժիշկներու, հոգեբաններու, մասնագէտներու, մարզիկներու եւ հոչակաւոր մարզիկներու համագումարները յաճախադէպ

Են : Մարզանքի եւ Փիղիքական մշակոյթի կեդրոնական խորհուրդը իրեն կից ունի գիտական խորհուրդ մը որուն պարտականութիւնն է սրօրի եւ Փիղիքական դաստիարակութեան վերաբերեալ ամէն գործնական փորձառութիւն եւ տեսութիւն քննութեան ենթարկել :

Գիտական խորհուրդը իր վերջի նիստին 15 տեղեկագրեր քննեց : Այս տեղեկագրերէն մին գործունէութեան հնդամեայ բլան մը կ'առաջարկէր, սրօրի եւ Փիղիք . մշակոյթի կեդրոնական յետախոյզ հիմնարկութեան համար : Իրը ուսումնասիրութեան առարկայ այս բլանը կը պարունակէ մարզելու դիտական սկզբունքներ, մանուկներու եւ ուսանողներու Փիղիքական դաստիարակութեան մեթոդներ, երիտասարդներու համար մարզանքի կազմակերպում, մարզական դիւրութիւններու գոհացուցիչ կազմակերպում :

Կարդացուած տեղեկագրերէն մէկն էր ակադեմական Օրբէլիի մէկ տեսութիւնը քննադրական շարժումներու մասին արդի-

ական հոգեբանութեան լոյսին տակ : Ուրիշ մը գրուած փրօֆ . Պէրնշթայնի կողմէ, կը շօշափէր մարզական ուրիշ հոգեբաններու հայեցակէտէն դիտուած միջոցներ որոնց մով կարելի ըլլայ աւելի պարզաբանել զայն ինչպէս նաև մարզական ձեռներէ ցութեան որակը բարձրացնել :

Ամենահետաքրքրական տեղեկագրերէն մէկն էր Տօքթ . Լթունովի տեղեկագիրը աթլէթիկ դաստիարակութեան մասին, բժշկական ուսումնասիրութեանց լոյսին տակ : Կատարուելիք շատ զործ կը մնայ տակաւին, բայց խորհրդաժողովը զգացած է թէ զործը կ'ընթանայ դէպի աթլէթիկ մեծամեծ յաջողութիւններ :

Շատ հետաքրքրական տեղեկութիւն մը պատրաստուած է փրօֆ . Քրէսթովնիքոյի կողմէ երեւակայութեան դերի մասին, կանգնած կամ վազելով նիդակարձակման ընթացքին, մուրճ արձակման ընթացքին զանազան գիրքերու մէջ և սկաւառակ արձակման ընթացքին, թէ կանգնած եւ թէ դառնալու դիրքին մէջ :



ՄԱՐՍԵՅԻ ՍԿԱՌԻՑՆԵՐ .— Սէն Սիր Վ Առ Մէռի Սկառառական բանակումէն
տեսարքն մը (15-8-1946)

Ա.9

Հ.Մ.Լ.Մ.Ի ԲՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆԻ Ի ՊԱՏԻԿ ԽՈՐՀՈԴ. ՄԱՐԶԻԿՆԵՐՈՒՆ

Հ.Մ.Լ.Մ.Ի Կեդր. Վարչութիւնը գովելի գաղափարը յդացած էր ընդունելութիւն մը սարքելու Հոկտ. 26ին, շաբաթիրիկուն, ի պատիւ մեր փառապանձ հայրենակցին Սաքօ Համբարձումեանի և խորհրդային մարզիկներուն, որոնք տասնեակ մը օրերէ ի վեր Փարիզ կը դանուին՝ մասնակցելու միջազգային մրցումներուն եւ ուր երեք մրցանիշեր կոտրեցին՝ Փրանսական մասնագէտ շրջանակներու հիացում և դարմանք պատճառելով։

Հրաւիրուած էին բարձմաթիւ կազմակերպութիւններ, Հ.Մ.Լ.Միութիւնը, Բարեգործականը, Նախկին Մարտիկները, Հայ Կանանց Միութիւնը, Ներդադիր եւ Աղդ. Դատի Կեդր. Յանձնախումբերը եւն։

Դժբախտաբար, ժամանակի պակասը թոյլ չէր տուած Հ.Մ.Լ.Մի Կեդր. Վարչութեան, շատ աւելի լայն եւ ժողովրդական շրջանակի մէջ ներկայացնելու խորհրդային մարզիկները, որոնք ուիւ Սէն Լազար, Կրաթէն Տօֆինուայի սրահէն ներսիւնց մուտքը կատարեցին առաջնորդութեամբ ներդադիր Միութենական լիազօրքադ. Հինայէկեանի, ներկաներու խանդավառ ու երկարատեւ ծափերուն մէջ։ Քիչ յետոյ ժամանեց Կաթ. պատուիրակ Գ.Տ. Ա.Ա.րք. Միւրմէեան որ սիրայօժար տրամադրութիւն յայտնած էր անձամբ ներկայացնելու Փարիզի դադութը։

Բացումը կատարուեցաւ Պուա-Քօլօմալի Հ.Մ.Լ.Մ.ի սկառատական խումբին կողմէ «Ծաղկի՛ր, աղատ»ով, որ ունկնդրուեցաւ յոտնկայս։

Կեդր. Վարչութեան կողմէ՝ նախադահը

Պ. Գառլո Շահինեան, ծափերով ընդմիջուած կուռ ու բավանդակալից ճառով մը բարիգալուստ մաղթեց հիւրերուն եւ յայտնելով Հ.Մ.Լ.Մ.ի բաղձանքները՝ թանկարժէք բաժակ մը նուիրեց յաղթական մարզիկներուն։

Խորհրդային մարզիկներու պետը Բուշքօֆ իր պատասխանին մէջ ջերմ չնորհակալութիւն յայտնելէ յետոյ այս եղբայրական ընդունելութեան համար, ներկայացուց օրուան յաղթականները, Սաքօ Համբարձումեանը, Նովաքը, Քուցէնքօն, եւ պարզելով կատարուած տենդուտ աշխատանքները՝ միջազգային հին ու վարժհրավարակներու վրայ՝ խլել կարենալու համար յաղթանակի դափնիներ, ըսաւ—

— Մեր խմբակը կաթիւ մը ջուր է որ իր մէջ կը ցուացնէ ամբողջ Խ. Միութիւնը։ Գալով Հայաստանի, ըսաւ, Խ. Հանրապետութիւններու շարքին մէջ՝ ան կը դըրաւէ պատուի եւ համակրանքի մասնաւոր անկիւն մը՝ չնորհիւ հայրենական պատերազմի ընթացքին իր ցոյց տուած արտակարդ հերոսութեան։

Ներկաներու բաղձանքին վնդառաջ երթալով եւ անոնց համակրանքի տաք արտայայտութիւններուն մէջ, խօսք առաւ Սաքօ Համբարձումեան, որ պարզ ու սրտարուի խօսքերով՝ անօրինակ խանդավառութիւն ստեղծեց։

— Հայ ժողովուրդը, ըսաւ, դժբախտ օրեր շատ է տեսեր իր պատմութեան ընթացքին։ Բայց 25 տարիէ ի վեր Սովետ Հայաստանի մէջ ապրող Հայութիւնը, յաջողեցաւ հետապնդել իր դարաւոր ե-

բազներուն իրականացումը, հաւաքել իր ցըռուած զաւակները եւ ճանչնալով ներքին ու արտաքին ապահովութեան բարիքները՝ լծուիլ ստեղծագործ աշխատանքի եւ գործունէութեան բոլոր մարզերուն մէջ արձանագրել պատուարեր յաղթանակներ : Հայրենական պատերազմի ընթացքին, խորհրդային ժողովուրդներու հետ ձեռք ձեռքի, հայութիւնը մեծ յաղթանակներ տարաւ կերչէն մինչեւ Պերլին : Փոքրիկ հայ ազգը այսօր ունի հարիւրաւոր միութենական հերոսներ, 50է աւելի գորավարներ : Բայց այսքան պանծալի արդիւնքի հասնելու համար, աշխատեցանք տենդադին, աշխատեցանք անվախ և ուրախ, արդիւնքը լիուլի վայելելու ապահովութեամբ : Ու կրցանք աշխատիլ, որովհետեւ մենք մեր հայրենիքին մէջ կ'ապրիմիք ազատ : Օսմաններին սուրէն ազատ եւ անվախ ենք մենք :

«Հայը շատ է տանջուեր որսէսզի ստեղծէ իր ազգային միացման անհրաժեշտ պայմանները : Ատիկա անկարելի եղաւ, մինչեւ որ մեր գործին չխառնուեցաւ մեր սիրելի հայը Ստալինը, որ միջոցներ ստեղծեց եւ բացաւ զոները որ հայութիւնը վերադառնայ իր հայրենիքը» :

Սաք Համբարձումեան իր խօսքը վերջացուց ըսելով.— «Թոյլ տուէք որ ի նշան Եղբայրական սիրոյ, Փարիզի հայութեան նուիրեմ համաշխարհային ոլքոնի պատեւը զոր շահեցայ դեռ երէկ իրիկուն» :

Յարդանքի եւ խոր համակրանքի ցոյցերու մէջ խօսք առաւ Խորհ . Դեսպանատան քարտուղար եւ ներզազթի լիազօր քաղ . Հինայէկեան, որ անդրազառնալով խորհրդային յաղթանակներուն՝ մարզական, մարտական, ճարտարագործական թէ մշակութային դետնի վրայ, ըսաւ . «Մեր ուսուցիչը Ստալին կը սորվեցնէ թէ յաղթանակը ինքնիբեն չի գար, այլ կը բերեն ու կը խլեն, ամենորեայ ճիգերով եւ այս յաղթանակները կ'ապահովուին անոր համար որ խորհրդային ժողովուրդները իրենք դիրենք կը զգան ազատ եւ ազատ ըղողալով՝ կը նուիրուին տենդադին աշխատանքի : Շնորհակալութիւն յայտնեց Հ . Մ . Լ . Մ . Ի . որ սարքեց այս ընդունելութիւ-

նը եւ յոյս յայտնեց որ չնորհիւ բոլորին աչակցութեանը, ան կը յաջողի նուածել նորանոր բարձունքներ և իր ծոցէն կը բուսցնէ Սաքոներ, որոնք սիրայօժար նըւ-էիրուին մեր երկրի վերելքին, ու մաղթեց որ Հ . Մ . Լ . Մ . ը ի վիճակի ըլլայ զաղթահայ Երիտասարդութիւնը մարզելու Մամիկոն-նեաններու, Բաղրամեաններու հայրենաս/ րական բարձր ողիովը :

Մէջ ընդ մէջ կ'երգէին Հ . Մ . Լ . Մ . ի Պուա-Քօլօմափի սկառուտները :

Ի վերջոյ ներկաները խոր յուզումով և լարուած ուշադրութեամբ լսեցին կաթող . պատուիրակ Սրբազն հօր խօսքերը .

— Ուրախ եմ որ ըսաւ, հազիւ պաշտօնիս գլուխն անցած, ինքինքս կը գտնեմ Ֆրանսայի ամենէն կենսունակ կազմակերպութիւններուն մէջ : Հ . Մ . Լ . Մ . ը արդէն իր ետին ունի պատուարեր անցեալ մը : Իր կազմութեան առջի օրերէն իսկ՝ Պոլսոյ մէջ, առիթն ունեցած եմ հետեւելու իր զործունէութեան : Եթէ միայն նոււ էիրուէր Պոլսոյ երիտասարդներու մարզական դաստիարակութեան, այնքան հետաքրքրական չպիտի ըլլար : Բայց Հ . Մ . Լ . Մ . ը որուն նահատակներուն առջեւ պէտք է խոնարհիլ, սրբազն պարտականութիւն նկատեց հետեւիլ գաղթական հայութեան մինչեւ սփիւռքի ամենէն հեռաւոր եւ խոնարհ անկիւնները՝ Հայը հայ պահելու համար : Ճակատազիր մը եղաւ իրեն համար, իր եղբայրները տալ բոլոր ճակատներուն վրայ, Արարայէն սկսեալ մինչեւ կիլիկիա, Յունաստան, Պալքանները եւ Ֆրանսա : Ան չգոհացաւ միայն հայ երիտասարդին դնդերները մարզելով, այլ հոդի մը դրաւ անոնց մէջ :

«Այսքանը կը բաւէ որ ան արժանանայ ժողովուրդին գնահատանքին :

«Այժմ որ մէր բոլոր ուժերը լարուած վիճակի մէջ կը զննենք հայրենիքի տրամադրութեան տակ, Սփիւռքի Հ . Մ . Լ . Մ . ականները պէտք է իրենք զիրենք պարտաւոր զգան երթալ միանարու այն հոյակապ փաղանդին, որ Սովետ . Հայաստանի ուժը կը ներկայացնէ :

«Էմիտանի վեհափառէն սկսեալ մինչեւ կիլիկիոյ կաթողիկոսը եւ Պոլսոյ պատ-

րիարքը, հովանաւորած են Հ.Մ.Լ.Մ.ը, որովհետեւ բոլորս այն հաւատքն ունինք թէ անոր մէջ միայն կընայ ուռածանալ հայրենի իրի անկեղծ եւ խոր սէրը, չնորհիւ այն սքանչելի հողիին, որ իր հիմնադիրներունն եղաւ, եւ որոնց բոլորը կը ճանչնամ՝ իր զոհարերուող եւ հայրենասէր անձեր: Եւ այսօր, գիտեմ թէ Փարիզի մէջ՝ հաւաքւելով Սաքոյի եւ իր մարզիկ եղայրներուն շուրջ՝ Հ.Մ.Լ.Մ.ը արդէն ինքնինքը կը նկատէ իր հայրենի հողին վրայ դորձող կազմակերպութիւն»:



ԳԻՆԵԶՈՆ

Հ.Մ.Լ.Մ.Ի ՆՈՐԱԿԱԶՄ ՄԱՍՆԱՃԻՒԴԻ
ՐՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՅԻՉԻ Ի ՊԱՏԻԻ

23 Հոկտ. չորեքշաբթի երեկոյ Հ.Մ.Լ.Մ.Ի Կեդր. Վարչութիւնը դինեծոն մը սարքեց 41, Rue St-Augustin, թէյասրահի մը մէջ, երեկոյեան ժամը 8.30ին, ի պատիւ ընկեր Ս. Ալթունեանի, Հ.Մ.Լ.Մ.Ի նորակազմ Պուշ տիւ Ռոնի մասնաճիւղի նախադահ եւ ներկայացուցիչ Մարսէլի արուարձաններու 13 նորակազմ մասնաճիւղերու: Հանդէսը ի ներկայութեան 50է աւելի անձերու, բացուեցաւ նախադահ Գ. Շահինեանի կողմէ որ հակիրճ բառերով հաւաքոյթին նշանակութիւնը բացատրելէ վերջ, օրուան հանդէսին վարիչ նշանակեց ընդհ. քարտուղար Ժամունին, որ իր կարդին խօսք առնելով ըստաւ.— «Այսօր Հ.Մ.Լ.Մ.Ի չէնքին վրայ նոր յարկ մը եւս բարձրացուցինք եւ այդ շինութեան ամենապիշաւոր ճարտարապետն է ընկեր Ս. Ալթունեան, որ ջանք չի խնայեց Հ.Մ.Լ.Մ.Ի դրօշին տակ բերելու «Նորք» մարզական միութիւնը որպէս զօրաւոր կազմակերպութիւն մը, ինչպէս նաեւ Հայ երիտասարդաց Միութեան 13 մարզական խումբները: Սոյն իրողութիւնը մեզ երկու տեսակէտով կուրախացնէ: Առաջինը հետեւեալն է: Ամէն անգամ որ Հ.Մ.Լ.Մ.Ի կեդր. գրասենեակը կը հասնի նամակ մը դրուած հին Հ.Մ.Լ.Մ.ական ընկերոջ մը կողմէ ոք երկար լոռութենէ մը վերջ կը

դիմէր մեղի միշտ միեւնոյն ողիով, մեր սիրելի Գառլօն խանդավառուած կը գոչը, «ահա հիներէն մէկն ալ զտնուեցաւ» ու մեղ բոլորս ալ կը խանդավառէր այդ բացադանչութեամբ: Արդ, ընկեր Ս. Ալթունեանը մէր մէջ ընդունելով ճիշդ միեւնոյն տպաւրութիւնը կրեցինք, որովհետեւ ընկերոջ զգացումները այնքան մօտ էին մերիններուն, իր բմբոնումները այնքան վայել էին Հ.Մ.Լ.Մ.ականի մը որ մէնք չէինք ուզեր հաւատալ թէ ան նոր կուզար մէր մէջ, այլ կը խորհէինք թէ ան հին ընկեր մըն էր որ երկար լոռութենէ մը վերջ մէջտեղ կ'ելլէր: Մեզի ուրախութիւն առթող երկրորդ կէտը հետեւեալն էր: Ընկեր Ալթունեան եւ իր ընկերները որոնց հայրենասիրական անկեղծ զդացումները ամէն կասկածէ վեր են, առանց ունէ պայմանի Հ.Մ.Լ.Մ.ի գրօշին տակ զալով ապացոյցը տուած եղան որ իր հիմնարկութենէն ի վեր Հ.Մ.Լ.Մ.ի ընդդրկած ուղղութիւնը եւ հետապնդած նպատակը ամենաճշգնդն էր եւ միակ վայելը ամէն ճշմարիտ հայրենասէր Հայու: Ու ասիկա հպարտութեամբ կը լեցնէ մէր սրտերը:

Իրաւ է թէ վերջերս քանի մը փոքրիկ ամպէր եկան մթազնել Հ.Մ.Լ.Մ.Ի պայծառ երկինքը եւ առիթ մը տալ որ աջէն ճախէն յարձակումներ զործուին Հ.Մ.Լ.Մ.Ի վրայ կասկածի տակ դնելու համար անոր հայրենասիրական բնոյթը, սակայն այդ յարձակումները անարդար էին: Հ.Մ.Լ.Մ.Ի հոկայ ծառ մըն է զեղեցիկ պըտուղներով լեցուն, եւ եթէ մերթ ընդմերթ վնասակար միջատներ կուզան խոցել իր պտուղներէն մէկ քանին եւ որդեր դնել անոնց մէջ, «չ ոք իրաւունք ունի ամբաստաններու որ ծառը փտած է եւ բոլոր պտուղները որդնուած են: Որովհետեւ աշնան առաջին քամիին արդէն այդ մէկ քանի որդնուոտ պտուղները կը թափին ու կը փճանան թողլով առողջ եւ ընտիր պտուղները միայն:

Բնական է տարիներու ընթացքին երբ ծառ մը կը տարածէ իր ճիւղերը, կը բազմամասյ, անոր պէտք եղած խնամքը տանելու համար պարտիզաններու թիւը ան-

բաւական կը դառնայ եւ պէտք կ'ըլլայ
Նոր պարտիզաններ բերելու։ Ահա այդ
տեսակ պարտիզան մըն է որ Հ.Մ.Լ.Մ.
կը դտնէ յանձն ընկեր Ալթունեանի, որը
վաստահ ենք թէ իր ջանքերը չափափի խնա-
յէ որպէսզի Հ.Մ.Լ.Մ. ի ծառէն հեռու
պահենք վնասակար միջատները»։

Յետոյ հետզհետէ խօսք առին Երիտա-
սարդաց Միութեան, Ռազմիկներու, Ազգ .
Ընդհանուր Միութեան, Ներգաղթի Յան-
նախումրի ներկայացուցիչները եւ ընկեր
Ալթունեանի բարեկամներէն մէկ քանին,
որոնք գովկեսով խօսելէ վերջ ընկերոջ և
Հ.Մ.Լ.Մ. ի մասին, յոյս յայտնեցին որ
ընկեր Ալթունեան Հ.Մ.Լ.Մ. ի շարքերուն
մէջ շատ աւելի յարմար գետին պիտի գտ-
նէր իր հայրենասէր աշխատանքներուն
համար։

Մէջ ընդ մէջ, հայրենաշունչ եւ գեղջ-
կական երգեր երգուեցան, անէկթուներ
պատմուեցան, և ի վերջոյ ընկեր Ալթուն-
եան խօսք առնելով ըստ թէ ինք ինքին-
քը անարժան կը նկատէր այդքան պատի-
ւի, եւ թէ ինք ազգասիրական պարտակա-
նութիւնը միայն կատարած էր զրադելով
մարդիկ երիտասարդներով ու խոստացաւ
աւելի մեծ եռանդով ու բացարձակ չէդոք
ու մարզական ոգիով աշխատիլ ու ծառա-
յել Հ.Մ.Լ.Մ. ի դրօշին տակ։ Գինեծօնը
վերջ գտաւ ժամը տասնըմէկին, ներկանե-
րը մեկնեցան դոհ եւ խանդավառ դդա-
ցումներով։



«ՆՈՐՔ»Ի ԿԸ ՄԻԱՆԱՅ Հ.Մ.Լ.Մ.Ի

Հ.Մ.Լ.Մ.Ի Առժամ. Կեդր. Վարչու-
թիւր, իր մէկուկէս տարուան դործու-
նէութեան ընթացքին, գլխաւորաբար մր-
տահոգուեցաւ Հ.Մ.Լ.Մ.Ի՝ Ֆրանսայի մէջ
վերակադրութեամբն ու միանդամայն պա-
տերազմէն առաջ թէ վերջը կաղմուած
մարզական այլազան խումբերու Հ.Մ.Լ.
Մ.Ի միացման հարցով։

Աւրախ ենք յայտնելու թէ իր կատարած
աշխատանքները ապարդիւն չմնացին։
Կեդրոնական Վարչութեան ճեռնարկներն

ու դիմումները այս ուղղութեամբ, լայն
ու ջերմ ընդունելութիւն գտան ամէն
կողմ, բոլորը ըմբռնած ըլլալով որ նոյն
նպատակի ճամբռուն վրայ՝ այլանուն եւ
ատով իսկ հակամարտ խումբերու գոյու-
թիւնն ու գործունէութիւնը, բնականօրէն
կը ստեղծեն խաչաձեւումի եւ խորթեղ-
բայրութեան ! մթնոլորտ մը, ինչ որ ե-
թէ չվտանդէ իսկ հասարակաց գործը, մե-
ծապէս կը վնասէ անոր։ Գաղթական հայ
ժողովուրդին ներկայ պայմանները, երբ
կը ձգտինք պահել մեր գոյութիւնը, տո-
կալով օտար այլասերող հզօր ազգեցու-
թիւններու, մինչև թոյլ տրուի մեզ վերջ-
նապէս հաստատուիլ մեր հայրենական հո-
գերուն վրայ, կը պահանջեն ճիզերու եւ
զոհողութիւններու համադրում։

«Սփիւռք» որակուեցաւ գաղթական հա-
յութիւնը։ Բառը որքան ալ առարկայա-
կան ճշտութեամբ իր մէջ խոսացնէ ան-
րազալի իրականութիւնը, իրաւունք չի
տար անշուշտ սփոելու, տարածելու,
ցրուելու մեր ժողովուրդին ուժերը։ Ընդ-
հակառակն։

Հայ երիտասարդներն ու մարզիկները,
որոնք ցարդ կը գործէին ուրիշ անուննե-
րու տակ՝ մարզական գետնի վրայ, խորա-
պէս թափանցած են այս ճշմարտութեան
ու մղուած անշուշտ՝ հայրենասիրական
բարձր ու օրինակելի ողիէ մը, չվարանե-
ցան աւանց որևէ վերապահութեան, ընդ-
առաջ երթալու մեր Առժամ. Կեդր. Վար-
չութեան հրաւէրին՝ միանալու Հ.Մ.Լ.
Մ.Ի եւ անոր դրօշին տակ ծառայելու հայ
ժողովուրդին եւ անոր հեռաւոր հայրենի-
քին։

Այսպէս է որ Սեպտեմբերի Գ. շար-
թուան ընթացքին, մեր նախադահին Գ.
Շահինեանի եւ քարտուղարին Ժապունիի
Մարսէյլ այցելութեան ընթացքին, «Նորք»
մարզականը, իր քանի մը հարիւրեակ
անդամներով եւ Հ. Ե. Միութեան շրջանի
մարզական 10է աւելի խումբերը միացան
Հ.Մ.Լ.Մ.Ի։

Կը յուսանք մօտ ատենէն նման խրա-
խուսիչ յաջողութիւններ արձանագրել նա-
և Կեդր. Ֆրանսայի շրջանին մէջ։

Հ.Մ.Լ.Մ.ի ԱՌԱՋԵԼՈՒԹԻՒՆՆ

Ի ՄԱՐՍԵԼ

Հ.Մ.Լ.Մ.ի Առժ. Կեդր. Վարչութեան երկուներկայացուցիչներուն Մարսէլլ այցելութեան առթիւ աղջային ըրջանակներու մէջ տեղի ունեցող եռուղեռը արտայայտելու համար խանդավառութիւն բառը շատ տկար կը մնայ:

Խանդավառութիւն հայ երիտասարդութեան մէջ, խանդավառութիւն հայ մարզիկներու մէջ, խանդավառութիւն զանազան միութեանց ներկայացուցիչներուն, ինչպէս նաև առհասարակ բոլոր ժողովուրդին մէջ:

Որովհետեւ ամէն ոք համոզուած էր թէ Հ.Մ.Լ.Մ.ի ներկայացուցիչները կուղային մասնաւոր առաքելութեամբ մը, հայութեան տարիներէ ի վեր երազած վսեմ մէկ նպատակը իրադորձելու, այն է միութիւն հաստատելու բոլոր մարզիկներու միջեւ:

Հանդիպում մը տեղւոյն Հ.Մ.Լ.Մ.ի վարիչներուն հետ, հանդիպում մը «Նորք» Մարզականի եւ Հ. Երիտ. Միութեան մարզական վարիչներու հետ, ցոյց տուին թէ մէկ էր բաղձանքը, մէծ էր բարիկամեցութիւնը եւ նոյն դրօշին տակ աշխատելու տենչը կը վառէր բոլոր սրտերը: Ու եթէ այդ միացումը մինչեւ այսօր չէր եղած, պատճառն այն էր որ միջնորդող աղջակներ պակսած էին: Այդ պակասը լրացուած ըլլալով յանձին Հ.Մ.Լ.Մ.ի ներկայացուցիչներուն, երկարատեւ բանակցութիւններու հարկ չեղաւ որպէս զի «Նորք» Մարզականն ու Հ. Երիտ. Միութեան Մարսէլլի եւ արուարձաններու 12 մարզական խումբերը Հ.Մ.Լ.Մ. մկրտուին:

Գնահատութեան արժանի են Մարսէլլի Հ.Մ.Լ.Մ.ի վարչութեան նախագահը, մեր հին ընկերներէն Եղր. Աթթարեան եւ իր ընկերները, որոնք անկեղծօրէն փափաքեցան սոյն միացումին, բայց առաւել ես գովասանքի արժանի են «Նորք»ի եւ Հ. Երիտ. Միութեան ներկայացուցիչները, մասնաւորաբար Մարզիս Ալթունեան իրենց անկեղծ ջանքերուն եւ միութեան անհրա-

ժեշտութեան մասին իրենց ցոյց տուած բարձր հասկացողութեան համար:

Եւ ահա տեղի ունեցաւ նորակազմ մասնաձիւղերու կողմէ Հ.Մ.Լ.Մ.ի ներկայացուցիչներուն ի պատիւ սարքուած զինեածնը ճշմարիտ հայկական տաքուկ մթնուրութիւն մէջ:

Հ.Մ.Լ.Մ.ի ներկայացուցիչները խօսք առնելով շեշտեցին օրուան կարմորութիւնը եւ պատմական հանդամանքը, քանի որ Հ.Մ.Լ.Մ. շարունակելով իր հիմնարկութեան օրերու ուղղութիւնը, կը հաւաքէր իր գրօշին տակ Հայ մարզիկ երիտասարդութիւնը, անոնց հետ ձեռք ձեռքի աշխատելու համար Հայրենիքի գաղափարին շուրջ:

Խօսք առին նաեւ «Նորք»ի եւ Երիտ. Միութեան ներկայացուցիչները, յայտնելով թէ, քանի որ իրենց եւ Հ.Մ.Լ.Մ.ի ծրագիրները նոյն նպատակը կը հետապնդէին, այսինքն մարզել օտար երկիրներու մէջ հայ երիտասարդութիւնը Փիղիքապէս, եւ վառել անոնց սրտերուն մէջ Հայրենիքի հանդէպ սէրը, կը նախընտրէին Հ.Մ.Լ.Մ. անուան տակ գործել, եւ այսպէսով գործքով ցոյց տալ, միութեան եւ մէկ ճակատ կազմելու անհրաժեշտութիւնը հայութեան մէջ:

Հայրենաչունչ երդեր, արտասանութիւններ, դուարթ պատմուածքներ, այնքան համելի մթնոլորտ մը ստեղծեցին որ ամէն ոք ցաւով բաժնուեցաւ սրահէն:

Նոյնքան ոգեւորիչ հաւաքոյթ մալ վերապահուած էր յաջորդ օրուան:

Հ. Մ. Լ. Մ. ի Սկաուտ եւ Կայտերու Սէնթ Անի մասնաճիւղը հաւաքոյթ մը սարքած էր ի պատիւ հիւրերուն:

Մարսէլլի և չըջականներու Սկուտ Աւագ խմբապետ Մ. Փափազեանի անխոնջ ջանքերուն եւ իր երկու օգնական խմբապետներուն, Պերճի եւ Անդրանիկի գովկելի աշխատանքներուն չնորհիւ օր ըստ օրէ սկաուտ շարժումը կը տարածուի այդ կարեւոր գաղութիւն մէջ:

Հ.Մ.Լ.Մ.ի ներկայացուցիչները սրտի մէծ յուղումով եւ խոնաւ աչքերով հետեւցան Սկաուտ եւ Կայտերու եւ զիտակից ծնողքներու ստեղծած մտերմիկ շրջանա-

կին մէջ, փոքրիկներուն հայրենաբաղձերգերուն եւ արտասանութիւններուն։ Ու խօսք առնելով շնորհակալութիւն յայտնեցին մեծերուն, եւ խրախուսիչ յորդորներ կարդացին փոքրերուն, որպէսզի անոնք սիրեն Հ.Մ.Լ.Մ.ը, եւ ճանչնան արժանիքը իրենց վարիչներուն, որովհետեւ անոնք հրաշք գործած էին 18օրեայ բանակումի մը միջոցին հայերէն երգել եւ արտասանել սովորեցնելով, իրենց մայրենի լեզուին անձանօթ փոքրերու։

Ծնողքներուն ուրախութիւնը անսահման էր, եւ յաջորդարար իրենց ներկայացուցիչները արտայայտեցին յուղիչ խօսքերով Հ.Մ.Լ.Մ.ի հանդէպ իրենց երախտագիտութիւնը։

Ուրեմն վերսկսած է Հ.Մ.Լ.Մ.ի ըեղուն առաքելութիւնը եւ չպիտի կանգ առնէ քանի օտար երկինքներու տակ ցիրոցան եւ բաժանուած երիտասարդութիւն մը գոյութիւն ունենայ։

● Հ.Մ.Լ.Մ.ի կեդր. Վարչութիւնը 15 հազար ֆրանքի նուիրատուութիւն մը ըրաւ Հ.Մ.Լ.Մ.ի սկզբանական մասնաճիւղին։ 500 ֆրանք եւս նուիրեց Պ. Պաքըրճան։

ԹղթԱկից



Հ.Մ.Լ.Մ. ՊՈՒԷՆՈՍ - ԱՅՐԻՍԻ ՄԵԶ

ՊՈՒԷՆՈՍ - ԱՅՐԻՍԻ եղբ. Կ. Շահինեան հետեւնալ տեղեկութիւնները կը հադորդէ մեզ Հ.Մ.Լ.Մ.ի կազմին ու գործունեկութեան մասին։

— Հ. Մ. Լ. Մ. դադութիս մէջ կազմուած է 1928ին եւ մինչեւ օրս յարատեւ կը շարունակէ իր գործունէութիւնը։ Մանաւանդ վերջին երկու տարիներու ընթացքին, լծուեցաւ տենդաղին աշխատանքի, դլուխ հանելու համար իր սեփական մարդագաւառը, որ երեք հարիւր հազար թիսո պիտի արժէ (մօտ 75.000 տոլար)։ Մինչև այժմ պատրաստուած եւ յարդարուած են 3 թենիդի, 1 պասքէթպոլի, 1 վոլէյոլի, 2 պօզայի (տեղական խաղ մը), ցատկելու, վաղելու յատուկ խաղադաշտեր։ Կը

մնայ ի գլուխ հանել Հօքէյի մարդաղետինը եւ Հ.Մ.Լ.Մ.ի կեղրոնական չէնքը իր բոլոր յարմարութիւններով եւ լողաբանը վերջին նորաձեւութեամբ։

Մօտ ատենէն պաշտօնական բացումը պիտի կատարուի մեծ հանդիսութեամբ, կաթ. պատուիրակ Գ. Արք. Խաչատուրեանի կողմէ, որ կաթողիկոսական ընտրութեան առթիւ երեւան դաշած ըլլալով, վերապարձին իր հետ բերած Հայաստանի հողն ու ծաղիկի սերմերը, բացման օրը պիտի խառնէ Հ.Մ.Լ.Մ.ի մարդաղաշտի հողին ի նշան դադութիս անխախտ ու ջերմ հայրենասիրութեան։


Բացման հանդիսութեանց կնքամայրութիւնը կը վիճակի Տիկին Մարթա Տիարակէքիրեանի, որ Հ.Մ.Լ.Մ.ի Վարչութեւուրումով եւ ընդհ. անդամական ժողովի վաւերացումով, արժանացած է «Հ.Մ.Լ.Մ.ի Մայր» տիտղոսին։

Տիկին Մարթա Տիարակէքիրեան, դադութիս մէջ մեծ համբաւ կը վայելէ իր չերմ հայրենասիրութեամբ, բազմաթիւ բարեգործութիւններով, Հայաստանի շենարարական ձեռնարկներուն ու մանաւանդ ներդադթի Փօնտին ընծայած իր օժանդակութիւններով, Հ.Մ.Լ.Մ.ի մարդարանին համար նուիրած է մօտ 15.000 տոլար։

Վերջերս՝ Ֆլորէսի (Պ. Ալբէսի արուարձան) մէջ իր ծախքով շինուած եկեղեցիին օծման առթիւ, կաթ. պատուիրակ Տ. Գ. Արք. Խաչատուրեան լանջախաչ նուիրեց աղնիւ Տիկինով։

Հ.Մ.Լ.Մ.ի տեղուոյս Վարչութիւնը կը բաղկանայ հետեւեալ անձնաւորութիւններէն — Նախագահ՝ Ա. Սարգիսեան, Ատենապետ՝ Թ. Պէօմէնեան, Ատենապետիրներ՝ Ա. Կիւղէլեան եւ Թ. Քէշիչեան, Գանձապահ՝ Ռ. Պէրկամալի, Խորհրդականներ՝ Էմալէքեան, Ա. Քէլէշեան, Ա. Սարգիսեան, Պարսամեան, Ֆէրէճեան։

Մարմնակրթանքի հսկողութիւնը յանձնուած է յատուկ մարմնի մը որ կը կոչուի Մարմնակրթական Տնօրինութիւն՝ կազմուած հետեւեալներէն։ Տնօրէն՝ Կ. Շահինեան, Բ. Տնօրէն՝ Պ. Միքաղեան, Ա-



ՏԻԿԻՆ ՄԱՐԹԱ ՏԻԱՐՊԵՔԻՐԵԱՆ
Հ. Մ. Լ. Մ. Ի ՄԱՅՐ

տեսադպիր՝ Բ. Ներսէսեան, Ատենադպիր՝ Ի. Մօրլեան, Գանձապահ՝ Ս. Թիւֆէնք-ձեան եւ Վ. Շահինեան որդի:

Մարմնակրթական Տնօրինութիւնը իր կողմէ կաղմած է յատուկ յանձնախումբեր.

Թէնիս.— Յ. Թաշճեան, Բ. Մակալեան, Ա. Ճենազեան:

Պասէքը-պօլ.— Գր. Թիւթիւնձեան, Մինասեան:

Վոլէյ-պօլ.— Թիւֆէնքձեան, Ա. Ահարոնեան, Զ. Խաչատուրեան:

Արլէքիզմ.— Հ. Էմիլեան, Ա. Ահարոնեան, Կ. Թօսունեան:

Կանանց քաժնի յանձնախումբ.—

Տիկիններ՝ Մարի Կիւզէլեան, Մարի Թաշճեան, Օրիորդներ՝ Նելլի Պէօճէնեան, Էմմա Վարդապէտեան, Ալեկ్սա Տիւրպէքիրեան, Շուշան Շահինեան:

Ներկայիս, մեծ աշխատանք կը տարուի տեղւոյս ազգ. 14 վարժարաններումն մէջ դարձ տալու մարմնակրթանքին եւ ուսուցումը դնելու ամուր հիմքու վրայ: Կը-

թական խորհուրդի եւ Հ. Մ. Լ. Մ. Ի վարչութեան կարդաղրութեամբ, մեր Մարմնակրթական Տնօրինութիւնը ստանձնած է մեր դպրոցականները մարզելու հոգը եւ ամէն մէկ դպրոցի յատկացուցած է մարդիկներ: Այսպէս, Վիժա Սօլտարիի Մեռը ուղեան վարժարան՝ մարզանքի ուսուցիչ՝ Վ. Շահինեան Որդի:— Նուելա Բոմբէժա՝ Սահակեան վարժարան՝ Բ. Ներսէսեան, — Լանոս՝ Կիլիկեան՝ Լուսինեան վարժարան՝ Ս. Թիւֆէնքձեան, — Հայ Կեդրոն՝ Արսլանեան վարժ. Ս. Թիւֆէնքձեան, — Ֆլորէս՝ Արծրունի վարժարան՝ Խ. Մարեան, — Ֆլորեսիթա՝ Կրթասիրաց՝ Գ. Տէր Խաչատուրեան, — Լինքերս՝ Նուպարեան վարժարան՝ Հ. Թիւֆէնքձեան, — Խաչիկեան վարժարան՝ Վ. Պերպերեան, — Խրիմեան վարժարան՝ Գ. Մարդարեան, — Վոլորէս՝ Աղդ վարժարան՝ Կղ. Թօսունեան:

Մտադրութիւն կայ միջդպրոցական մրցումներ կատարել Հ. Մ. Լ. Մ. Ի սեփական մարզադաշտին վրայ: Ունինք վօլէյ-պօլի

յաւ խումբ մը որ բազմաթիւ մրցումներու մասնակցած է յաշողութիւններ արձանագրելով։ Նոյնը կրնանք հաւաստել թէնիսի մասին։ Պասքիթ-պօլը կարող եւ ժբաջան ձեռքերու յանձնուած է։ Զարկ կը տրուի Աթէթիզմի։ Մեծ պատրաստութիւն կը տեսնուի եւ ջանք կը թափուի պատուարեր ողիմպիական մը սարքելու համար։

Կ. ՇԱՀԻՆԵԱՆ

Պ. Այրէս



Հ.Մ.Լ.Մ.Բ ՍՈՒՐԻՈՅ Մէջ

Սուրիային ստացուած անձնական նա մակէ մը կը քաղենի հետեւեալ տեղեկութիւնները այդ շրջանին մէջ՝ Հ.Մ.Լ.Մ.ի գործունեութեան մասին։

Նամակագիրը՝ հայրենասէր եւ առևշիմ օրերու Հ.Մ.Լ.Մ.ական մը, վերջերս Հ.Մ.Լ.Մ.ի շուրջ բարձրացող աղմուկին անդրադառնալով կը ներկայացնէ շատ լուրջ նկատողութիւններ ու խորհրդածութիւններ՝ որոնց կ'անդքաղառնանի յառաջիկային։

...Մօտաւորապէս Հ.Մ.Լ.Մ.ի 24—25 մասնաճիւղեր եռանդաղին գործունէութեան մղուած՝ իրենց բաժինը կը բերեն մէր կազմակերպութեան զօրացման։

Երջաններ ունինք, ուր մը անդամներուն մեծամասնութիւնը քրտախօս Հայեր են։ Կան չը ջաններ ուր Հ.Մ.Լ.Մ.ականներու մէկ մասը Հայերէնէ զատ տարրեր լիզուններ կը խօսի։ սակայն Հայ են զգացումով եւ մտածումով։ մանաւանդ խանդավառ Հ.Մ.Լ.Մ.ով եւ անոր ստեղծած շարժումով։

Ամէն տարի կը կազմակերպենք միջմասնաճիւղային Փութպօլի եւ ողիմպիական խաղերու հանդիպումներ։ Առաջինը Հալէպի եւ Երկրորդը Պէյրութի մէջ։ Այս ձեռնարկներուն կը մասնակցին մէր մասնաճիւղերուն մեծամասնութիւնը։ Կան մասնաճիւղեր որոնք, ի զին նիւթական մեծ զոհողութիւններու, չեն ուղեր զըրկուիլ ա'յն վայելքէն որը կ'ուղեն ունենալ անպայման այս առիթներով, հոգ չէ

թէ երկու երեխն ալ երեք օրուան յողնեցուցիչ եւ սպառող ճամբորդութենէ մը յետոյ։

Հանդիպումներու վերջաւորութեան տեղի կ'ունենայ ընդհանուր տողանցք մը, եթէ կ'ուղես տեսակ մը ցուցադրութիւն, մասնակցութեամբ բոլոր մասնաճիւղերու սկառուտներուն, Փութպօլիստներուն, մարդկիններուն եւ արենոյշներուն։

Չես կրնար երեւակայել 10—15.000ի հասնող երկսեռ բազմութեան մը խանդավառութիւնը, եւ խլացուցիչ ժխորը ի տես այս հոյակապ տեսարարնին։ Ամիսներ անդադար տուներու խօսակցութեան գըլխաւոր նիւթը կը կազմէ Հ.Մ.Լ.Մ.ի միջմասնաճիւղային ձեռնարկները։ Օրերով արձականգ կը գտնեն անոնք օտար թէ հայ մամուլին սիւնակներուն մէջ։

Հայաստանի եւ Հայութեան նկատմամբ մէր ուղղութիւնը եւ համոզումը նոյն է, ա'յն ինչ որ էր Հ.Մ.Լ.Մ.ի հիմնարկութեան թուականին։ Արդէն Հ.Մ.Լ.Մ.ը ապրեցնողը եւ տարածողը միթէ այս ողին չէ։ Եղած։ Աւելի ճիշդը ըսելու համար անոր մղիչ ուժը։

Հայրենիքի եւ Հայութեան սէրը արթնցնողը եւ արձարծողը գէթ մէր շրջաններու մէջ, մէր Միութիւնը Եղաւ։ Հայ երիտասարդին սրտին եւ մտքին առօրեայ սնունդը ասոնցմէ զատ ուրիշ բան չէ եղած 25 տարիներէ ի վեր։

Ժամանակին, զաղթականութենէ առաջ, իրենց աղղութիւնը կորսնցուցածներ եւ ուժացածներ, Հ.Մ.Լ.Մ.ի չնորհիւ, Հայ կոչուելու հպարտանքը ունեցան։ Քիչ մը առաջ երթալով, պիտի ըսեմ առանց չափաղանցութեան թէ, տեղացի ժողովուրդը որ, Հայը իրը գաղթական ճանչցած արհամարհուած տարր մը կը նկատէր, սկսաւ, միջաղղային զետնի վրայ Հ.Մ.Լ.Մ.ի արձանագրած անվիճելի նուաճումներուն չնորհիւ, տեսակ մը յարգանք տածել ու արժէք ընծայել անոր։ Ներկայիս մէր դէմ տարուած անիբար պայքարին հեղինակներն ալ մէջը ըլլալով, Հայ ժողովուրդը բազմաթիւ առիթներով, հպարտացաւ Հ.Մ.Լ.Մ.ի երիտասարդութեան յաղթանակներուն ի տես։ Քանի՛ քանի՛ ան-

դամներ, այս երկիրներու օտար եւ տեղացի հասարակութիւնը մեզ չի ծափահարեց ու չպարտացաւ երբ, ըլլայ Սուրբոյ թէ Լիրանանի ազգային պատիւը եւ արժանապատութիւնը Հ. Մ. Լ. Մ. ը կը պաշտպանէր : Դեռ քանի օրեր առաջ, Սուրբոյ Հանրապետութեան նախադահը իր Հայէպ այցին, իրեն ի պատիւ տեղի ունեցած տողանցքին առթիւ, որուն կազմակերպութիւնը Հ. Մ. Լ. Մ. ի վստահուածէր, չզնահատեց ու չի ծափահարեց մեր տղաքը, յայտարարելով թէ «Դուք այս երկրին ծաղիկն էք, դուք մեր ապագայ սերունդին կորիզն էք» :

«Նոյնիմաստ արտայայտութիւններ ըստայլունցան նաև Յունիսին, Լիրանանի պետական անձնաւորութեանց եւ Հանրապետութեան նախադահին կողմէ մեր միջմասնաձիւղային ողիմպիականի առիթով : Տեղացի Երիտասարդ մը, ամերիկեան համալսարանէն շրջանաւարտ, որ իրը գտաւոր նշանակուած էր միջմասնաձիւղային ողիմպիականին, հետեւեալ օր կը յայտարարէր մեզի թէ, տեղացիները զեռ 25 տարուան աշխատանքի կը կարօտին իրենց Երիտասարդութիւնը մեր այսօուանին աստիճանին հասցնելու համար» :



Սէրժ - ԿԱՐԷՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ

ԻՏԱԼԻՈՅ ԱԽՈՅԵԱՆ

Սեպտ. 15ին, կերակի կէսօրէն ետք, Քուրպլուայի Սէնի աւազանին մէջ, տեղի ունեցաւ թիավարումի ախոյեանութեան 76րդ մրցումը, որ կերպով մը միջաղգային դոյն ստացած էր շնորհիւ մասնակցողներուն : Ֆրանսայի կողմէ ժան Սէֆէրիատիս, իտալիոյ կողմէ Սէրժ-Կարէն Տէր Ստեփանեան, Անդիլոյ կողմէ Պըրնէլ եւ Հոլանտայի կողմէ Նէօյմէլէր :

Առաջնութիւնը խլեց Ֆրանսայի ախոյեանը՝ Սէֆէրիատիս, ծագումով յոյն, Երկրորդը՝ Տէր Ստեփանեան, որ Փրանսական թերթերու իսկ խոստովանութեամբ, մեծ յաջողութիւն մը ապահոված եղաւ այս կերպով՝ հակառակ իր վերա-



Սէրժ ԿԱՐԷՆ Տէր ՍՏԵՓԱՆԵԱՆ

որ ձախ բաղուկին :

Ստեփանեան ձախ բաղուկին կը տառապի, ինքնաշարժի արկածի մը ենթարկուած ըլլալով :

Սէրժ Տէր Ստեփանեան զաւակն է նախկին պատուիրակութեան անդամներէն բժիշկ Նշան Տէր Ստեփանեանի եւ Փարիզի իրաւաբանական վարժարանի առաջին շրջանաւարտ Հայուհիին՝ Պէտքրիս Երէցեանի : Ծնած է 1922ին՝ Թորինոյի մէջ (Խտալիք), ուր այժմ կը հետեւի բժշկական վարժարանի դասընթացքին, զոր կ'աւարտէ յառաջիկայ շրջանին : Առաջնորդութեամբ իր հօրը, որ ցարդ անդամ կը մընայ Թորինոյի «Արմիտա» ակումբին, Տէր Ստեփանեան փոքր հասակէն մեծ վարժութիւն ձեռք ձղած է թիավարութեան սփորին մէջ եւ վեց տարիէ ի վեր իտալիոյ նոյն ճիւղի անվիճելի եւ անմրցելի ախոյեանը եղած :

1941ին, Լուկանոյի մէջ շահած է առաջնութիւնը՝ անկէց ասդին, զանազան մբցումներու ընթացքին՝ խած է 26 յաղթանակի բաժակներ, Միլանոյի, Բատովայի, Թորինոյի, Թրիէսթէյի մէջ, ինչպէս նաև՝ Զուիցերիոյ մէջ՝ ուրկէ քանից



Հրաւէրներ ստացած է եւ ուր մեծ ժողովրդականութիւն կը վայելէ մարզական չքջանակներու մէջ: Բազմաթիւ մրցում - ներու մասնակցած է նաև Ֆրանսայի մէջ, Ռօման, Էվիան, Էքս-լէ-Պէն, եւ այլն:

Բարիդի մրցման մէջ, մնաց Սէֆէրիսեսի ամենէն վտանգաւոր հակառակորդը. պիտի կրնար զիւրաւ տանիլ յաղթանակը, եթէ ձախ թեւէն նեղութիւն չզդար: Հակառակ ատոր, իր թեքնիքի ճկունութիւնը, պատուարեր աստիճան մը ապահովեց: Ստեփանեան, արժանի դաւակը իր հօրբը, իսկական, անշահախնդիր մարզիկ մըն է, եւ երբեք չէ մտածած իր միջադդային յաջողութիւնները օգտագործել շահադիտական նկատումներով:

Ցառաջիկայ զարնան, հաւանարար հրաւիրուի Անդլիա, ուր յուսալի է որ ապահովէ առաջնութիւնը:

Սաքօ Համբարձումեան կոտրեց միջադդային մրցանիշ մը ձախ ձեռքով 96 քիլովերցնելով:

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋԱՋԱՑԻՒՆ ՄՐՑԱՆԿԵՇՆԵՐ

Մանրութիւն վերցնելու միջադդային ախոյենական մրցումները տեղի ունեցան Հոկտ. 19ի շաբաթ Երևկոյ, Բալէ տը Շայօի մէջ: Ակսելով ժամը 14.30ին, տեւեցին մինչեւ առաւտօտեան ժամը 3:

Ազգերու մէջ առաջնութիւնը շահողները եղան Խ. Միութիւնը, յետոյ Մ. Նահանդները:

Սովորական աթլէթները, որոնք այժմ մաս կը կազմեն միջադդային Փէտէրասիոնին, իրենց ամբողջական կեցուածքով զարմացուցին բոլոր ափօնէ հասկցողները: Խորհրդային մարզիկներու հանդէս դալը արդարեւ ամենամեծ վայելքը եղաւ ներկաներուն: Անոնք ապահովեցին բազմաթիւ յաջողութիւններ, առանց հաշուելու համբաւաւոր նովագը որ կէս-ծանրներու դասին մէջ համաշխարհային մրցանիշը կոտրեց 17 ու կէս քիլոյիտարբերութեամբ, վերցնելով 140 քիլո:

Մանր կշիռներու շաբաթին մէջ՝ կը մաս-

«ԳԱՅԼԻՒԿԻՆ ԲԱՐԵԿԱՄՄԲ»

Հրատ. «Նուպար» հայ հետազոտիչներու, Գահիքը, պատրաստուած՝ Թումիկ Սէտէֆնեանի կողմէ :

Փոքր ծաւալով այս դրքոյիը, կոչուած է մեծ ծառայութիւն մատուցանելու հայ սկառու պատահիներուն, որոնք հոն պիտի դանեն սկառուտական անհրաժեշտ ծանօթութիւններ :

Հակառակ որ սկառուտիզմը մեր մէջ տարիներու պատմութիւն ունի արդէն, տակաւին հայ սկառուտը ի ձեռին չէ ունեցած իր արժանի ուղեցոյցը :: Ինչ որ հրատարակուած է շաբաթաթերթերու մէջ, կը բնանք անհետ կորսուած նկատել :

Անչուշտ, գաղթականի անկայուն կեանքը, հրատարակութ'ան մը կապուած նիւթական դժուարութիւնները, ու թերեւս նաեւ, նման ձեռնարկի մը համար, ընդունակ տարէ նրու պակասը, իրենց դերն ունին :

Բայց, սկառուտական շարժման կենսական կարեւորութիւնը պէտք է որ ի վերջոյ յաղթահարէր ամէն դժուարութեանց, հայ պատահին օժտելու համար այս ուղեցոյցով :

Թումիկ Սէտէֆնեանի դրքոյիը շատ յաջող եւ օգտակար փորձ մըն է : Կ'արժէ որ ամէն մէկ սկառուտ իր ձեռքն ունենայ օրինակ մը :

Նակցէր նաեւ հայազդի Սաքո Համբարձումեան, բայց թէ՛ իր մարմնի ծանրութիւնը եւ թէ՛ անցեալ տարի ունեցած արկածը թոյլ չուուին իրեն տալու իր ամբողջ կարելին : Թուալուոյ մէջ առաջնութիւնը շահեցաւ Տէլլս (Ամերիկա) իսկ Բ. Գուշնոց (Խ. Միութիւն) :

Կէտերու առաւելութեան կարդով աղջերը դասաւորուեցան հետեւեալ կերպով .

1) Խ. Միութիւն (24 կէտ), 2) Մ. Նահանգներ (21 ուկէս կէտ), 3) Եղիպտոս (18 կէտ), 4) Շուէտ (7 կէտ), 5) Ֆրանսա (2ուկէս կէտ), 6) Տանըմարքա (2 կէտ), 7) Անդլիա (1 կէտ) :

ԽԱՌԱՋԱՐԱՆ

Վարդան Եղիչեանի անունը կապուած է Աստուածարեալ Քաղաք Հատորին, որ 1939ին լոյս տեսաւ, վերջին պատերազմէն առաջ, եւ այդ իսկ պատճառով գրեթէ անձանօթ մնաց :

1915—1918ի մեծ պատերազմէն յետոյ, երբ մեր քաղաքները աւերակներու վերածուեցան, — աւերակներ բարոյական ու իմացական, ժողովրդական բարքերու կորուստն ու մոռացումը նկատի առնելով, տեսակ մը փափաք արթնցաւ վերապրող մտաւորականներուն մէջ, փրկելու ինչ որ մնացած էր մեր քաղաքներէն : Ատափազարն ալ ունեցաւ իր հեղինակը, յանձին Վարդան Եղիչեանի : Եւ ահաւասիկ, Աստուածարեալ խաղաքին հեղինակը լոյս կ'ընծայէ նոր հատոր մը, իտանարան խորագրին տակ : Առաջինը նշանարներ կը պարունակէր, բարքերու հետ մեզի կը բերէր, մարդոց նկարագիրէն ու ապրելակերպէն նշխարներ, որոնք հետզհետէ կորուելու վտանգին ենթակայ են :

Վ. Եղիչեանի նոր գիրքը, Խառնարան, ճշմարտասօղ ծիծաղներ կը պարունակէ . ուրեմն ճշմարտութիւնները կը վարադուրէ ծիծաղներով, աւելի տանելի դարձնելու համար զանոնք : Արդէն այս հեղինակին գրիչը, իր առաջին ու նոր գիրքերուն մէջ, նուրբ, Հազիւ զդալի երգիծանքի մը մէջ թաթխուած է : Բայց ասիկա պատճառ մը չէ, որ հեւիհեւ չհետեւինք իր պատճառըներուն ու նկարագրական էջերուն, որոնք Ատափազարի երէկուան կեանքը կը պատմեն մեզի, յիշատակներու ձեւով :

Ընթերցողներուն քաջալերանքէն կախում խօսքերէն կ'իմանանք որ հեղինակը երրորդ հատոր մըն ալ ունի, արդէն պատրաստ, Համոզումներու Քառուղին խորագրով, Հատոր՝ որմէ իրբեւ նախաճաշակ, քանի մը հատուած դրուած է արդէն խառնարանին մէջ :

Սահուն եւ կենդանի լեզուով գրի առնուած այս էջերը վկայութիւններ են քաղաքի մը երէկուան կեանքէն, այսօր մոռցուած եւ իր հայկական դիմադիմքը կորսնցուցած :

Հ.Մ.Լ.Մ.Ի ԾՐԱԳԻՐ - ԿԱՆՈՆԱԳԻՐԸ

Ե Բ Կ Ռ Ի Խ Խ Օ Ս Ք (*)

Հ.Մ.Լ.Մ. Հիմնուած է համաշխարհա-
յին պատերազմի զինադադարին յաջորդ
օրն իսկ, 1918 Նոյեմբերին Կ.Պոլսոյ մէջ:

Հիմնադիրները նպատակ ունեցած են ի
մի ձուլել նախկին բոլոր մարզական ա-
կումբները եւ միակ ծրագրով ընդ առաջ
երթա՛լ ազգային վերականգնումի դոր-
ծին, միեւնոյն տաեն՝ շարժումը տարա-
ծելով ամբողջ հայութեան մէջ:

Մարզականին հետ ձեռք առնուած է
նաեւ Ակաուտական շարժումը՝ որ նոր է
աշխարհի համար, զոր մտադրած են տա-
րածել հայութեան բոլոր հատուածներու
եւ խաւերու պատկանող պատանիներուն
մէջ:

Հոս չենք ուզեր պատմականը ընել զոր-
ծին, միայն կ'ուզենք շեշտել որ՝ Միու-
թիւնը իր վրայ առած է բաւական ծանր
եւ պատախանատու զեր մը՝ որուն յա-
ջողութեան համար ոչ մէկ զոհողութիւն
չպիտի խնայէ, հաւատացած ըլլալով որ՝
իր ԳՈՐԾԸ՝ ազգային ֆիզիքական-քարո-
յական տեսակէտով՝ ամենակենսական եւ
հիմնական ձեռնարկներէն է:

19 Յունիս 1921 Կ. Պոլսոյ

Հ.Մ.Լ.Մ.

— — —

Ե Բ Ա Գ Ի Բ - Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Բ

Հ.Մ.Լ.Մ.Ի

(Հայ Մարմնակրպակուն Ընդհ. Միուրիւն)

Ն Պ Ա Տ Ա Կ

Յօդ. 1.— Հ.Մ.Լ.Մ.Ի նպատակն է Փի-
ֆիզիքական առողջ դաստիարակութիւն
մը տալով պատանիին, սատարել ցեղին
բարոյական եւ իմացական բարձրացման:
Սովորեցնել անոր՝ ըլլալ չարքաչ եւ ժուժ-
կալ, կարգապահ եւ օրինապահ, արթուն,
արագ եւ ճիշդ դատող, ձեռներէց, կորո-
վի, արի, հայրենասէր, զարգացնելով ան-
հատին մէջ պարտականութեան, պատաս-

խանատուութեան եւ պատուի զդացում-
ներ, համերաշխութեան եւ փոխադարձ
օգնութեան ոգի:

Ե Բ Ա Տ Ա Կ Ե Բ

Յօդ. 2.— Հ.Մ.Լ.Մ.Ի իր նպատակը
իրազործելու համար ի գործ կը զնէ հե-
տեւեալ միջոցները.—

Ա. Ակաուտական կրթութիւն՝ կազմե-
լով՝ սկաուտներու և կայտերու խումբեր,
իրենց յարակից դասերով (դայլուկներ,
երէցներ եւ այլն):

Բ. Շուէտական մարզանք, իր նորա-
գոյն մէթոսներով:

Գ. Արլէրիմ եւ դաշտային խաղեր
(Փուրպօլ, Պասգէտպօլ, Թէնիս եւ այլն
Որսրդական արշաներ, Ծովային մար-
զնեներ եւ այլն):

Դ. Դասախոսութիւններ

Ե. Հրատարակութիւն հանդէսներու,
զրքոյկներու, դիրքերու միութեան նպա-
տակին հետ սերտ առնչութիւն ունեցող
նիւթերու վրայ:

Զ. Մատենադարաններ՝ օժտուած մի-
ութեան առաջադրած նպատակին իրա-
գործման ծառայող գիրքերով:

Է. Հաւաքավայրեր եւ մարզարաններ:

Ա Ն Դ Ա Մ Ա Կ Յ Ա Ռ Ի Ի Ւ

Յօդ. 3.— Հ.Մ.Լ.Մ.Ի կընայ անդա-
մակցիլ եօրը տարեկանը լրացնող ամէն
հայ:

Յօդ. 4.— Միութեան անդամակցիլ
փափառ գործ մը պարտի դիմել իր
մասնածիւղին, ստորագրելով «Անդամակ-
ցութեան առաջարկ մը. մասնածիւղային

(*) Ծանօթ. — Սոյն ծրագիրը որմէ մաս
մը կուտանի այստեղ, վաւերացուած է
Հ.Մ.Լ.Մ.Ի Պատգմ. ընդի. Ժողովին, Պոլ-
սոյ մէջ, 1921ին: Սոյն ծրագիրն է որ վե-
րաբենութեան պիտի ենթարկուի, Հ.Մ.Լ.Մ.
Ի յառաջիկայ Պատգմ. Ընդհ. Ժողովին
մէջ, համաձայն Սփիւրի մէջ ստեղծուած
նոր պայմաններուն:

վարչութիւնը պարտաւոր է մինչեւ 15 օր յայտնել իր որոշումը։ Ընդունուած անդամի մը դէմ՝ կեղրոնական վարչութեան կողմէ ըլլալիք ուեւէ դիտողութիւն եւ որոշում պէտք է նկատի առնուի եւ տառապէս գործադրուի մասնաճիւղային վարչութեան կողմէ։

Յօդ. 5.— Կեղրոնական վարչութիւնը անդամի մը մասին ուեւէ առարկութիւն չունենալու պարագային կը զրկէ «հնքութեան Տոմս»ը։

Յօդ. 6.— Միութեան անդամները կ'ըլալ։

Ա. Գործօն։

Բ. Համակիր։

Յօդ. 7.— Գործօն կը նկատուին Խօրդ տարեկանէն սկսեալ մինչեւ խան տարեկանը լրացնողները։

Յօդ. 8.— Խօրնէն տասներկու տարեկանները պարտին հետեւիլ սկառուտական նախապատրաստական ճիւղին։

Յօդ. 9.— Տասներկու տարեկանէն մինչեւ տասնըլից տարեկան պարտաւոր են մնալ սկառուտական շարքերու մէջ։

Յօդ. 10.— Տասներկու տարեկանը լրացնելէ վերջ, միութեան անդամակցողները սկառուտական շարքերուն մէջ չեն ընդունուիր, եւ սակայն պարտաւոր են մինչեւ խան տարեկանը լրացնելը, հետեւիլ ուեւէ մարդական ճիւղի։

Յօդ. 11.— Համակիր կը նկատուին քսան տարեկանէն վեր եղողները. իսկ անոնք որ, ուեւէ կերպով կը շարունակեն աշխատիլ մասնաճիւղերու ներքին կեանքին մէջ, եւ կը պահեն «գործօն»ի հանդամնքը։

ԲԱՐԵՐԱՐ ԵՒ ՊԱՏՈՒԱԿԱԼ ԱՆԴԱՄՆԵՐ

Յօդ. 12.— «Բարերար» անդամ կը հըռչակուին անդամ կամ ոչ անդամ այն անհատները, որոնք նիւթական կարեւոր նուիրատութիւն մը կ'ընեն միութեան։

Յօդ. 13.— «Պատուակալ անդամ» կը հոչակուին անդամ կամ ոչ անդամ այն անհատները, որոնք գնահատելի ծառայութիւն մը կը մատուցանեն միութեան։

Յօդ. 14.— Բարերար կամ Պատուակալ հոչակուելու առաջարկ մը պէտք է դայ-

Մասնաճիւղային Վարչութեան մը կողմէ, որմէ վերջ Շրջանային Վարչութիւնը հաւանութիւն տալու պարագային, կը տեղեկացնէ Կեղրոնական Վարչութեան, ըստանալու համար հոչակումի պաշտօնաթուղթը։

Յօդ. 15.— Կեղրոնական Վարչութիւնը կրնայ ինքն ալ իր յարմար դատած մէկ անձը, ուղղակի բարերար կամ պատուակալ անդամ հոչակել։

Մ Ա Ս Ն Ա Ճ Ի Ի Ղ Ե Բ

Յօդ. 16.— Մասնաճիւղի մը կազմութեան համար անհրաժեշտ են առնուազն խան հոգի։

Յօդ. 17.— Նուազագոյն ուրը հոգի կրնան դիմել իրենց մօտ եղող շրջանի վարչութեան եւ անոր կողմէ ցոյց տրուելիք մասնաճիւղի մը հետ կազ հաստատել։ Այս ուրը հոգիները իրենց մէջն կ'ընտրեն երեք հոգիէ բաղկացած «Առժամեայ Վարչութիւն» մը, որ ինքնագլուխ չէ, այլ իր պատկանած Մասնաճիւղային Վարչութեան հրահանդներով կը զեկավարուի, մինչեւ որ անդամներու թիւը համեր խանի, որմէ յետոյ իրը առանձին վարչութիւն կը վաւերացուի եթէ յարմար տեսնուի։

Յօդ. 18.— Մասնաճիւղերը ունին երկու ժողով։

Ա. Մասնաճիւղային Ընդհանուր Ժողով։

Բ. Մասնաճիւղային Վարչական Ժողով։

Մ Ա Ս Ն Ա Ճ Ի Ի Ղ Ա Յ Ի Ն Ը Ն Դ Հ Ճ Ո Ղ Ո Վ

Յօդ. 19.— Մասնաճիւղային ընդհանուր ժողովներու կը մասնակցին բոլոր անդամները, բացի պատուակալ, բարերար եւ տասներկու տարեկանը չի լրացնող անդամներէ։

Յօդ. 20.— Տասներկուէն տասնըին տարեկան տարեկանները կը մասնակցին ընդհանուր ժողովներու, առանց քուէի իրաւունքի։

Յօդ. 21.— Խօրնէն տասներկու տարեկանները իրենց առաջարկները կամ դիտութիւնները կը ներկայացնեն Ընդհանուր ժողովմին իրենց խմբապետին, փոխ խմբապետին կամ խմբակի առաջնորդներու ներկայացուցիչին միջնոցաւ։

Յօդ. 22.— Մասնաճիւղային Ընդհանուր Ժողով։

դովը կը դեկավարուի առժամեայ դիւանով մը :

Յօդ. 23. — Մասնաճիւղային ԸնդՀ. Ժողովին պաշտօնն է, լսել Վարչութեանց համարատութիւնը եւ հաշուետութիւնը, ընտրել Շրջանային ԸնդՀ. Ժողովին համար պատղամաւորներ :

Յօդ. 24. — Մասնաճիւղային ԸնդՀ. Ժողովները կը գումարուին տարին մէկ անդամ. բացառիկ ժողովներ կրնան ըլլալ,

Ա. Երբ Մասնաճիւղային Վարչութիւնը հարկ տեսնէ :

Բ. Երբ քուէի իրաւունք ունեցող անդամներու մէկ երրորդ զբաւոր պատճառարանութեամբ մը պահանջէ :

Յօդ. 25. — Մասնաճիւղային ԸնդՀ. Ժողովներու ներկայ եղողներու ո եւ է թիւ մէծամասնութիւն կը նկատուի, պայմանաւ որ գումարումէն առնուաշն երեք օր տուաջ հրաւէր ըլլայ տեղական թերթերու միջոցաւ, եթէ կան, եւ կամ մասնաւոր նամակով :

ՄԱՍՆԱՃԻՒՂԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Յօդ. 26. — Վարչութիւնը կը բաղկանայ եօրը հոգիէ, որոնք կ'ըլլան խոենապես, տուենապիր, զանձապես, համարակալ, զոյֆապահ, (ասոնք կը կոչուին վարչական անդամներ), սկառու եւ շուկականի խմբապես, հարլէքիմ եւ փութպօլի խըմբապես (ասոնք կը կոչուին մարզական անդամներ) :

ԾԱՆՈԹ. — Մասնաճիւղերու Վարչութեան ընտրելի անդամները, պէտք է 18 տարեկանը լրացուցած ըլլան :

Յօդ. 27. — Վարչութեան մը վարչական անդամներէն մէկ կամ երկուքին հրաժարման պարագային, տեղը նորեր կ'առնուին ԸնդՀանուր Ժողովին մէջ վարչութեան ընտրութեան առթիւ առաւելադոյն ըուէ շահողներէն : Խսկ մեծամասնութեան հրաժարելու պարագային նոր ընտրութիւն կը կատարուի :

Յօդ. 28. — Վարչութիւնը կը պաշտօնավարէ միայն մէկ տարի :

Յօդ. 29. — Վարչութիւնը ընտրուելէ վերջ կը վաւերացուի Շրջանի Վարչութենէն :

Յօդ. 30. — Եթէ Մասնաճիւղի մը մէջ

դանուին մէկէ աւելի սկառուտական խումբեր եւ անոնց վարիչները ունենան հաւասար աստիճաններ, անոնք կ'ընտրեն լիազօր աւագ վարիչ մը որ պէտք է մաս կազմէ վարչութեան իրր սկառուտ եւ չուէտականի խմբապետ :

Յօդ. 31. — Մասնաճիւղային Վարչութիւնները պարտաւոր են ամէն ամսոյ վերջ իրենց տեղեկազիրը դրկել Շրջանի վարչութեան :

Յօդ. 32. — Մասնաճիւղային Վարչութիւնները պէտք է ջանան Հ.Մ.Լ.Մ. ի առաջադրած նպատակը իրագործելու համար ցոյց տրուած միջոցները հաւասարապէս գործադրել :

ԾԱՆՈԹ. — Կեդրոնեական Վարչութեան, Կեդրոնի Յանձնախումբերու եւ Շրջանային Վարչութեան անդամները՝ Մասնաճիւղերու մէջ պատախանատու պաշտօն չեն կրնար ստանձնել :

Ծ Ր Զ Ա Ն Ն Ե Բ Ր

Յօդ. 33. — Երբ երկրի մը կամ քաղաքի մը մէջ մէկէ աւելի Մասնաճիւղեր զըստնուին, Կեդրոնական Վարչութիւնը կրնայ անոնցմէ կազմէլ Շրջան մը :

Յօդ. 34. — Շրջան մը կ'ունենայ երկու ժողով .

Ա. Շրջանային ԸնդՀ. Ժողով.

Բ. Շրջանային Վարչական Ժողով :

Ծ Ր Զ Ա Ն Ա Յ Ի Ն Ը Ն Դ Հ. Ժ Ո Ղ Ո Վ Ա

Յօդ. 35. — Շրջանային ԸնդՀ. Ժողովը կը գումարուի տարին մէկ անդամ, Յունուուր ամսոյ մէջ, շրջանը կազմող Մասնաճիւղերու ԸնդՀ. Ժողովներու կողմէ ընտրուած պատղամաւորներով :

Յօդ. 36. — Շրջանային ԸնդՀ. Ժողովի տեղը, օրը եւ ժամը կը ծանուցուի Շրջանային Վարչութեան կողմէ՝ գւմարումէն ամիս մը առաջ: Շրջանի մը կազմութեան յաջորդող առաջին Շրջանային ԸնդՀ. Ժողովին հրաւէրը կ'ըլլայ Կեդրոն. Վարչութեան կողմէ :

Յօդ. 37. — Բացառիկ Շրջանային ԸնդՀ. Ժողովներ կը գումարուին եթէ այդ շըմշանը կազմող Մասնաճիւղերու պատղամաւորներու մէկ երրորդը պահանջէ :

Յօդ. 38. — Մասնաճիւղերը փքենց պատ-

դամաւորները կ'ընտրեն հետեւեալ հիման
վրայ.—

Ա. Նուազագոյն քան անդամի համար
մէկ պատղամաւոր:

Բ. Քանիչն վեր իւրաքանչիւր յիսուն
անդամի համար մէկ պատղամաւոր:

Յօդ. 39. — Մասնաճիւղերը կրնան ի-
րենց պատղամաւորները ընտրել ուրիշ
Մասնաճիւղերու պատկանող անդամներէն
ալ:

Յօդ. 40. — Շրջանային ընդհ. ժողովի
պաշտօնն է.

Ա. Քննել իրեն ենթակայ Մասնաճիւ-
ղերու տարեկան գործունէութեանց տեղե-
կադիրները՝ զորս պատղամաւորները
պարտին ներկայացնել:

Բ. Ընտրել Շրջանային Վարչութիւնը.

Գ. Ընտրել ընդհ. Պատղամաւորական
ժողովին համար պատղամաւորներ:

Յօդ. 41. — Շրջանային ընդհ. ժողով-
ները իրենց պատղամաւորները կ'ընտրեն
հետեւեալ հիման վրայ.—

Մէկն մինչեւ եօրը պատղամաւոր ու-
նեցող շրջանները մէկ պատղամաւոր, իսկ
անկէ վեր՝ իւրաքանչիւր հինդ պատղա-
մաւորի փոխարէն մէկ պատղամաւոր:

Օբինակ, Շրջանային ընդհ. ժողովին
մէջ 17 պատղամաւոր ունեցող շրջան մը
կ'ընտրէ 3 պատղամաւոր ընդհ. Պատղա-
մաւորական ժողովին համար:

ՇՐՋԱՆԱԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒԹԻՒՆ

Յօդ. 42. — Շրջանային Վարչութեան
պաշտօնը կը տեւէ մէկ տարի:

Յօդ. 43. — Շրջանային Վարչութիւնը
կը բաղկանայ 7 հողիէ, որոնց երկուքը
կ'ըլան մարդական և սկառու մասնագէտ-
ներ: Ասոնք կը մասնակցին 45րդ յօդուա-
ծի համաձայն կազմելի յանձնախումբե-
րու:

Յօդ. 44. — Շրջանային Վարչութիւնը
երնայ, Եթէ պէտք տեսնէ, կազմել յանձ-
նախումբեր՝ սկառուտական եւ դաշտային
խաղերու համար:

Յօդ. 45. — Շրջանային Վարչութիւնը
ամէն ամիս իր իսկ գործունէութեան մէկ
տեղիկագիրը, ինչպէս նաև 32րդ յօդուա-
ծի համաձայն իրեն ենթակայ մասնաճիւ-
ղային վարչութիւններէ գալիք ամսական

տեղեկագիրներու մէկ ամփոփումը կը դր-
կէ Կեղրոնական Վարչութեան:

Յօդ. 46. — Շրջանային Վարչութիւնը
կրնայ նշանակել քննիչներ, Շրջանին վե-
րաբերեալ գործերու մասին ամէն տեսա-
կի քննութիւն կատարելու պաշտօնով:

Քննիչները կրնան մասնակցիլ, խորհր-
դակցական ձայնով, մասնաճիւղային ընդ-
հանուր ժողովներու:

Յօդ. 47. — Շրջանի մը մաս չկազմող
Մասնաճիւղերը ուղղակի կեղր. Վարչու-
թեան հետ կապ կը պահեն եւ անոր պա-
տասխանատու են:

ՎԵՐԻՆ ԵՐԿՈՒ ԺՈՂՈՎՆԵՐ

Յօդ. 48. — Հ.Մ.Լ.Մ.կ վերին երկու
ժողովներն են.

Ա. Ընդհ. Պատղամաւորական ժողով:

Բ. Կեղրոնական Վարչական ժողով:

Յօդ. 49. — Ընդհ. Պատղմ. ժողովը կը
դումարուի երեք տարին անդամ մը, Շր-
ջանային ընդհ. ժողովներու կողմէ ընտ-
րուած պատղամաւորներով. յարմարա-
գոյն վայր մը կ'որոշուի կեղր. Վարչու-
թեան կղմէ:

Յօդ. 50. — Ընդհ. Պատղմ. ժողովի
պաշտօնն է.

Ա. Քննել չջաններէ եկած տեղեկա-
դիրները:

Բ. Ընտրել կեղր. Վարչական ժողովը:

Գ. Որոշել Միութեան ընդհանուր ու-
ղեգիծը:

Դ. Քննել եւ վաւերացնել, ի հարկին,
Միութեան ընդհ. ելմտացոյցը:

Ե. Ընտրել մնայուն հաշուեքնիչ մար-
մին մը երեք հողիէ բաղկացեալ:

Յօդ. 51. — Բացառիկ Ընդհ. Պատղմ.
ժողովներ կրնան զումարուիլ.

Ա. Եթէ կեղր. Վարչ. ժողովը պէտք
տեսնէ:

Բ. Եւ կամ պատղամաւորներու մէկ
երրորդը պահանջէ:

Յօդ. 52. — Ընդհ. Պատղմ. ժողովոյ
անդամներու պաշտօնը կը տեւէ երեք
տարի:

ԿԵԴՐ. ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Յօդ. 53. — Կեղր. Վարչական ժողովը
կ'ընտրուի Ընդհ. Պատղմ. ժողովէն եւ
կը բաղկանայ եօթն անդամէ եւ չորս փո-

խանդամէ . այս վերջինները ժողովներու կը մասնակցին խորհրդակցական ձայնով :

Յօդ. 54.— Եթէ Կեղը . Վարչ . Ժողովը իր մեծամասնութիւնը կորսնցնէ , Ընդհ . Պատգմ . Ժողովը կ'ընտրէ նոր Վարչական ժողով մը :

Յօդ. 55.— Եթէ Կեղը . Վարչ . Ժողովի անդամներէն մին Հրաժարի , փոխանդամներէն առաւելազոյն քուէ շահողը անոր կը յաջորդէ :

Յօդ. 56.— Կեղը . Վարչ . Ժողովի դեմք կը բաղկանայ մէկ ատենապետէ եւ մէկ ատենապետիքէ :

Յօդ. 57.— Կեղը . Վարչական Ժողովի անդամները կ'ընտրուին խանընմէկ տարեկանը լրացնող գործոն եւ համակիր անդամներէն :

Յօդ. 58.— Կեղը . Վարչական Ժողովը իրեն օժանդակ պէտք է առնէ հետեւեալ յանձնախումբերը .

Ա. Սկառուտական :

Բ. Մարզական (չուչտական , Փուտապօլ , աթլէթիք) :

Գ. Բրորականոտ (մամուլ , դասախոսութիւն եւ այլն) :

Յօդ. 59.— Վերոյիշեալ յանձնախումբերէն զատ Կեղը . Վարչ . Ժողովը կրնայ իր անհրաժեշտ նկատած յանձնախումբերը ընտրել :

Յօդ. 60.— Կեղը . Վարչական Ժողովի պաշտօնն է .

Ա. Գործադրել Միութեան ծրագիրը :

Բ. Միութեան բոլոր գործերուն վերին հսկողութիւնը կատարել :

Գ. Պատրաստել իր ելմտացոյցը եւ ներկայացնել Ընդհ . Պատգմ . Ժողովին :

Դ. Ծանօթացնել Հայութեան բոլոր մասերուն եւ խաւերուն Հ.Մ.Լ.Մ.ը եւ տարածել զայն :

Կեղը . Վաչութեան պաշտօնը կը տեւէ երեք տարի :

Պ Ի Ւ Տ Ճ է

Յօդ. 61.— Կեղը . Վարչ . Ժողովի պիտածէն ապահովող միջոցներն են .

Ա. Քնդհ . Ողիմապիտական մրցումներ .

Բ. Վիճակահանութիւններ .

Գ. Զանազան հանդէսներ (մարզական , թատերական եւ երաժշտական) :

Դ. Ցուցահանդէսներ եւ պաշար (սկառումներու կողմէ շնուրած առարկաներու) :

Ե. Վաճառում Միութեան կողմէ հրատարակուած զիրքերու եւ զրբոյկներու :

Զ. Նույիքատուութիւններ եւ հանդաւակութիւն :

Է. Շրջանին եւ Մասնաճիւղին զրկելիք գումարը (63րդ յօդուածին համաձայն) :

Յօդ. 62.— Մասնաճիւղերը պարտին իրենց հասոյթներուն 30%ը զրկել այն ըրջանին վարչութեան , որուն մաս կը կազմեն :

Յօդ. 63.— Շրջանի մը մաս չկազմող Մասնաճիւղերը վերոյիշեալ 30%ը պարտին զրկել ուղղակի Կեղը . Վարչութեան :

Յօդ. 64.— Շրջանային Վարչութիւնները իրենց Մասնաճիւղերէն ստանալիք 30%էն 10%ը միայն իրենց համար վարդնելով՝ 20%ը պարտին զրկել Կեղը ուղղական Վարչութեան :

Յօդ. 65.— Շրջանային Վարչութիւններու նախաձեռնութեամբ զոյացած ո եւ է հասոյթի 30%ը նոյնպէս պէտք է զրկուի Կեղը . Վարչական Ժողովին :

ՑԱԽԵԼՈՒԱԾԱԿԱՆ ՑՈՒՈՒԱԾՆԵՐ

Յօդ. 66.— Միութիւնը պէտք է չանայ .


Ա. Նիւթական միջոցներ տրամադրել Միութեան անդամներէն պատրաստելու համար մասնադէտներ՝ սկառուտական եւ մարզական ճիւղերու :

Բ. Միջազգային Ողիմապիտական մըրցումներուն մասնակցիլ : Սոյն մրցումներուն զրկուելիք մարզիկները կ'առնուին Հայ . Ընդհ . Ողիմապիտական մրցումներու մէջ համաշխարհային մրցանիշներու մօտ նիշ ունեցող իր անդամներէն , որոնց մէջէն յաջողագոյնները կ'որոշուին՝ Միջազգային Ողիմապիտական Մրցումներու թուականէն երկու ամիս առաջ՝ Կեղը . Վարչական Ժողովին նշանակուած դատաւորներուն ներկայութեան առեղի հմտնալիք մասնակի մրցումէն :

Գ. Ունենալ զանազան երկիրներու մէջ գումարուող Միջազգային Սկառուտական եւ Մարմնակրթական Համաժողովներու մէջ ներկայացուցիչ :

1921 Ցունիս 19 Հ.Մ.Լ.Մ.

Կ. Պոլիս Պատու Պատու Պատու Պատու



• L. U.

600 ₣_P.

50 ₣_P.

Դրամական սոսֆիման համար .

U. G. ARMENIENNE

Mr. J. Artinian

Թղթակցութեան հասցէ

U. G. ARMENIENNE

« Homenetmen »

32 - 34 Rue St. Lazare - Paris (9^e)

Փրկեցէք ձեր եւ ձեր տղոց սկռաները
զործածելով

DOLINE ALCALINE

ակռայ մաքրող հանրածանօթ լիոզին :
Կեղբոնասեղի, 47, Rue Lafayette, Paris (9^e)

Le Gérant : K. GIBDOUNY

Imp. A. Der Agopian, 17, rue Damesme